



91913
66

06 JUN 2009
G.P.

91399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՅԹ

5 ՀՐՈՒՏ

ՄԵՐ ՏԱՐԵՑՈՅՑ

Դ. ՏԱՐԻ

1913



ՆԵՍԼԵ

ԿԱՐԵ

ԿՈ ԱՆԻՑԱՆԵ

ԵՌ ԹԻԺ ԿՈՒՏԱՑ



ՄԵՇ ՎԱՃԱՌԱՏՈՒԻՆ
ԹԻՐԻՆԿ

Դ. Ա. Լ. Ա. Թ. Ի. Ա.

Հիմնուած 1848 ին

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ

ՎԻԵՆՆԱ, ԲՐՈՍՆԻՑ

Մասնաճիւղեր բոլոր Ա-
րեկելի մէջ

ԽՈՐԱՁԵՒ ԶԳԵՍՏԵՂԷՆՆԵՐ

Այցելութեան, ուշագայութեան
և սրովի,

Կնոջ զգեստեղեններ, զիխարզնե-
րու նորոյթներ

ՃԵՐՄԱԿԵՂԵՆ, ԳԼԽԱՐԿ, ԿՈՇԻԿ
ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ԼԻՒՔՍԻ
ԱՌԱՐԿԱՆՆԵՐ



ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ԲԱՑԱՐՁԱԿԱՊԻՍ ԽԱՆԽԻԽ
Գալաքի յանձնարարութիւնները փորով կը կատարին
ՀԱՅԱՍՏԱՆ

059
Մ-66

ՄԵՐ ՏԱՐԵՑՈՅՑՑԸ

(Դ. ՏԱՐԵՑ)

1913



27399

Հ. Պ. Տ. Ս. Պ. Պ. Ա. Պ. Թ. Ի. Ի. Ի. Ի. Ի.

Տ. Պ. Ա. Բ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

1913

ՕՐԱՑՈՅՑ-1943

Տ	Տ	Հ	ՅՈՒՆՈՒԱՐ			Տ	Տ	Հ	ՓԵՏՐՈՒԱՐ		
<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>	<i>ա</i>
14	1	գ.	ապր.	դ:	գ. օր ծննդ. պի	14	1	լ	Պահք		
15	2	գ.	գր	ծննդեան	պահքի	15	2	Ճ	Ա. Գրիգոր Աստուածաբն.		
16	3	Ե	Ե.	»	»	16	3	Կ	Բ. օր Առաջ. պահքի:		
17	4	Ռ	Զ.	»	»	17	4	Բ	Բ. » » » »		
18	5	Ճ	Ճրգաց	Քր.	Ծննդ. եւ Ածյա.	18	5	Գ	Գ. » » » »		
19	6	Կ	Ծնունդ	եւ	Ածյանութիւն	19	6	Ղ	Ղ. » » » »		
20	7	Ռ	Մեսելոց			20	7	Ե	Ե. » » » »		
21	8	Գ.	Գ. օր ծնունդի			21	8	Ռ	Մարզիս զօր որդ. Մարտ.		
22	9	Դ	Գ.	»	»	22	9	Ճ	Գ. ծնունդէն եսրը:		
23	10	Ե	Ե.	»	»	23	10	Կ	Կոռվմեան զօրավարներ:		
24	11	Ռ	Զովհ.	Կրպտ.ի	ծնունդը	24	11	Բ	Սուզա, վկ. եւ Ռակիան քն		
25	12	Ճ	Ե.	»	»	25	12	Գ	Պահք:		
26	13	Կ	Տօն	Անուանակոչութեան:		26	13	Դ	ՏԵԱՌՆԵՐՆԱՌԱՋ		
27	14	Բ	Յովհ.	Կրպտ.ի	ծնունդը	27	14	Ե	Պահք:		
28	15	Գ	Պետրոս	հալրապետ	եւլ.	28	15	Ռ	Պահք կակալ Պարթև հայր.		
29	16	Դ	Պահք			29	16	Ճ	Ե. ծնունդէն եսրը:		
30	17	Ե	Ա	Անտոն:		30	17	Կ	Մարկոս եպկ. եւլ.		
31	18	Ռ	Պահք:			31	18	Բ	Ղետնդեան քնն ներ.		
19	19	Ճ	Ա.	Թէոդոս	եւ Դմանուկներ:	419	9	Պահք:			
20	20	Կ	Ա.	Ծնունդէն եսր:		520	Ղ	ՎԱՐԴԱՆԱՅՑ:			
321	21	Բ	Ա.	Կիրակոս	եւ վկաներ:	621	Ե	Պահք:			
422	22	Գ	Վահան	Գողթ.եւ Եւդ.	Իոս:	722	Ռ	Կ. Պոլիս Ա. ժող. 152 հայր.			
523	23	Դ	Պահք:			823	Ճ	ԲՈՒԽ ԲԱՐԵԿԵՆԴԱԱՆ:			
624	24	Ե	Տրիփոն	Պրաց.	եւ ճգն.ներ:	924	Ղ	Ա. օր Մեծ Պահքի:			
725	25	Ռ	Պահք:			1025	Բ	Բ. » » » »			
826	26	Ճ	Ա.	Սթանաս	եւ Կիւրեղ հյր	1126	Գ	Գ. » » » »			
927	27	Կ	Բ.	Ծնունդէն	եսրը:	1227	Դ	Դ. » » » »			
1028	28	Բ	Ա.	Եւզինէս	Մակրիս եւն.	1328	Ե	Ե.			
1129	29	Գ	Անտրէ	զօրավար:							
1230	30	Դ	Պահք:								
1331	31	Ե	Ա.	Աղրիանոս	եւլ.						



s	s	z	z	U U P S	s	s	z	z	U. Պ. P. Ւ. I.
14	1	Ռ	լ.ջ.	օր Մեծ Պահքի:	14	1	Բ	լ.ջ.	օր Մեծ Պահքի:
15	2	Ճ	զ	»	15	2	Գ	լ.լ.	»
16	3	Կ	բ.	Քառասնորդաց:	16	3	Դ	լ.թ.	»
17	4	Բ	թ.	օր Մեծ Պահքի:	17	4	Ե	լ.թ.	»
18	5	Գ	թ.	»	18	5	Ռ	Խ.	»
19	6	Դ	ժ.	»	19	6	Ճ	Յիշ.	Ղազարու Յարթ,
20	7	Ե	ԺԱ.	»	20	7	Կ	ԾԱՂԿԱԶԱՐԴ:	»
21	8	Ո	ԺԱ.	»	21	8	Բ	Աւագ Երփուշարթի:	»
22	9	Շ	Ս.	Կիւրեղ Երուսաղեմացի:	22	9	Գ	»	Երփշարթի.
23	10	Կ	Ա.	Անառակ օրդի:	23	10	Դ	»	Զորեշարթի:
24	11	Բ	»	Ժինզարթի:	24	11	Ե	»	Հինզարթի:
25	12	Գ	»	Բիրբաթ:	25	12	Ռ	»	Բիրբաթ:
26	13	Դ	»	»	26	13	Ճ	»	»
27	14	Ե	»	ՇԱԾԻԿ:	27	14	Կ	»	»
28	15	Ո	»	»	28	15	Բ	Մեռելոց:	»
29	16	Շ	»	Յովի:	29	16	Գ	»	Օր Յատիկի:
30	17	Կ	»	»	30	17	Դ	»	»
31	18	Բ	»	»	1	8	Ե	»	»
1	19	Գ	»	»	2	19	Ռ	»	»
2	20	Դ	»	ՄԻՋԻՆՔ:	3	20	Ճ	Յովի.	Մկրտիչ զիստմը.
3	21	Ե	»	»	4	21	Կ	Նոր Կիրակի:	»
4	22	Ո	»	»	5	22	Բ	Թ.	օյ Յինանց:
5	23	Շ	»	Քառասուն մանուկներ:	6	23	Գ	Ժ.	»
6	24	Կ	»	»	7	24	Դ	Ա. »	»
7	25	Բ	»	Դատաւոր:	8	25	Ե	ԺԲ.	»
8	26	Դ	»	Իթ. օր Մեծ Պահքի:	9	26	Ո	Ժ.	»
9	27	Դ	»	»	10	27	Ճ	ԺԲ.	»
10	28	Ե	»	»	11	28	Գ	Կանաչ Կիրակի:	»
11	29	Ո	»	»	12	29	Բ	Ժ. օր Յինանց:	»
12	30	Շ	»	»	13	30	Գ	Ժ. »	»
13	31	Կ	»	Ո. Գ. Լուս Վիրապ. մՏԱԿԱ:					Գալասեան Կիրակի:

s	s	z	z	U U Յ Ւ. U	s	s	z	z	Յ ՈՒ Կ Ն Ւ. U
14	1	Դ	Ժ.	Ժինանց:	14	1	Ճ	ԽԹ.	օր Յինանց:
15	2	Ե	Ժ.	Ժ. »	15	2	Կ	ՀՊԴԵԳԱԱԼՈՒՏ:	»
16	3	Բ	Ժ.	»	16	3	Բ	Բ	օր Հոգեզար. պահք:
17	4	Ռ	Ժ.	»	17	4	Գ	Գ.	»
18	5	Կ	ՀԱՐՄԻՐ Կիրակի:	18	5	Դ	Դ.	»	»
19	6	Բ	Հ.	»	19	6	Ե	Ե.	»
20	7	Ռ	Հ.	»	20	7	Ռ	Զ.	»
21	8	Ո	Հ.	»	21	8	Ճ	Ճ.	»
22	9	Շ	Հ.	»	22	9	Կ	ՅԱՐ. ԿԻԲ: Եղիա Մարզարէ:	»
23	10	Կ	Հ.	»	23	10	Բ	ՀԱՐԻՓՍԻՄԵԱՆ Կոյսեր:	»
24	11	Բ	Հ.	»	24	11	Գ	ԳԱՎԻԱՆԵԱՆ	»
25	12	Ռ	Հ.	»	25	12	Դ	ՊԱՅԲ:	»
26	13	Ճ	Հ.	»	26	13	Ե	Ե. Յովի. Կարապետ:	»
27	14	Գ	Հ.	»	27	14	Ռ	ՊԱՅԲ:	»
28	15	Դ	Հ.	»	28	15	Ճ	Ի. Լուս. Վիրապէն Կլը:	»
29	16	Ե	Հ.	»	29	16	Կ	Տօն Կաթողիկէ Էջմիածնի:	»
30	17	Ռ	Հ.	»	30	17	Բ	ԲԵԹԱՆԻԵՄԻ մանուկներ:	»
31	18	Ճ	Հ.	»	31	18	Գ	ՆԱՆԿ. և Մանէ Կոյսեր:	»
1	19	Կ	Հ.	»	1	19	Դ	ՊԱՅԲ:	»
2	20	Բ	Հ.	»	2	20	Ե	ՄԱԲԻԱԿ և Յովակի Խշան:	»
3	21	Գ	Հ.	»	3	21	Գ	ՊԱՅԲ:	»
4	22	Դ	Հ.	»	4	22	Դ	ՊԱՅԲ:	»
5	23	Շ	Հ.	»	5	23	Ե	ՄԵԾՆ Ներսէ հայրապետ:	»
6	24	Կ	Հ.	»	6	24	Բ	Բարեկնդն. Լուսաւոշիան:	»
7	25	Բ	Հ.	»	7	25	Գ	ՊԱՅԲ:	»
8	26	Ռ	Հ.	»	8	26	Դ	»	»
9	27	Դ	Հ.	»	9	27	Ե	»	»
10	28	Ռ	Հ.	»	10	28	Ռ	»	»
11	29	Կ	Հ.	»	11	29	Ճ	ԳԻՒՏ ՆԵԽԱՐԱՑ.	»
12	30	Բ	Հ.	»	12	30	Կ	Հ. Հոգեզ. Ետք. Հարսնիր:	»
13	31	Շ	Հ.	»	13	31	Ռ	»	»



Տ	Ա	Հ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս	Տ	Ա	Հ	Յ	Օ Գ Ո Ս Ս Ո Ս		
Հ	Ա	Յ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս	Հ	Ա	Յ	Յ	Օ Գ Ո Ս Ս Ո Ս		
14	1	Բ	Անտոնիոս, Թէռփիլոս:	14	1	Ե	Ա. Նախահայրեր:	14	1	Կ	Եւրիոս, Երմ. Նեկտ. Կոյս
15	2	Գ	Գանիել մարզ. եւ 3 մանկ.:	15	2	Ռ	Պահր:	15	2	Դ	Դահր:
16	3	Դ	Պահր:	16	3	Ճ	Դուս որդինելոն ու թոռ-	16	3	Ե	Մահակ եւ Համազապ իշխ.
17	4	Ե	ԱԱՀԱԿ ՄԵՍՐՈՂ :	17	4	Կ	Վրդգուշն, Ետքը: Հարս :	17	4	Ռ	Պահր:
18	5	Բ	Պահր [բավիրուխոս	18	5	Բ	Մակարայեցի Սուրբեր:	18	5	Ճ	Քրիստոփ 72 աշակերտներ
19	6	Շ	Արզար. թագ. Աշխն եւ Խոս-	19	6	Դ	12 Մարզարներ:	19	6	Կ	Դ Խաչն ետքը:
20	7	Կ	Ասած սուսի գա. Հարսնը.	20	7	Դ	Պահր:	20	7	Բ	Փոկոս հայրապետ:
21	8	Բ	49 վկաներ.	21	8	Ե	Աօփիա եւ իր 3 աղջիները:	21	8	Գ	Թարեկենդան Խաչի:
22	9	Գ	Զարարիա մարզար.:	22	9	Ռ	Պահր:	22	9	Բ	Ա. օր Խաչի պահրին:
23	10	Դ	108. ՏԱՐ. ՕՍՄ. ԱԱՀՄ :	23	10	Ճ	Ենիս. Ս ժղվին 200 հյարտը:	23	10	Դ	Բան բժշկ. Երմ. Քնն. Եպ. Կոյս:
24	11	Ե	Եղիսէ մարզար.:	24	11	Կ	Բարեկենդան. Ս Աստուածնի:	24	11	Ռ	Պահր:
25	12	Ո	Պահր:	25	12	Բ	Ա. օր Ա. պահրին:	25	12	Ճ	Մեսրոպ. Եղիշ. Մովս Դաւիթ.
26	13	Շ	12 առաքեաներ:	26	13	Գ	Բ. » » »	26	13	Ե	Ե Խաչն ետքը
27	14	Կ	Վարդապահի բարեկենդ:	27	14	Դ	Գ. Եաջի տօնը նաւակատիր:	27	14	Բ	Իրի. Ազ. Կաթ. Խշի զան.
28	15	Բ	Ա. օր, Վարդ. պահրին:	28	15	Ե	ԽԱՋՎԵՐԱՅ:	28	15	Գ	Անա Մարթ. Քառ. Ասր.
9	16	Գ	Բ. » » »	29	16	Ռ	Ե. » » »	29	16	Դ	Պահր:
30	17	Դ	Դ. » » »	30	17	Ճ	Շողակաթ. Նաև ակատիր:	30	17	Ե	Գիոնիսիոս Արիստազացի:
31	18	Ե	Ե. » » »	31	18	Կ	Ս. Ածնի. ՔէրԱՓՈԽԻՄԸ:	31	18	Ռ	Պահր.
1	19	Ռ	Ե. » » »	1	19	Բ	Մեռելոց:	1	19	Ճ	Զորս Աւետարանիները:
2	20	Շ	Տապա յիշատ. Նաւի.	2	20	Գ	Օր Վերափոխումի.	2	20	Կ	Խաչն ետքը:
3	21	Կ	ՎԱՐԴԱՎԱՐԻ:	3	21	Դ	Պահր:	3	21	Բ	Դուկ, Հար Յոշն Աստ. Հայր
4	22	Բ	ՄԵԽԵԼՈԾ:	4	22	Ե	Օր Վերափոխումի:	4	22	Գ	Թէղիատոս Քահանայ:
5	23	Գ	Գ. օր Վարդապահի:	5	23	Ռ	Պահր:	5	23	Դ	Պահր
6	24	Դ	Պահր:	6	24	Ճ	Ե օր Վերափոխումի:	6	24	Ե	Խարիթեան Սուրբեր:
7	25	Ե	Եսայի մարզար.:	7	25	Կ	Ը. » » »	7	25	Ռ	Պահր:
8	26	Բ	Պահր:	8	26	Բ	Թ. » » »	8	26	Ճ	Տաներկու Ս. Վարդ:
9	27	Շ	Թաղէոս առբ. եւ Սղս. Կոյս:	9	27	Գ	Յովակիմ եւ Աննա: Հարս :	9	27	Կ	Է Խաչն ետքը: զա. Խաչ
10	28	Կ	Վարդապահն եւ Խորը:	10	28	Դ	Պահր:	10	28	Բ	Անատոս Քահանայ:
11	29	Բ	Կիպրիանոս Եպիսկոպոս:	11	29	Ե	Երևմիա մարզար.:	11	29	Գ	Հապերիթեան Սուրբեր
12	30	Դ	Աթանազինէ:	12	30	Ռ	Պահր:	12	30	Դ	Պահր:
13	31	Դ	Պահր:	13	31	Ճ	Թովմ Յակ եւ Շ. առար :	13	31	Ե	Յ Յովնան Ոսկերեան

Տ	Ա	Հ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս	Տ	Ա	Հ	Յ	ՍԵՊՏԵՄԲԵՐ	Տ	Ա	Հ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս
Հ	Ա	Յ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս	Հ	Ա	Յ	Յ	ՍԵՊՏԵՄԲԵՐ	Հ	Ա	Յ	Յ	Յ Ա Խ Լ Ի Ս
14	1	Կ	Ս Ա ծնի զօտի, զտն.:	14	1	Ե	Ս Ա ծնի զօտի, զտն.:	14	1	Գ	Եւրիոս, Երմ. Նեկտ. Կոյս			
15	2	Բ	Ստափ. ուլ. զա համ վկայ:	15	2	Ռ	Ստափ. ուլ. զա համ վկայ:	15	2	Դ	Դահր:			
16	3	Գ	Մահակ եւ Համազապ իշխ.	16	3	Ե	Մահակ եւ Համազապ իշխ.	16	3	Ե	Մահակ եւ Համազապ իշխ.			
17	4	Դ	Պահր:	17	4	Դ	Պահր:	17	4	Ռ	Պահր:			
18	5	Ե	Յովմ Յակիմ եւ Աննա: Հարս :	18	5	Բ	Յովմ Յակիմ եւ Աննա: Հարս :	18	5	Ճ	Քրիստոփ 72 աշակերտներ			
19	6	Ֆ	Բարեկենդան խաչի:	19	6	Ռ	Պահր:	19	6	Կ	Դ Խաչն ետքը:			
20	7	Ռ	Սուրբ Առքուն հայրը:	20	7	Ե	Սուրբ Առքուն հայրը:	20	7	Բ	Փոկոս հայրապետ:			
21	8	Շ	Բարեկենդան խաչի:	21	8	Գ	Բարեկենդան խաչի:	21	8	Գ	Թարեկենդան խաչի:			
22	9	Ա	Օր Խաչի պահրին:	22	9	Բ	Օր Խաչի պահրին:	22	9	Դ	Պահր:			
23	10	Ճ	Ենիս. Ս ժղվին 200 հյարտը:	23	10	Դ	» » »	23	10	Ե	Բան բժշկ. Երմ. Քնն. Եպ. Կոյս:			
24	11	Կ	Բարեկենդան. Ս Աստուածնի:	24	11	Կ	Տ Ենն. Սլթ. Մէմճ ե ի :	24	11	Ռ	Պահր:			
25	12	Ե	Օր Խաչի պահրին:	25	12	Ե	Օր Խաչի պահրին:	25	12	Ճ	Մեսրոպ. Եղիշ. Մովս Դաւիթ.			
26	13	Ռ	» » »	26	13	Բ	» » »	26	13	Կ	Խաչն ետքը			
27	14	Շ	Գ. Եաջի տօնը նաւակատիր:	27	14	Ճ	Ս Խաջի տօնը նաւակատիր:	27	14	Բ	Իրի. Ազ. Կաթ. Խշի զան.			
28	15	Բ	ԽԱՋՎԵՐԱՅ:	28	15	Գ	ԽԱՋՎԵՐԱՅ:	28	15	Գ	Անա Մարթ. Քառ. Ասր.			
9	16	Գ	Պահր:	29	16	Բ	ՄԵԽԵԼՈԾ:	29	16	Դ	Պահր:			
30	17	Դ	ՄԵԽԵԼՈԾ:	30	17	Գ	ՄԵԽԵԼՈԾ:	30	17	Ե	Գիոնիսիոս Արիստազացի:			
31	18	Ե	Պահր:	31	18	Ճ	Պահր:	31	18	Ռ	Պահր.			
1	19	Ռ	ՄԵԽԵԼՈԾ:	1	19	Բ	ՄԵԽԵԼՈԾ:	1	19	Ճ	Զորս Աւետարանիները:			
2	20	Շ	Տապա յիշատ. Նաւի.	2	20	Գ	Օր Վերափոխումի.	2	20	Կ	Խաչն ետքը:			
3	21	Կ	ՎԱՐԴԱՎԱՐԻ:	3	21	Դ	Պահր:	3	21	Բ	Դուկ, Հար Յոշն Աստ. Հայր			
4	22	Բ	ՄԵԽԵԼՈԾ:	4	22	Ե	Օր Վերափոխումի:	4	22	Գ	Թէղիատոս Քահանայ:			
5	23	Գ	Գ. օր Վարդապահի:	5	23	Ռ	Պահր:	5	23	Դ	Պահր			
6	24	Դ	Պահր:	6	24	Ճ	Ե օր Վերափոխումի:	6	24	Ե	Խարիթեան Սուրբեր:			
7	25	Կ	Ե օր Վերափոխումի:	7	25	Գ	Ը. » » »	7	25	Ռ	Պահր:			
8	26	Բ	Պահր:	8	26	Բ	Թ. » » »	8	26	Ճ	Տաներկու Ս. Վարդ:			
9	27	Շ	Յովմ Յակիմ եւ Աննա: Հարս :	9	27	Ե	Յովմ Յակիմ եւ Աննա: Հարս :	9	27	Կ	Է Խաչն ետքը: զա. Խաչ			
10	28	Կ	Պահր:	10	28	Դ	»	10	28	Բ	Անատոս Քահանայ:			
11	29	Բ	Կիպրիանոս Եպիսկոպոս:	11	29	Ե	Երևմիա մարզար.:	11	29	Գ	Հապերիթեան Սուրբեր			
12	30	Դ	Աթանազինէ:	12	30	Ռ	Պահր:	12	30	Դ	Պահր:			
13	31	Դ	Պահր:	13	31	Ճ	Թովմ Յակ եւ Շ. առար :	13	31	Ե	Յ Յովնան Ոսկերեան			

<i>Հ</i>	<i>Հ</i>	<i>Հ</i>	ՆԱՅԵՄԲԵՐ	<i>Հ</i>	<i>Հ</i>	<i>Հ</i>	ԴԵԿԱՄԵԲԵՐ
14	1	<i>Ա</i>	Պահը	14	1	<i>Կ</i>	Բ. Յիսնակի Հարսնիք
15	2	<i>Շ</i>	Հին եւ նոր սուրբեր:	15	2	<i>Բ</i>	Գենարփոս եպիսկոպոս:
16	3	<i>Ի</i>	Ի Խաչն ետքը:	16	3	<i>Գ</i>	Ս Մինսս եւն.
17	4	<i>Բ</i>	Ստեփան, Հռովմ հայրա:	17	4	<i>Դ</i>	Պահը:
18	5	<i>Դ</i>	Յովաչք քահանայ:	18	5	<i>Ե</i>	Եպիստական հայրեր:
19	6	<i>Դ</i>	Պահը:	19	6	<i>Ո</i>	Պահը
20	7	<i>Ե</i>	Մետք. Աղերս. Պօլ եւն.:	20	7	<i>Շ</i>	Ս Նիկողայոս Զմիւռնացի
21	8	<i>Ո</i>	Պահը:	21	8	<i>Կ</i>	Բարեկենդան Ս Յակոբի
22	9	<i>Շ</i>	Դարբիւլ եւ Միք. Հրեշտ.:	22	9	<i>Բ</i>	Յութիւն Ս Աստածնի
23	10	<i>Ի</i>	Թ Խաչիւ ետքը:	23	10	<i>Գ</i>	Կուննելիոս հայրապետ
24	11	<i>Բ</i>	Մելի, Մինաս սուրբեր:	24	11	<i>Դ</i>	Պահը:
25	12	<i>Գ</i>	Դեմի. Վիլյայ, Բասել քնն.:	25	12	<i>Ե</i>	"
26	13	<i>Դ</i>	Պահը:	26	13	<i>Ո</i>	"
27	14	<i>Ե</i>	Գուրի Սումանաս սուրբ :	27	14	<i>Շ</i>	Ս Յակոբ Մծրնայ հայր :
28	15	<i>Ո</i>	Պահը:	28	15	<i>Կ</i>	Յիսնակի
29	16	<i>Շ</i>	Աներ. Ս. Փիլիպ. առար	29	16	<i>Բ</i>	Իզ ատփոս Աղդէ հայր :
30	17	<i>Ի</i>	Ժ Խաչնետքը Յիս Բրկնչ :	30	17	<i>Գ</i>	Թէոպոմուայ եպիսկ
1	18	<i>Բ</i>	Ա. օր Յիսնակի պահիքն:	31	18	<i>Դ</i>	Պահը:
2	19	<i>Գ</i>	Բ. " "	1	19	<i>Ե</i>	Ինդոս եւ Գամնայ կոյսեր
3	20	<i>Դ</i>	Դ. "	2	20	<i>Ո</i>	Պահը
4	21	<i>Ե</i>	Ս. Աստածածնի Ընծայ	3	21	<i>Շ</i>	Ս. Արգար
5	22	<i>Ո</i>	Ե. օր Յիսնակի պահիքն:	4	22	<i>Կ</i>	Ե. Յիսնակի:
6	23	<i>Շ</i>	Դիլի Մրնչզրծ. Նիկա: հայ.:	5	23	<i>Բ</i>	Դաւիթ մարգարէ
7	24	<i>Ի</i>	Ա. Կիրակի Յիսնակի	6	24	<i>Գ</i>	Ս Սուեփաննոս
8	25	<i>Բ</i>	Յուլիա եւ Վասի կոյսեր:	7	25	<i>Դ</i>	Պահը
9	26	<i>Դ</i>	Ղուկիանոս քահանայ:	8	26	<i>Ե</i>	Պետրոս եւ Պօլոս Առաքեալ
10	27	<i>Դ</i>	Պահը	9	27	<i>Ո</i>	Պահը
11	28	<i>Ե</i>	Էղիմայ հայրապետ	10	28	<i>Շ</i>	Յակոբ եւ Յովի Ա. Ետոա:
12	29	<i>Ո</i>	Պահը:	11	29	<i>Կ</i>	Բարեկենդան Ծննդ Պահիք
13	30	<i>Շ</i>	Թ. Դշելս ԲԱՐԹՈՒՂԵՄԱ:	12	3	<i>Բ</i>	Ա. օր Ծնունդի պահիքն:
				13	31	<i>Գ</i>	Բ. "

Հ Գ Ե Ը Ը

Առուսական դեսպանատունին առջեւ, գրերէ ամեն առու, կը հանդիպիմ անոր, նրեժին:

Իր բոլոր անդամները բայխայուած են.

Աշմերուն մէջ լոյսը մածուծիկ մօռւեփի մը վերածուած է, եւ զրւիք հակած է ազ ուսին վրայ: Պեխտերը, երեկարելի է այդ անունը տալ համի մը մազի բելերու, գոյած են իր բերանը, որ հազիւ կը բացուի:

Երեսուն տարիներու յոզնուքինը յ դրումը դրած է անոր դէմին վրայ: Բայց աւելի կը նմանի երիտասարդի մը, որ տարինեն առաջ ծերացած է:

Ուժերը անդամատուած են, ու իր վրայ չիկայ մաս մը, որ առողջ ու անվնաս ըլլ ոյ:

Մուրացկան մըն է:

×

Այս առուն ալ կը հանդիպիմ նորէն անոր:

Քովես աղջիկ մը կ'անցնի, հաւանաբար Հայ Մօռլի առակերտունի մը, գեղեցիկ ու բարեձեւ, ձեռքին տակ դասագիրեր, եւ ուսէն վար կախուած պատիկ սիրուն պայուսակ մը:

Ինձնէ աւելի արագ կը հայէ ան:

Քզանցին տակէն կը նօմարուի սեւ բափանցիկ գուլպաներու մէջ զայռուած լեցուն յորդուքինը բումբերուն:

Իր ամեն մէկ բայլափոխին, տշազզեսին ետելի մասը ինչ մը աւելի վեր կը բարձրանայ, անգալտասպահօնէն ցոյց

տալու համար ժանեկազարդ ծայրերը իր մտերիմ ներմակեղենին։
Եթե նշանեց մուրացկանը, մօսեցաւ անոր։

Այս անգամ առիքը ունեցայ աւելի մօսեն դիտելու այդ
հրաշալի աշխեռով եւ հասուն պատուի մը պէս բարմ ու բաւ-
սա ին աղջիկը։

Մարդկային մատի հպում մը կարծես չեր համբուրած ա-
նոր մարմինը, եւ գեղեցիկ եր ան, արտասովոր գեղեցիուրիւ-
նով մը։

Մուրացկանին ոնցունքը լայն լայն բացուեցաւ՝ շնչելու
համար այդ աղջկան մարմի են արտարառող եղի ու հետալի
բուրումը։ Գրուխը բարձրացուց, եւ ահա՛ միսի ու ոսկորի
այդ տիեզօն զանգուածը սկսաւ խրսիլ։

Դրամբ չգրավանեց։ Ապշամար եւ տարփանենով լեցաւն աշ-
մերը սեւեռեց աղջկան վրայ, որ կը խոլեր նիմա աւելի ա-
րագ։

Ահասունը միա՛ն առողջ մնացեր եր այդ հրեշին մեջ։
Ու աղջիկը, երախտագիտական բառերու փոխարեն, ե-
տեւն լսեց բացազնչութիւն մը, որուն մեջ կը դոդար կիրքի
խեճրութենն բանուած մարդու մը բովանդակ մոլուցքը, զոր չի
հասկցաւ բարեբախտաբար։

ՄԵՐՈՒԺԱՆ ՊԱՐԱՊԻՆԱՅ



Հ Ա Վ Հ Ա Վ Հ Ա Վ

Ծո՛վ, իրիկունն անդունիկ մեջ բաղեցիր։
Աղինենի կարաւանը հեւարով,
Առուելոց բու սեղոյն կապոյը անձիր։
Այդ չունի հեզնանին եր մեծութեանդ անվրով։
Զօրուրեան պէս սկսիմ, ծո՛վ, աննինն,
Դագաղն ըրիր խորդ գալարուղ ցաւերուն։

Երկարորհն անմեջիւսր հեծկուաց,
Աղիներուն մեջ յորանուս երերին,
Ծո՛վ, արցունուն հեշտանին մեջ թւաւաց
Խեղիցիր այդ ներուշ նախեւզը զիշերին։
Ու դարեան տակող ցաւերը մարդկուրեան
Ծո՛վ, բու խորունկ անդունիկ մեջ բաղուեցան։

Տարիներով այսպէս կրուաւ ափիդ մօս,
Իմ խոնց հոգիս խառնել բուկին խոռովիկ։
Ծո՛վ, անհնուն համար բարոյ վիրտ անձկոն,
Քեզ պէս չըրաւ իր փաղորդայնն սիրածափի։
Արեւին հետ կը մանկանս փաղը դան,
Ես կը կիմ մնջումին տակ ցաւերուն։



Հ ի ն ժ ա Մ Ա ն Ա կ ն ի թ ր ս ի մ ա լ չ օ

Անուն	Գոյն	Նշանակութիւն	Զօրութիւն
Աղամանդ	(Եղիսա) անգոյն	Հաջոտարմանթիւն եւ սէր	Հաջոտարմանթիւն կը նկրչաւ
Կորկինան	(Ալշան) կարմիր	Ուղղահանովթիւն	Անկեցնութիւն կը ներշնչաւ
Մողերիկ (Ճեկիվերան) մականիսկութայն	Խնճորքութիւն	Սասակի կիրքերէ զերծ կը պահանձ	
Յասովին	(Եսաս) զանոնզան գոյն	Քաշութիւն	Ամառանկան երջանկիլ. կրտսաց
Շափիրայ (Ժիօֆ Բակոր) կառույս	Մարքուր խիզճ	Յանցութիւնը կը զարչաւ	Յանցութիւնը կը զարչաւ
Զմրուկան (Պալմիր) Կանանչ	Յայու, հաւատարմանթիւն ուլու	Ազագան կը ցործինէ	
Ակբան (Այմինու)	Ղանոնզան գոյն	Երջանկութիւն	Առողջութիւն կրտսաց
Սուտակ (Էսպուր) թափանցիկ լարումիր	Գալացիութիւն	Սուտ թորուկամինիրէ հնառ կը պատմէ	
Եղինգաքար (Այսէյնանի) եղունգի գոյն	Կուն	Քառնը կը փախցինէ	
Սարդինին (Շնափիզ) մաւթ կազմիր	Խոսկաղութիւն	Գէշ ձառնութիւնը կը վաճանէ	
Ազնանդ (Այմինչեմա) կամենակառպատ	Արցունք, աղոթք	Հառանակութիւնը կ'առնինէ	
Տարալին (Քօլիսա) դեղին	Եռանդուն մէր	Գէշ երտողնիր կը պահանձէ,	
Բնիրուղակ (Քերուղի) կառույս	Յոյու, քաջութիւն	Միրոյ յաջուղութիւն կ'առնանգիւէ,	

ԱԱՏՂԱԶԱՐԴ ԵՐԱԶՆԵՐ

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ՝ ԱՆՀՈՒՆԻՆ ՄԷՋ

Կը մօտենացի այն երկրորդ տիեզերքին որ կ'առաջնորդէ, խոշորնալով աստղային Արքիսկեպտաքսի մը պէս և չէի յապազեր համնելու համար իր աստղին արտադանեներուն։ Իր ամբողջ ասրածութեան մէջն անցնելով ծանօթացայ որ ան ալ հազարաւոր միլիսա քիլոմէթրներով իրարմէ հեռացած բիւրաւոր արեւներէ բագկացած է։ յետոյ անդին կը գանէի ուրիշ միջին անսապատ մը նման, անոր զորս պէտք էի կարել անցնիլ, համնելու համար երկրորդ տիեզերքին։

Շարունակալով վիրակքս, ահայ երրորդի մը երեւնալը և զայն ու կը ճեղքէի կ'անցնէի, չորրորդ մը յաջորդեց անոր, յետոյ ուրիշ մը ու գարձեալ ուրիշ մը։ Եւ երբ անցնէի ամառութեանն, որ զանոնք կ'անջաւակը կարմէ մը որ փորձէր աեսացութիւնն անզունդին մրցնելու, միշտ և ամենուրեք երեւան կը համ էր հառուն նոր ամելիգերքներ։

Այն առեն հասկցոյ թէ ամբողջ ասազերը, զօրս երկինքի վրայ յաւխան դիսեց մարտը, թէ լուսեզն կէտերու միլիոնները, որ կը կոզմէն ծիրկաթինը, թէ երկնային անթիւ մարմիննը, ամէն մեծութիւնով ու լոյսով արևներ, աղազան դրա թիւններ, մոլորակներ, արբանեակներ, որոնք անհունութեան մէջ միլիոններով ու հազարներով՝ մեր շուրջը իրարու կը յաջորդին, թէ ամէն ինչ որ մարդկային լեզուներ երկինքի կամ տիեզերքի անուններուն ատկ նշանակուած են, անհունին մէջ կը ներկայացնէ միմիայն երկնային կղզիներու Արշիպեղաքս մը և մեծ ամենուն բնակչութեան մէջ աւելի կամ նուազ կարեւոր բաղաք մը։

Անսահման կայսրութեան, անեւզր աշխարհի այս ոստանին մէջ մեր արեգակը և իր զրութիւնը կը ներկայացնին կէտ մը,

րուն մը, միլիսնաւոր ուրիշ նուան բնակաբաններու ծոցին մէջ: Մեր արեգակնային զրոյթը այս անհուն քաղաքին մէջ պարագա մը թէ չ'ուշ մըն է.— աւելի չփող մը:

Իսկ երկի՞րը.— Սենեակ մըն է արեգակնային առունին մէջ, խեղճուկ բնակաբան, այնքան մա՞ր, որքան անչուք:

Այսպէս բնաթեան ընդհանուր անաւոտ թեան մէջ մէր բովանդակ տչխարհը աւելի կորուպութիւն չունի քան հոյուկալ տուուի մը խորշին մէջ խիստ խեղճուկ սենեակ մը, — այս առունը իր կարգին կորուած է անսահման քաղաքի մը մէջ աւելը, և այս անսահման քաղաքը որ մեզ համար բովանդակ արեղերքը կը ներկայացնէ, իր սկանութեան մէջ սակայն արեղերք մըն է, որմէ անզին, անջրագեափ բոլոր ուզգութիւններուն մէջ գոյութիւն ունին ուրիշ սիեզերներ:

Տակաւին այս իրականութիւնն հնառու կայ մարդկային հաւակնութիւններով հիմեր ու նորեր, որոնք կ'երեւակային թէ մէր աշխարհը կը լիցնէ անհունը, թէ Սաստուած կը կիցնէ արեւը Յիսուսի, Շարլըմանիի կամ Զարլս Յինի մէկ պատերազը լուսաւորելու համար. և թէ աստղերու մեծ Սերմանիիը մարդկերպ եղաւ մեր մէջը բնակերու համար:

Ի՞նչ պարզմառնութիւն անկելծ (^(?)) ասսուածաբաններու քով, ի՞նչ խարէութիւն վեհապեաններու մօտ, որոնք ատկաւին ժողովուրդները ընկերու համար կը համարձակին ասսուածային պատառիրակի տիստոսը առնել. ճշմարփա անաստածները այդ մարդեկը չ'են, թէ սովէտ և թէ ստախօս, որոնք վսիմագոյն գաղափարները իրենց բոլոր միջակութիւններուն դործակիցը կ'ընեն և սասոյդ ասսուածեանները անկախ իրուզարունք չ'են, որոնց միակ փառասիրութիւնը՝ պատճառամաններուն դժուարութիւնով հասնիը և ճշմարտութեան ատկաւածնաւան է:

Կրօնական ի՞նչ անհեթեթ զրոյթներով երերացին մարդքեց. Իսրայէլացին՝ որ «Սաստուած»ին համեմի բլար կը կարծէ թիվաստութիւնը կատարելով կամ նոր գանակ մը գնելով, ապահով ըլլալու համար որ խողի ճարալը չօշափած չէ, Քրիս-

աննեան՝ որ իրովի կը հաւատաց «Աստ ած»ը սեղանի մը վրայ իջեցնել և որուն՝ քարոզիչները կը պատմեն թէ աղօթքները ու ծովապահութիւնները օդերեւութաբանութեան և հողազործութեան (*): Վրայ ներգործութիւն մը անհին, միւսիման մը քարոզիչ մը զաշւնած ատեն իր առջև Մէմմէտի Դրախտին կուռքի անիւներուն ատեկ, Պուտայապաշտամը որ կը վայրասուզի ժակիթիրուան կառքի անիւներուն ատեկ, Պուտայապաշտամը որ իր պարտի սրբնի հայեցողութեանը մէջ կախարդուած կը մնայ կամ աղօթքներու ազօրիք մը կը չարժէ՝ իր մեղքերը քաւելու համար, սպահավաբար ու անեանաչելի էակին վրայ էն արտասովոր, էն անսախ գաղափարները կ'ըլլան:

Հոգեկան այս սմէն պղափկութիւնները՝ տիեզերական փոքրութեան սկզբնական պատրանքին հետ կապուցութեան մէջ էին, նկատուած՝ սկիեղէն զամերով զարդարուն տեսակ մը զզրոցի, մէջը պարունակելով երկիրը: Սատոզիւ աստղագործութիւնը ունեցած պիտի չըլլար ուրիշ արդիւնք, եթէ ոչ մեր ընդհանուր իմացումները բարձրացնել և մեղի ցուցնել բայցարձակի ծոցին մէջ երկրացին իրերու յարաբերականութիւնը, ազատագրել մասձումի այդ հնարուր սարկութենէն և մեզ աղաս կացնել անհունին առաջ, որ մեր մեծարանքին ու յաւիտեանական երախտազիստութեան պիտի արժանանար, որովհետեւ առանց տարօր ճիշդ մատձելու գեռ անկարող պիտի ըլլային:

Մէկ քանի անցեալի աւանդապահներ թիրեւս պիտի առարկեն ինձի որ Թրանսայի, նոյն խակ Բարիզի գիտարանին մէջ սասպազէսներ կան որոնք կը հազորդուին, իրենց օրհնարանը (chapelet) կ'ըսեն և մատուռներու մէջ մոմեր կը կրուին: Այս, առանց ո և է կասկածի, իրովութիւնը անուրունալի է: Հոգեկանական այսպիսի երեւոյթ մը երկու մեխութիւն ունի: Այդ խառնակազմ էակները կամ անկելծ են, կամ չեն: Եթէ հաւատացիալ են՝ իբենց զիտական ողջառութարող:

(*) 1888 մարտ 15ին Բարիզ, Սէն Մէվրլն եկեղեցին մէջ լուած քարոզ:

թեան հետ անարամարանական ու մշտնջենապէս անհամաձայն և այն առեն զարմանալ միայն կարեփի է այն ասարօբնակ համաձայնութեան վրայ որ զիտակցութիւննին ասաւուր կ'ընէ, ծովի իրարու հետ բացարձակ հակառակութեան մէջ եղորդ րը նաևան երկու յացումներուն միջէ: Բայց յայսնապէս կարեփի չէ զայն արդարացնել:

Երկրորդ պարագային կեզծաւորութիւն, սառւթիւն, նենդութիւն, անձնական օգուտ է և այս անսակ զիտակցութիւնը ամէն պատուաւոր մարդին դատապարակի է:

Այս ասարկանուաթիւնները ու յապազումները չեն արգիւր աստղագիտութեան լոյս ու անկախութիւն տալէ այն հագիներուն, որոնք զայն կը համեստն և իրենց կարծիքին վրայ քաջարտութիւն ու անկեզծութիւն ունին:

Սակայն վեճափիկեան երազս պատմելով, երբէք զիտաւորութիւն չունիմ ո և է բանակախի մանելու, ոչ իսկ նիւթիս օսար քննախօսութիւն մը սկսելու ու կը փառթամ աստղային ու դեսորութեանս վերադառնալ և նկարագրել անոր վերջին փուլը:

Երդ՝ մեր ծիրեկաթիւնին նման բազմաթիւ տիեզերքներէ անցուծ էի, արեգերքներ՝ անէւութեան անդունդներով իրարմէ անջատ, և այս ընդհանուր զննուհայեցութեան մէջ երեսոյթը որ զիս մասնար ըրած էր, նշմարած ըլլալս էր մերինին օսար մարդկութիւններու մեծ թիւ մը, անջրպեսի տարբեր երկրամասերուն մէջ, իրենց սեփական կեսն, քով, տպրով, իրաքանչիւրը իր ճակատագիրին մէջ՝ անձնական գործերու հասանքին քշուած: Այո՛, մինչես երկիրի բնակիչներ սահեղագործութիւնը իրենց հասակին համեմատ կը պղափկցնեն, հազարաւոր, միինաւոր, միիտասաւոր այլ մարդկութիւններ կ'ապրին իմացական դաստկարդութեան ամէն աստիճաններուն վրայ, արեգակնային գրոյթներու մէջ, որ անոնց համար իրենց զիտութեան գաւնախին կեզրոնն են, և որոնցմէ հեռու մեր երկրացին հայրենիքը՝ անսահման հետաւորութեան մը մէջ կորսուած է:

Նոյնպէս կը նշմարէի մարտած աշխարհներ: Ուշադրու-


թեան արժանի իրողութիւն մըն է որ ամէն գոյացաթիւն մահին կը ձգտի: Էտեները կը ծնին մեռնելու համար միայն: Աշխարհները կենդանականութեան զարաշրջաններուն կը հանդիպին լոկ իրենց ծայրակէտէն յանոյ իջնելու և անկումի ու գերեզմանի համելու համար, արեները կը բորբոքին մարելու համար սոսկ: Ուրեմն մահը պիտի ըլլար զերագոյն օրէնքը, վերջին կըք:

Զափագէտը այսօրէն կրնայ մեծ մերձաւորութիւնավ մը հաշուել այն թուականը, որուն մէջ մեր արեգակը պիտի խաւարի և երկիրը պիտի թաւալի յաւխանական զիշերին մէջ, ինչպէս սառած զերեզմանոց մը: Երկրացին մորդկութեան ամբողջ պատմութիւնը յանդած պիտի ըլլայ բացարձակ ոչնչութեան: Ասեն պիտի գայ, որ աւերակներն անդամ ջնջուած պիտի ըլլան:

Ուժի ձգաւամին հետեւութեանէն՝ տիեզերքի մէջ կայուն համակշռութեան վրայ հասաւասուելու համար կեանքը վերջ մը պիտի ունենայ երկրին ու աշխարհներու իւրաքանչիւրին վրայ:

Եթէ ամէն ինչ այսպէս ջնջուամին և մահին ձգտող կ'երեկի մեղ, անոր համար է որ մենք տակաւ ին կ'անդիտանանք ուժի պահպանումին զաղանիքը: Այսպիսի վախճան մը անընդունելի է, սեփական դատապարտութիւննին իրենց մէջ խեկ կրող առեղծուածացին վերջաւորութիւններ: Կ'ընդունուի, իրօք, որ ուժը ու նիւթը չեն կրնար ոչ սառելծուած և ոչ ջնջուած ըլլալ ու գոյացած են և հետեւարար գոյացած ամբողջ յաւխանութիւնով: Եթէ արևներու ճառագայթումը անջրպետին մէջ իրը վերջին արդիւնք իրենց շիտումը ունի և ասով ալ մօլորակներու մակերեսին վրայ եղողներուն կը պատկանի, այսպէս ուրեմն կայ արգէն յաւխանականութիւն մը զօր զօրութիւնը կ'երէնէ կայուն համակշռութեան մէջ, հասաւաելու համար որ ալ չը պիտի գոյանար միակ արեւ մը, միակ սասազ մը:

Երդ՝ յարաբերականորէն, ոչ թէ յաւխանական տեսողութեան մը մէջ, այլ միմիայն գարաշրջանի մը մէջ որուն ահւողութեան առջև չողի մը պէս կը նաևմանայ, մարդկութեան



մը, մոլորակի մը կամ նոյն խակ արեւի մը կետնքը եթէ օրինակի համար վեյ միլին ասրի ըլլայ խակ, խիստ քիչ կը տեսէ: Երկրաբանները՝ երկրի վրայ կետնքի սկիզբէն ասղին երկրաբանական ժամանակաշրջաններու ամբողջ տեսողութեանը համար քսան միլին ասրի վրայ կը խօսին, բնագէտները՝ Երկրաբանակին լոյց վիճակին կարծր վիճակի կազմակութեան համար հարիւն միլին ասրի վրայ, ասազագէտները՝ արեգական ասրիքին համար նոյնպէս հարիւն միլին ասրի վրայ, և աւելի պակաս իր ասպազայ անեւողութեանը համար: Եթէ կրիստուկատիէինք, եռապատիէինք, ասունապատիէինք և նոյն խակ հարիւրապատիէինք այս թիւերը, վեց միլին ասրի մը միլիտաերորդ մտսին հասած պիտի չ'ըլլայինք ասկաւին — այսպէս ուրիմն առանց վեր ելերու մինչև կանխագոյն յաւիտենութեան մը, եթէ ծշմտապէս արևներու ուժը չունենար վերջնական արդիւնք քան միջումը, այս վայրկեանիս մենք գոյութիւն պիտի չունենալինք:

Տիեզերքը իրերու սկիզբին ամբողջ կառող մը չը կազմուցաւ: Այս սկզբնառութիւնն խակ գոյութիւն չ'ունի: Մենք սնչագետն մէջ կը գտնինք ամէն ասրիքէ արեւներ: Անոնց մէջ են հինգը ու նորեր: Հոս օրօրոցներ, հոն գերեզմաններ, եթէ «նիւթ»էն և «աւժ»էն կազմուած առաջին (?) սուելծագործութիւնները չը վերանորոգուէին, ա՛լ տիեզերք պիտի չը գտնուէր: Նախնական ամէն ուժ որ արեւները կենդանացուց, ոգեսպառ պիտի ըլլար:

Ինչպէս անտառ մը պատելով մեր քայլերուն վրայ կը հանդիպինք աւերած կազնիներու, դալար ծառերու, նորածիլ լինձիներու, այնպէս երկնային ուղեւորը միջոցին մէջ կը հանդիպի՝ երկար ասենէ ի վեր կործանած աշխարհներու, օրհասական երկիրներու, գործունէութեան մէջ եղող բնակավայրերու և հազիւ ծնող ասողերու:

Ամէն ինչ կը մեռնի, բայց ամէնը կը յառնէ:

Կատարեալ կինդանականութեան մէջ եղող վերջին աշարհներու միջև, զորս այս ուղեւորութեանս ընթացքին՝

հեռաւոր ափեզերքներուն մէջտեղ կ'այցելէի, մէկն է որ իր ընկերական յառաջդիմութեան կատարեալ հանգամանքովը մասնաւրաբար նշանակելի թուեցաւ ինձի: Թէեւ այս աշխարհը աւելի հեռաւորը ըլլայ, բոլոր անսնցմէ որ մարդ դուշակած րլար սնչագետի անհասութիւններուն մէջ, սակայն մարդկութիւնը որ զայն կը չէնցնէ, ֆիզիքական անսակէտով մերինէն չատ ասրբեր չէ, ան նոյնպէս բաժնուած է երկու սեռերու միջեւ և գործարանական ձեւերը քիչ մը մեր ցեղինին կը նմանին: Սակայն ընկերական վիճակը մերինէն զգալապէս գերազանց է:

Այս մեծատարած ընտանիքի ամբողջ սնդամներու միջնեւ մշտնչենաւոր նկրդաշնակութիւն մը կը ափրէ: Պարզ ու համեստ, այս էակներէն իւրաքանչիւրը իրերու ծանօթութեան և բարյական կատարելութիւնն մէջ աստիճանաբար բարձրանալու վեհագոյն փառատիրութիւնը միայն ունի:

Մինողորտը ամբողջովին սննդարար չէ, և մարդը հոն, ինչպէս հոս, պարտաւորուած է ասրբերու համար աւելի. բայց հոն այլամերժաւար պառողներով ու բուսեղէններով կը սննին և կենդանի ու է էակ չեն սպաններ:

Նիւթական կեանքի գործողութիւնները՝ հոն ժամանակի ամենանւազագոյն մասը միայն կը զրաւեն: Պատիկ կամ մեծ գործերու անառաջանակ մրյումներուն աեզ, որ երկրային մարդկերու և կիններու ամբուլ կեանքը կը յուղէն, հոն միմիայն մասզագած են ուսումնասիրութիւններով ու հաճոյքներով:

Հոն դրամը չեն հնարած բնուու: Զի՞կան ոչ հարուստներ, ոչ աղքամաներ: Մնունդի համար անհրաժեշտ պառողները ամէն պէտքերէն վեր հաւաքուած կը լան ամենուրեք: Հոն ամառը մշտնչենաւոր է և հագուստի ոչ մէկ սեսակին վրայ չ'են խորհրդ երբէք, որովհեաւու մարմնական ձեւերը իրենց գեղեցիութիւնը միշտ կը պահնին և ասով պէտքը սքուզերու բան մը պի ոի չ'ունենար:

Հոն բնաւ չ'են ծերանար, հասուն տարիքը վրայ գալուն կը քննանան և մարմննը լինքնիրեն կը ծուատի, ամպի մը պէս,

որ իր մասնիկներուն վիճակի փոփոխութենէն անհշմար կը դառնայ:

Ոչ մէկ օրէնք ամռանական կատեր չ'է հաստատած հոն: Գրեթէ անհնար պիտի ըլլար շահով միութիւն մը պայմանաւուրել, որոսհեաւ ոչ դասակարգեր կան, ոչ ալ հարաստութիւն, սէրը մինակ կ'առաջնորդէ ամէն ընտրութիւնները: Հազուագէպ է որ ընտրութեան մը բաղձանքին առաջնորդելու համար ասրիները՝ բաւական նկարագիրի ասրամիսութիւն երեւան բերեն, այս ասրամիսութեան յայտնուելուն՝ ո և է կապանք կենակիցները չի իրաղու շվթայեր: Ազդագէս անոնք սիրով կը մնան, և տառուիններ չ'են ըլլար բնաւ: Փափսիութեան, ալլազանութեան, հետաքրքրութեան տեսչը քիչ կը պատահի, որովհեաւ էակները որ աղատօրէն իրար ընտրած են, ամէն ուրիշներէն վեր փոխաղարձարար կը սիրեն զիրար և թէ անոնք իրար ճանճալով միայն ընտրուած են:

Բարեկամները վասանելի ու հաւատարիմ են, և մէկը նախանձուաւթեան անարդ զգացումէ մը թելաղբաւած զրժումէ օրինակ չ'ունի:

Հակառակ այն բանին որ երկիրին վրայ կ'ընթանայ ամէն մարդ որուն կեանքը պիտի ուղղուեր շահի կոմ փառասիրութեան զգացումով, պիտի նկասուեր հրէշի մը պէս անհասկընալի ու հպարտօրէն արհամարհուած:

Հոն չկայ որ և է սահման: Մարդկութիւնը կը կազմէ ցեղ մը, ընտանիք մը միայն: Հազորդակցութիւնները ամբողջ երկրագունախն վրայ հաստատած են լոյսի արագութիւնով թուչող խօսքի եղանակներ: Բնդհանուր հաւանութիւնով անուանուած վարչական խորհուրդ մը կը վարէ հանրային կրթութեան, զիսութիւններու, արտեսաններու ու արդարութեան հետ յարաբերող աշխատաւթիւնները, սակայն այդ լուսաւոր ընդհանուր հաւանութիւնը իր ձանը կը տանի էն խելումուտ ու լաւագոյն հոգիններու վրայ: Աւելորդ պիտի ըլլար յարել որ հոն պատերազմական նախարարութիւն մը երբէք երեւակայուած չ'է: Ժողովուրդը բաւականութենէ առաջնորդուելով կուռքեր չը ծափահարեր հոն: Հայրենասիրական ոչ մէկ զգաւած չ'է առաջնորդութիւն մը կը տանի պիտի նկատէին:

ցում չը կրնար աղապէս շահագործուիլ և հնարուիլ իսկ, որովհեաւ հոն որ և է սահման՝ մարդկութիւնը չի բաժներ:

Հոն երբէք պաշտօնական ըսուած զիսութիւն չ' հաստատաւած: Ոչ մէկ Սորպոն երկրային շրջանի տեսաբանութիւնը պարապեղած է ու ոչ մէկ ակադէմի մշանջենաւոր խաղաղութեան վարդապետութիւնը դասապարտած: Հոն չի նըրկասուիր ախտղուներ, շքանշաններ, այլ լոկ անհատական, մտաւոր ու բարոյական արժանիքը կը դնահատուի:

Անսխալութիւն բառը գոյութիւն չ'ունի այս ժողովուրդին լեզուին մէջ:

Հողիներու և սիրտերու մէջ կրօնք մը միայն կը թագաւորէ, ասաղաղիսութեան օրէնքը: Իրենց մասնագիստարանները (faculté) մերիններէն աւելի բարձրագոյն, իրենց զգայուրանները աւելի բազմաթիւ և աւելի խորաթմափանց, իրենց ասաղաղիստական գործիքները աւելի հզօր՝ երկար ատենէ ի վեր զանոնք հազորգակցութեան մէջ զրած են զիրենք շրջապատող աշխարհներու հետ և անոնք զիտցան ձգողութիւնը գործածել' հոգեղին էակներու միջև, մէկ աշխարհէն գէպի միւսը փոխաղբութեան իրը պայման:

Անոնք գտած են ուժին և նիւթին մէջտեղ միութեան գաղտնիքը և զիտէն թէ հոն կայ գոյացական միութիւնն մը իսկ:

Իրենց կրօնքին մէջ Ստատուածը չեն յիշուծ բնաւ և երբէք չեն յանդգնած որ և է պաշտօնականքի հետ կատակեկ, հաշւելով որ արդպիսի խակութիւն մը կամ մեծամտութիւնն մը իրենց հոգիին անարժան պիտի ըլլար: Իրենց կրօնքը կը կայանայ էակներու ներքին բնութեան ծանօթութիւնովն իսկ անմառութեան մէջ հաւատարուն, սակեղագործութեան շարունակ ուսումնախրութիւնով լաւաղոյններ ու կատարեկագոյններ գաղտներ գաղուարուն, և իրաւունքէն ու արդարութիւնէն լուսուորուած զգացումի մը մէջ իրար սիրելուն մէջ:

Անոնք բանականութիւնը կը նկատէն իրը բարձրագոյն մինաշնորհը մարդկային ցեղին և որ և է կրօնական զրութեան մէջ այս կարողութեան գործածութիւնը արդիկելու ձգտող ամէն վարդապետութիւն անմիտ պիտի նկատէին:

Այդ աեղին երկիրը երբէք չեն անսած և մէկը չի կառ
կածիր անոր գոյութեանը վրայ:

Սասնք բացարձակապէս երջանիկ թուեցան ինծի, թէեւ
չլայն ծայրայիշ զիւրազզայութիւնալ մը: Իրենց գոյու-
թեան մեծագոյն մասը կ'անցնեն նրբագոյն հաճոյքներու զիրկը:
Իրենց աշխարհը անդադար վերսծնող մշտնչնական եղեմ
մէն է: Բոյրեր կը բարձրանան փարիսուն ծաղիկներու զողէն,
թաւուաները զմուստած են արբեցուցիչ հստերով, օրուան լոյսը
կը կայտաէ կախարդական դաշտանկարներու մէջ:

Մինչդեռ կը գնահատէի այս հրաշալի անսարանը, ինք-
ովնք չըջապատուած ու համակուած զգացի էն հեշտուր
մնեղին մէջ զիւթուած՝ հսկիս օրորդ քաղցրահ չիւն ալիք-
ներով, զորս երբէք լսած ըլլան ականջներս: Կատարեալ երկ-
նացին ձգողութեան մը զգացութիւնը դիս ամպի մը վրայ
կրկ կը թուէր ու դանդաղօրէն իջեղնել դէպի կողի մը.
ու-
րուն յատակը ծաղկեայ պալատ մը կը կանգնէր: Տեսակ մը
եղեքարական ցնցում կը զգայի, և... լայնաստրած թիւնու-
թոռի մը մէջ նստած կը գտնուէի, մօաը վենեսաիկնո՞ն պա-
տշամի մը բարձր պատուանին: Երաժիշտներով ծանրաբու-
նուած կոնսոլ մը միծ ջրանցքի ճամբան կատէն կը վերտ-
պանար: Երաժշամիսումը ներդաշնակ խմբերդներ կ'երգէր,
երկինք մեծաշքօրէն աստղազարդ էր, լուսինը աշ-
տարակներուն ետին կը մանէր և հրատը կ'իջնէր դէպի հորի-
զո՞ն:

Հնօրեայ ժամացոյցը յամրօրէն՝ կէս զիւերին առաներկու-
նուածները հնչեց. «ի՞նչ կըսիս, ըսի ինքնիրեն, ևս քնա-
ցած էի, անս երկու ժամէն առելի է որ այս պատուանին
առաջքն եմ, լսւսինը միր շուրջը դասնալով 7300 քիլոմէթր
կարեց անցաւ ու նոյն ինքն երկիրը իր հոտեւը 212,000 քիլո-
մէթր թողուց դասնալով արեւին բոլորտիքը: Ա՛վ քաղցր
ձգողութիւն, գո՞ւն անջրապետին մէջէն աշխարհները կը վա-
րես, թերեւս կը վարես նուև հողիւերը, ժամանակի մէջէն:
Սատղազարդ շքեղ երկինք, զուն որ արդէն այնքան ուսու-
ցիր մեղի, մեծ խորհուրդին առեղծուածը շուտով կատարե-
լապէս պիտի չը լուծին: Քեղի է որ կը յուսանք, դոն միայն
գիտես մեզ կրթել ու անհունին և յաւիտենութեան հոմանա-
ցացերը պարզել աչքերնուս առջեւ»:

CAMILLE FLAMARION

Թրգ. Հ. Պ. ԶՈՐԹԵՎԱՆ

Ս Ո Ւ Լ Ո Ւ Ր Ի Կ

Առ Հ. ԱԽՄՈՆ Եղբայրան
1909 Մայոս 14.

Պողոսայն է դեղնաւոր՝
Մառափուղ բառուերած,
Ուր աւախան՝ մորմենին
Կ'ընդելուզին փուշ-քաւուս:
Գորշազոյն խին մամռապատ
Երկու կողմեն դարափոս,
Ուրէ անդին մրենուած
Ծխնելովցներ զեղչական
Երդիներին կը մըխան:
Խոտամարգին մէջ մանոււս՝
Դեղին ծաղկունի հոյլ ի հոյլ.
Դեռափրիք մարզարիս
Քրում կապոյն երկազոյն
Եւ երեփուկ լամբւարդ
Հովին մեղմիկ տարուքիր:
Մինչ առջրտակ խնկաբուն՝
Խոտին կըսած թիրենեիկ,
Տերեւին տակ պահւերտած
Մացափին մէջ կարեռուակ:
Մարմանդազեղ ծաղկաւէս:
Գեսանորէն դար ի վեր
Բլրան ոտիին գոյնաբղէս
Գորդ են սիւած բաւշապատ:
Վերջալոյսէն բըռնկած
Երկնակապոյն յատակին
Աշեանալին երեւենէ
Պատկեր գործեն ծակուիկն:

Եւ ծառատունի պուրակներ
Ըսուլերախիս զետաձոր
Երեկոյեան մըռուսով
Տամուկ շուբով կը ծուլուին :
— Առապարին զործ ժայռեր
Կորոյին են կիսափուլ .
Փրչենին՝ վարդ, կասկենին
Շուքին ներեւ կը բուսին :
Ծործորակ լուրք շուերով
Երկու կողմեն կ'իջևալ վար,
Հեղեղակ մ'է պահակած
Ամառնային սօրերեն:
Սահմանածագ հովտին խոր
Կիսաբորոք կալ բլշակ,
Լերկ ու մաշած լանջերով,
Կարկինով է կորացած
Գեղ ի երկինք բրգագեղ .
Մինչ արեգկեզ կողերուն
Դալարն ոսկի դեղնուրակ
Զմրուխ մոլու երանկով,
Բնուրեան կարծես նաշբիսար:
Սուլուլիկն է խատուտիկ
Հողարլուր անիքանկ
Նախագարեան անցեալին
Ականատես ալեւոր,
Որու կուկոն վերելին՝
Ապառածներ դեղնախունով,
Ականակիս աղբերակ
Արձար վրճիս կրկիայ
Գրաբաւալ գրչուրով .
Խոխոցն է խուլ նետական
Արմաներուն լլազչինջ,
Զրվեմանոս ընթացերով
Քարերուն նես կը խալայ:
Խոսն ու աւագ ջրահան
Կը լոգանան սրխագին,
Ծանծաղ հունին միատեղ

Չորանովտեն փախչելով :
Նարնջազոյն վերշալոյսն
Ալիբին մէջ անդրադարձ՝
Ժապաւեն մ'է ողջովուն
Հալած ոսկի հայելի ,
Ուր նարայիդք, տահապետք
Միրատարիիկ կը պարեն,
Սուլուլիկի ծոցին մէջ,
Արեւին ւես խոյս տալով :

Թրօֆ. 1. Կիւրեղեան

ԿԱՎՈՒՇ - GAVROCHE

ԱՅՃՄԵԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԵՐԳԻՑԱԿԱՆ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՄԵՍԱԿԸ ԵՐ ՏԵՍԱԿԻՆ ՄԵԶ

Ա.մէն թիւ կը պարունակէ ձոխ պատկերներ և ծաղրա-
նկարներ :

ԽՄԱՆ.ԳԻՐ.ՏՆՈՐԵՆ ԵՐԱՅ.ԱՐԱԳ.ԹՈՒ.Ա.ՅԵՍԱՆ

ԹԱՅ.ՅԱ.ՅԱ.ՆԵՐԵՐ

ՊՈԼԻՍ	Տարեկան	54 դր.
ԳԱ.Ի.Ա.Ռ.	"	60 դր.
Ա.ՐԱ.Ս.Ա.Հ.Մ.Ա	"	20 ֆրանք
Հասցե՝		

«GAVROCHE»
Journal d'Actualité Illustré
Constantinople, Péra.

ՍԵՒ ԱՆԱԿԻՆԿԱԼԸ

—

Օր մը Մարտիվոյ մէջ, պղտիկ սիհար մարդ մը, խոշոր գէր կնկան մը հետ ամուսնացաւ:

— Աս ալ բա՞ն է, պիտի ըսէք ինծի. մինակ Մարտիվոյ մէջ ասանկ բանի մը հանդիպած էք. գացէ՛ք Վիշնաւ, Միւնիս կամ Բեղերսպուրի, աւելին պիտի գտնէք:

Այս, իրաւունք ունիք, բայց եթէ ձեզի ըսեմ որ, — խօսքը մէջենիս, — իմ մարդուկիս հասակը իր կնոջը զիստերոն հազիւ կը համնէր...

Թուլոնցի մըն էր, Մասիսոս Պուրափհէս անունով: Զիր սալորի մը պէս թուխ, և ակսալլիկիսի մը նման ալ չոր էր այս մարդը:

Իր կինը, որ Ֆրանսինէ կը կոչուէր, բնիկ Պրիւժի էր: Խարսեաչ էր, խծոծի պէս եւ, մեծ՝ երկիւղ ազգերու չափ: Խօսք չուզեր, սաքեր, ձեռքեր և մանաւանդ կուրծք մը ունէր որ... Հաւասացէք, եթէ ըսեմ որ իր էրկանը նման չորս մարդ կրնար իր փորին մէջ պահել առանց քիչ մը նեղուելու:

Չեմ հասկնար, ի՞նչպէս այս երկու այլանմտն էտինիը իրար առնելու գաղտափարը ունեցեր իին:

Ի՞նչ անմիտ նսկատակով արդեօք:

Ո՞վ էր այս կինը այդ մարդուն տուողը:

Ասպահովաբար անոր տարօրինակ արտակարկառներէն կապուրուած, գարպառ ըրած էր ատեն մը եւ կնոջ աչքին զարնող բանը մարդուն պիսին էին միացն:

Դուք սա նայեցէ՛ք որ, օրին մէկը իրաբու հետ ամուսնացած էին...

Լա Քանըպիէսի մէջ պղտիկ աժան յարկաբաժին մը վարձին: Հորբորդ յարկը, ութ հարիւր ֆրանքի: Մէկ դուռ,

խոհանոց մը, ճաշտրան մը, երկու սենեակներ և մութ խցիկ մը ունէին: Կը ահսնէք որ չէնք չորհած տուն մըն էր վերջապէս:

Մուտքին մէջ հովանոսյակալ մը գրած էին, իսկ ճաշտրանին մէջ՝ պղտիկ սպասազարսն մը, կաղնեփայտէ հին աթուները, կլու մը և Տիմալէն վարագիր պատկեր մը:

Մի՛ ըսէք որ ճաշակ չունէին մեր երանելիները: Կապոյտը կը նախընարէին, կապո՛յա իրենց սենեակը, կապո՛յա ծիրանիսիայտէ ալբուոր անկողինին, աթուները, ջանակալը և սիրուն հայելին:

Ունցածնին չունեցածնին մութ խցիկին մէջ գրած էին:

Մուցանք ըսկու որ, այս մութ սենեակին մէջ կէս մէջ քով լոգարան մը և հին վանդակ մը կար:

Երկրորդ սենեակին ընդունելիրթեան որան շնած էին, — կոկիկ, պաշորէն կահուորուած սենեակ մը:

— Ապագային, կ'ըսէին, երբ զաւակը ծնի, սահստահին զիրկը կուտանք:

Մինչեւ այն ատեն, գոյն եղած էին այցելու անտրարուհիով մը որ առառն ժոմը եօթնուելէսին գալով, մենչեւ ցերեկ կ'աշխատէր և կը մեկնէր: Իրենց համար կը սաւէր այօչափը: (Եկած ատենը, կաթ և լրադիր կը բերէր իր հետ):

Թէեւ ամէն բանով իրարմէ տարբեր, սակայն երջանիկ կ'երեւալին երկուքն ոլ: Բայց հականակ ասոր, որքան մտածէիք, այնքան այլանդ ոկ պիտի զանէիք անոնց ամուսնածու տարօրինակ գաղտափարը:

Ինդանիդ պիտի բոնէ, եթէ երկուքին բացարձակապէս ներհակ նկարագիրները ցոյց տամ ձեզի:

Կինը խաղաղաւուր և հեղանակայր, գանդալ ու խոհուն էր: Խօսած տաեն կը նմանէր այն մարդուն, որ կումաց կը խօսի, քովի սենեակը պատկովը չարթնցնելու վախով:

Մարդը կը պատար ու կը ցատէիր շարաւակ: Սարափերի ձայն մը ունէր: Երբ ճագար բառը արտասանէր, — ճագարըր — կը կարծէիք թէ աբացի մը պիտի զարնէ խոշոր զանդակին: Կը կարծէիք թէ աբացի մը պիտի ֆրանքի խոշոր զանդակին: Կը կարծէիք բաներու համար կ'եփէր, կը բարկանար և կը հայն զարապ բաներու համար կ'եփէր, կը բարկանար և կը հայն:

յեր. Boun Diou! noun d'oune pipe ! Mille millions de noun d'oune pipe !

Բարեբաղալարար բան մը չեր կատեր երբեք :

Առաստան ժամը իննուկէսին, իր զբանենեալը կ'երթար : Կուսակալութեան պաշտօնեաներէն մէկն էր : Կէս օրին ճաշեւ լու կուդար : Երիկունը ժամը չորսին կ'առ ձակուէր : — :

Կերակի օրերը կնոջը հետ նաւով պատյափի կ'եղէր և եքիւ կուտէն, ծովեղերքը կլկով :

Իրենց կեսանքը անուշ էր, իրար կատարելապէս կը հասկնալին . բնութիւնը տասնկ ֆանիթէզիներ շատ ունի արդէն :

Մէկ քանի ամիսներ ետքը, սակայն, Մասիսոսի կեսանքը փոխուեցաւ :

Դրկինք մոսցած էր կարծես իրենց միութիւնը օրհնել : Տարին անցաւ, յեսոյ ուրիշ մը, յեսոյ երբարդ մըն ալ : Եւ որովհետեւ գաւակը չեր զար, համաշկրպած էլն երկուքն ալ փիլսոփայօրէն :

Մինակ, վասն զի ընդունելութեան սենեալը պարապ կը մնար ընդհանրապէս, բարի Ֆրանսինէն զայն վարձու տալու զազափարը ունեցու օր մը :

— Որովհետեւ այս տարի յաջողութիւն չունեցար, բառ իր երկանը, սենեալը քիչ մը զբամ պիտի բերէ մեղի, ջանա՛ որ երիասարդ մը դանես :

Ի զ՞ւր երկար ատեն վնասաց Մարիուս : Գրիթէ այս ամէն պղտիկ պաշտօնեաները, որոնց կ'առաջարկէր իրենց սենեալը, ծնողքնուն քով կ'ապրէին :

Ցուռահատած էին, երբ վերջապէս տառաւ մը, իրենց ներկայացուցին դեսատի խափչիկ մը, մեծ ընտանիքի զաւակ, որ Ֆրանսա եկած էր տոմարակալութիւն սովորելու համար :

Եկաւ այցելեց : Իր ճաշակին համաձայն զառ զայն, և ըստ որ նայն իսկ այդ գիշերը հնմ պիտի պառկէր :

Որոշուեցաւ նաև որ կերակուրն ալ իրենցմէ պիտի ուտէր, և որովհետեւ առաստաները մի՛միտն սովորվ մը կը նախաճաշէր, բարեկամական դին մը ցոյց առին նորեկին, ամիսը հաւրիւր ֆրանք :

* *

Գրեթէ առար ամիս ետքը, Մարիուս իր գրասենեալը սիկառ մը պրեկուր զբազած էր (Հարկառ լսած էք թէ Մարիկիոյ կուսակալական գրասենեալիներան մէջ շա՛տ կը ծիսն) : Սիկառ մը կ'ողոքէր ուրեմն հանդարատօրէն, երբ աղայ մը չնչտապառ՝ ներս մանելով ըստա իրեն .

— Ծո՛ւտ, պարոն, անմիջապէս տուն երթալու է . աղայ մը եկած է տուներնիդ :

— Մեր առանը տղա՛յ մը եկած է, ով է որ . . .

— Զեր կնոջ զաւակը, չհասկցա՞ք տակաւին . . .

— Ա՛ն, կնոջն զաւակը . . . չա՛տ տղէկ, չա՛տ աղէկ : Հիմա պիտի երթամ : Սա տասը փարան ա՛ռ նայիմ :

Թեւնոցները դրաւ արարօրէն, և զիսարկն ալ գլուխը գնելով գուրս նեստանցաւ :

Բնա՛ւ յանկարծակիի չըր եկած, իմանալով որ կինը մանչ մը ծներ է : Վասնդի անբնական զիրութիւն մը նամարած էր արդէն անոր վրայ բաւական ատենէ ի վեր . սակայն և այնպէս յուղուած էր քիչ մը : Ասանկ լուրերը իրենց պղտիկ աշգեցութիւնները ունին միշտ :

Չորս առ չորս սանդուխը ելեկով կնկանը քով վաղեց : Դայեակէն ու իր կնոջմէն զատ ուրիշ վեց կիներ ալ կային :

— Տղան ո՞ւր է, ո՞ւր է պոսաց :

— Հէ՛, նա՛, հո՛ն է, յարեց մանկաբարձը, օրօրոցին մէջէն չոքողակի բաքէթ մը հանելով, հէ՛, աղոյոր չէ՛ :

Ա՛ն, բարեկամներս, եթէ Մարիուսի գլուխը տեսած ըլլայիք, պիտի չմորէիք պարզապէս :

— Ասիկա՛, ասիկա՛, պոսաց ոտքերը զիտինը զարնելով, ասիկա չէ՛, բնա՛ւ : Boun Dieu, ինձի՞ կը ծագրէք, ունի ուն դէ բիպէս չէ՛ ասիկա : Աս սեւուլիկին հայրը ևս չի՛մ :

— Մի՛ բարեկամնար պատասխանեց գեռատի մայրը մեղմօրէն, քեզի ըստդ չեղաւ արդէն թէ անոր հայրը գուն ևս :

ԺՕՐԺ ՕՐԻԵ



Ա. ՎԻԳԹՈՐԻԱՆ ՏԸ ՊԵՐԼԵՆ

ՄԱՀԱՍԱՆ ԵՒ ՄԱԿԱԺԱՆԵՐՈՒ ԳԱՅՐ

ԵԽՐՈՊԱՅԻ ԱՄԵՆՔՆ ՀԶՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԲ

Հիմնուած 1853 Սեպտեմբեր 26ին

ՈՒՂՂԱԿԻ ԳԵՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵՍՆ ՀՍԽՈՂՈՒԹԵԱՆ ՏԱԿ

1911ի վերջին, կեանի ապահովագր՝ զումար 2,120,480,385
Ամբողջական գոյք 6,092,900,385

1911ի մայիս. ներկ է տոկոս գոյացած ընդհ. հայք. 197,350,812
Ապահովագրեալներու տրուելիք ժիթճ. 207,811,638

ՆՈՐՈՒԹԻՒՆ ՄԸ ԹՈՒՐՓԻՈՅ ՄԵԶ
խառն ապահովագրութիւն առանց բժշկական հրե-
նութեան

Միակ մասնավճարով մը ապահովագրութիւն՝ տոգենաւի
և տոգեկառի. արկածներու դեմ ամբողջ կեանի տեսողու-
թեան:

Զափառոր մասնավճարի մը փոխարէն ամազին առաւե-
լութիւններ կուտայ նոր բոլիսը:

Ընդհանուր Գործակալ: Մ. Ֆ. ՔՕԵՆ
Նորատեսնեկեան Խան 6—10 Կ.Ա.Լ. Ս.Թ.Ա.

ԳԱԼՍՏՆԵՐՈՒ ՄԵԶ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Կարին	Տիգրան Բրուտեան
Երգմայ	Համբարձում Պալեան
Տրապիզոն	Թեսրու Տեր-Բարսեղեան
Սամսոն	Հերիմեան որդի
Ադր. Պոլիս	Ճան Սերեկեան
Պրուսա	Մախուս Զատրնեան
Ասանա	Մ. Սիւզմենեան
Տրիպոլիս	Յիրական Գլբնեան
Ինկալոլի	Դարագաւեան Որդի

ԹՇԱՋՈՒՆԸ ԵՒ Ա. ՇՀԱԽԻԿԸ

Կուլար կարծես պաղատանցներ վերջին,
Քայլայումին մէջ խաւար.

Գամուած կուրծքը բռած ատեն չոր փունջին,
Թուչունն այլեւս կը նեւար:

Կուզեր բռչիլ կը բրբռար խօլաբար,
Ճիւլիեր անձայր, անտերեւ,
Կ'երերային արթւնին մէջ բոցավառ,
Աւ կ'օրուեր ան զերք տերեւ:

Թուփին տակ դուն նստած, աղջիկ երազկոս,
Կ'ուզես երգը նամբոյրի.
Կը խենքենայ բռչունք տես ցաւին մօս,
Կարմիր լացի մը գերի:

Աւ կը պոռաս,— «Բնուրիւնն իսկ հպատակ
Երգին այդ նոր, կը խորհի»:
Աշերդ անրարք լեցուն մելրով լոււք բածակ,
Կ'ուզեն մեղուն հետալի:

Թուչունին կար աչերեն արցունք են կտեր.
Կը նայի վեր, ծարաւի.
Կմախ միբրեւ փեռեկտուած. սիրավեր
Կարծես երգ մը կը բուի

Անոր վերջին լացը մեռնող կարապի:
Աւ հանոյի վայելիքն
Գինով միբրեւ, որբներեղ վար կը բափի
Խոստովանան մանօքնեան:

Հերի՛ խնդաս, խարուած դուն ալ եօբն անգամ,
Լացիր երեկ հերարձակ.
Կը ծիծաղի՛ս ուրիշը երբ արխւեամ,
Դիպուածի մը պատարագ,

Խաչուած բաղդին, արխւեին մէջ կը բռնկի,
Ու կը կանչէ օսարի՛:
Սիրուեին՝ թերեւս հեռոն կենդանի,
Կը մածէ իր դարձին:

Խաչիկ Գաւալնեան



ՏՄԱՐԱՆ ԵՒ ԹՂԹԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Ա. ՔԵՐԵԲՔԵՏԱՆ

ԵՒ

Լ. ՔԱՐԵՎԱՐԵՏԱՆ

Նոր տառերով եւ կազմուածեով հիմնուած այս
սպարանը կ'սանձնէ ամեն տեսակ սպարանական գոր-
ծեր:

ԳԻՆԵՐԸ ՎԵՐՁԻՆ ԱՍՏԻՃԱՆ ԳԻՒՐԱՄԱՏԶԵԼԻ

Ա. ՊՈԼԻՄ, ԶԵՋԻՐ ՓԱՇԱՐ, ԹՐԻ Գ

ՄԱՀՄՈՒՏ ԵՔՐԵՄ

Թուրք գրականութեան այս վարագեար՝ ինչպէս կը կոչեն
զինքը՝ եղած է մէկը և առաջիններէ՛ն մէկը այն թուրք գր-
րոգներուն, որոնք վերջին երեսնամակին մէջ թուրք գրա-
կանութիւնը ծաղկեցուցին:

Նամբը թէմարէ և Զիտ փաշայէ ետք, որոնք թուրք նոր
գրականութեան հիմք զրին արեւմտեան արտեսաէն նոր ա-
սազգներ ներմուծելով, երեք գրազներ եղան մասնուորապէս
որոնք այդ նոր գրականութիւնը զարդացուցին:

Մուալիմ Նամի, Արախուրագ Համբաւ և Մահմուտ էքրէմն
էին աստիճ՝ որոնք արքեր ազգային թիւնով զիմանը ասանց-
քը կազմեցին այդ չարժումին:

Մինչ Մուալիմ Նամի հին արուեստի փարումով և որորու-
կական ոգիի արդեզրումով այդ նոր հասանքը քիչ մը իր բը-
նական շաւզէն չեղեցուց, և մինչ Ապախուրագ Համբաւ արեւ-
մտեան միաքը բերաւ տարածել թուրք գրականութեան վրայ,
Մահմուտ էքրէմը եղաւ որ արեւմտեան արտեսաը որդեզրեց
մասնաւորապէս արձակի մէջ:

Մահմուտ էքրէմ, զգացումի և արուեստի բանաստեղծ,
զերծ Մուալիմ Նամիի բոնագրօսիկ շանչէն և արուեստակենով
զգացումներէն, ինչպէս նաև Ապախուրագ Համբաւի խրթնագա-
նութիւններէն, հիմք զրաւ վճիտ և զգայուն քնարերգութեան
զոր ապագային պիտի կատարելագործէր թէվֆիք Ֆիքրէթ:

Բննագատ, ուսուցիչ, պաշտօնատար, և այժմ ծերակոյափ
անգամ, Մահմուտ էքրէմ արդէն կը պատկանի հին սերուն-
դին, հանգչելով իր բազմաթիւ գործերուն վրայ, որոնցմէ
յիշենք, կորհուրդը, Մուսանցները, Միւնիլիքը և ուրիշ հա-
տորներ, արձակ և ոտանաւոր:

Էջման Թ. Պ. Գ. Վ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

ՀԱՏՈՒԱԾ ՄՔ ՄԱՀՄՈՒՏ ԷԲԻՄԵՆ

ՄԻՒԵԼՎԵՐ

Աշնան հետ, որ ծառերէն յաւշիկ յուշիկ աերեւներ կը թափթիէ, հողիս կ'ուզէ արտաստոել տարօրինակ ասպառուկի մը աղդեցութեան տակ:

Միւնէվիէրն է որ կուգայ միաքս, իմ սիրելի բարեկամուհիս, յաւիահնապէս անհետացած էակ՝ որուն կիսնքին պատկերը կ'ուրաւազծուի յիշողութեանս մէջ, աշնան հետ, որովհեան ան ալ աշունը կը սիրէր:

Մինչդեռ աերեւները կը սկսէին թափթիկ, ան կը ժըպտէր ուրախ և անձիակարօս, կը խօսակցէր և իր հրճուանքը կը յայնէր ազու մը պէս:

Ոչ մէկ տաեն այնքան հաճոյք և ուրախութիւն կը զգար որքան աշնան: Ու երբ այդ սիրուն օրերը կը հեռանային, ինք ալ ախուր ու թախծոս կը դառնար: Իր ամէն մէկ վիճակին մէջ սուգ մը կը նշմարուէր, և իր իւրաքանչիւր ակնարկն ալ յուսահատութեամբ մը օծուած կ'երեւար:

Սրտիս մէջ կը յորդէին իր խօսքերը՝ որոնք սուզի մը նման կ'աղդէին վրաս, ու իր ժպիաները՝ որոնք ձանձրութիւնս կուգային փարատեկ:

Ամէն անդամ որ մեղի դար, ուս նուազել տալով կ'ունկընդէի իրն, սակայն նպատակս նուազին տխուր ձայնը լըսելէ աւելի՝ Միւնէվիէրին գորովաշարժ զիրքը զիտել էր: Զեսքի փետուրը կ'ոգեւորէր նուազին թելերը՝ վիրաւոր ու հնծնծաղին սրտի մը տառապանքին նմանուլ եղանակներով:

Ու մինչդեռ ուսը խորին կերպով կը հելիկար, անձանթ

կէտի մը կը յառէին Միւնէվիէրին քաղցր ու աչքերը՝ կարծես հրաբորը ակնարին՝ րով, զլուխը մեղկօրէն կը հակէր կուրծքին վրայ. և փափուկ ձերմակ ձեռքերն ալ ուժգին ազգեցութեան մը տակ կը զողողացին: Ու հաղիւ թէ չըրթունքնիրը կը բանար երբեմն՝ կուրծքին խորէն հրակէղ հեք մը արագորերելու համար:

Կը նուագէր արեւելեան բալոր այն եղանակները՝ որոնք ընկղմելու վրայ եղող իր մարմնին ախուր երեւոյթները կ'արտայայտէին: Յ այս, ա՛լ յոդնած, սաքերուն տակ կ'ինային ուսն ու փետուրը, մանկական խաղալիքի մը պէս՝ զորս բարկութեամբ սանակիսի կ'ընեն աղաք: Ու մինչդեռ արցունքին կաթիները ինձմէ պահելու համար՝ թաշկինակով աչքերը կը ծածկեր, կուրուկ խիստ հազ մը կուրծքին վրայ աղմբկալով՝ անոր վիճակի մը մէջ կը թագուր զայն . . . :

* *

Կը զգայի թէ հիւանդ էր այս փոքր աղջիկը, սակայն չէի համարձակեր ցրտանալ իրմէ, որովհեան գեւնոր ծանօթներ էինք: Իր անձին վրայ պասազ խոր թափիծը սասափիկ կը զարմացնէր զիս: Կործես թէ մահը կեսնքէն տւելի բազմալի էր իրն: Կարելի էր որ ոէրն ըլլար իր այս վիճակին պատճառ: Բանի անդամներ լած էր ինձի սակայն թէ կը խորչը ամուսնութենէ ալ:

Այնքան զեղեցիկ չէր թէկ ան, սակայն յուզումնալից սրտի մը քնչքութիւնը կար իր վրայ, որ ամէնէն սմուր և ամէնէն քարէ աչքերն սննդամ կը նուուճէր: Իր գունատած դէմքն էր ան, իր մաղերն էին, որնց տակ զոյդ մը աչքեր տւելի համեկի քաղցրութիւն ու կուտային իր կազմուածքին:

Ոչ մէկ սիրտ պիտի կարենոր անոր աչքերուն յիմարտկան նայուածքին տաջե մնայ առանց սարսաւորի: Զարդագեղ և լուսափազի երեւակայութեան մը պէս, այս մարմինը երբ կը փերեւեաէր, ամէն ակնարկ անոր աղդեցութեան տակ աշերսուն կը դառնար: Իր խօսած ատեն ամէն մարդ բերնին

կը նայէր, տիսուր ուրախութեան մը պէս՝ որուն տռջեւ ամէն տկանջ լորուած կը մնայ:

Իր խօսքերը՝ սրախն թափածութեան թարգման ըլլալու աստիճան՝ լուռ ներդութիւն մը կ'ընէին. իր ժաղիար՝ առավեցուցիչ արաւասունքի մը պէս՝ գորով կը շարժէր: Բայց, տարօրինակ բան, իր ժապաւրախ ընթացքէն աւելի՝ ախրաւմած վիճակն էր որ հաճելի կ'ըլլար:

— Միւնէվվէր ժապաւմ աւենէն աւելի արաւասուած միշոցին գեղեցիկ է, կ'ըսէին բոլոր զինքը ձանչցովները:

Սրդարե իր գեղեցիկ գէմքը թափածութեան մէջ մնացած աւեն աւելի թովիչ էր: Տարօրինակ չէ՞ր որ գարնան հանգէպ թաքուն քէն մը կը պահէր ան: Զեմ զիսեր թէ Միւնէվվէր բնչո՞ւ կը զզուէր թոցի ու բոցի ժամադրավայրն եղող այս եղանակէն:

* *

Մինչդեռ ծաղիկները կը բացուին լծառերը զմբուխաներ կըս կախն համպնիլ, մինչդեռ ասխակներն ալ գեղգեղելու կը սիսին, ինք, ամէն աւենէ աւելի թափառ կը դասնար:

Բնաւ չեմ մոռնար, օր մը, հովանուած ծ ասի մը ներքեւ ձերմակ երիցունկերու միջեւ երբ միասին նստած էինք, նուրի՞ն արաւում էր ան: Գէմքին նայեցույ: աչքերը միմադնած էին, հասկցայ որ լուցած էր:

— Սրգեօք հիւ անդ էք, ըսի:

— Ոչ, սակայն չտա կը նեզուիմ, պատասխանեց:

Վայրկեան մը լուց, և զլուխը խոնարհեցուց կուրծքին զրայ:

— Շատ արօրինակ ես, Միւնէվվէր, ըսի, մտերմօրէն զէմքին նայելով և բառերուս վրայ առանց մտածելու:

Իսկոյն, այս խօսքիս իրը պատասխան, քէնուա ակնարկ մը նեանց մեղ չըշապասող մարգաղեանին, զիշերուան հազարաւոր թոշուններուն ապաստան ծառերուն, վերջապէս այն բնական զարդարանքներուն վրայ, զրս այս չնորհարեր եղաւ-

նակը ցանցնած է ամէն կողմ:

Յեսոյ, նորէն ինձի դասնալով,

— Ա՛ս, չէք զիսեր, չէք ձանչնար հողիս. բնութեան գեղազարդած այս ծառերն ու ծաղիկները, զարնան բոլոր այս նշանները կարծես թէ աւասավանքս ու մորմոքալի կեանքս կը ծաղըեն:

Ու, ահա, երկար արաւանունքներուն վրայ թրթռացող արցունքի կաթիները պահելու համար ինձմէ զլուխը անդին դարձուց: Յեսոյ, մորմոքին ազգեցութեան աակ արձանացած այս խօսքին վրայ զգչալով, առանց կարեւորութիւն ապաւ հարցուներուս, մէկէն ցատկեց քալէս ու թառուաքներու և այն կրտսեցաւ գրեթէ վաղեալ:

— Բայց զգացի թէ զացած աւեն իր կողկողագին լացը ինձի ցոյց չտալու համար էր որ կը վաղէր:



Պ. Ա. Բ Ս Ի Կ Ն Ե Բ Ը Ը Կ Ա Ղ Օ Թ Ե Ն

ՈՐՈՇՄԱՆ ԱՆՁՐԵՒ ՏԵՂԱՅ

ԳԵՂԱՄ ԽԵՐԳԻ

ԾԵՔԱԿ ՆԱ ԵՐՋՈՂԸԸ

Հիմ խոտումի մեջ կար մեկ աղբատիկ,
Վիզին անունով անորդի հիշիլ.
Որ բառասուն տարի բողոք՝ նախորդ էր,
Մեջ դաշտեր ծաղկանց գարեւ կ'երերեր:

Օրեկի էր հնուց՝ ամեն գեղերուն,
Նախորդի վարձը տարու տուն առուն,
Ամ, մեկ տաւարին՝ մեկ մեկ չափ հասիկ,
Բու ամ մեկ տընեն՝ շաբար մեկ հացիկ:

Սակայն խոտուցից բնուրբով ջարեն,
Անտեր աղբատին զրկել սովոր էն.
Վիզին վարձեր՝ միջ մանցին զետին՝
Ետև ետեւ ցուր բառասուն տարին:

Դեռ, անհետ-կտրին երկին տարիներ
Իսկի՝ մեկ օրեկ բանրող ջեր արեր,
Իսկի մեկ տաւար՝ զարնանե-աշուն
Զիմն վնասուեր դրկից գեղացուն:

Այ երբ աղոռու, զնամց ոյժ եւ ոչ
Դիր, դիր մեջ խչելով մերախուկ՝
Մինչ սեւասաւար-կուլոր ու արջան
Նախորդնային բացունի ի ձոր-դար.

Իմին էլ շարունակ ի շար, զան զբակ—
«Տուեք իման կ'ասեր՝ նախորդի թիւ լնելու՝
«Մինակ անկարեւ խեղճ ու անձարան,
«Քանի որ Աստուած չերող իման զաւակ:»

Բայց միշ կը տային ճուապ անորդ
«Նախորդ պըս մեռնիս, ցենի բար բողոք»
Ու կեցաւ, տապկաւ, դիմ բամին անձեւ
Անկանաց մնաց իր բառակ արեւ:

Կնիքն անուղ էր. բաղդր բապուղ էր,
Յաւ, ցաւու վրայ՝ զեղին էլ բարսիրս էր,
Ի պատիդ ի նոր լուսուաց մրավին
Չօրսական պաշտար մեկանց կտրեցին:

Նոյն օր դեմ առուն անձեւը բրդաւ
Երբ վիզկն ի տան խոր մնուց զարբաւ.
Աչքոց դեկ երկինք օրն եկեր կիս օր
Խլուզուկ կեցաւ՝ շիւար ու մոր:

Չորսային գաղցեց ճամպրուկ չ'երեւաց,
Ուր կեր վիշուր մը անեկ ցանենասա,
— Ակ ասաց, ինաւ հաօր միաժում,
Շուր զան դաշտուկ, զուս աշնուշ իրինի:

Ոտոյին անտեկն, վորիկը տարսակ
Առա զնախոր, բջուաւ դարասակ,
Անձեւը բանձացաւ, բաղը ծանցցաւ,
Վիզին ուժարափ, վրտ կշինել ընկաւ:

Գարնան խիսն էր, բանձառուկ ջիւար
Մինակ ասղնիուշ, ու դանցած կանկար,
Երբու ոսք եղաւ՝ վիշինվեղիք էր,
Ու ցուխրափ մը կութեր՝ անհետ կութեր էր:

Արեւ պատեր էր, երբ ի գեղ վարձաւ,
Յրուեց զնախոր, իսկ իմի պահերսաւ,
Դիսեր որ կորած կովերուն ժրուան
Պըս բոնի զիւղպաս, իրիւան կամ առուան:

Օղորդ որ հենմի, ճաւզլնցւան ժամ,
Գանգտուոր զացին՝ զզեր բռնկ տուն,
Ուր ժողվան համբեկի մենինս կազմեցին
Քաշեցին զինպ, աղբատ ծերուկին:

Վայու կայացաւ դեմ ծեր վիզին
«Տնակն ու կրիսկ պէսք և գրաւոխն»
Մենինս վճիռ՝ զզիրին թերենով
Վիզին արանց հասաւ զիշերով:

Երիկ ու կինի՝ կույս կրչին նասան
Ճաս մըսմըսացին ու մեկ ճաւ զըսան
«— Առ ու վախ երրաշ, ապրել ճաւրինիսն»
«Պրծնադ խառումին, շառեն անկուման»

Ու մեջ զիշերին՝ բարձան վլր կրիուն
Գոօմի շորերը, զացին հըս բարուն
Հնկան ի ճամբան երկուսիկ մինակ
Մարուլ—մըսպանուկ՝ անցրակ:

Անիծեց վիզին զիր զեղմ-բաղամ
«Հիմս առիւ իշնայ, եղինս բրիչակ»:
Ճարար մը բորաւ, ժամիք պարբռաց
Փրաւ, խորուու, խարումը ըլկան:

Ա Բ Բ Ո Ւ Հ Ի Ե

Ե՛ս ինչ խորոշիկ, ե՛ս ի՛նչ զոհարիկ
Աղջիկ մ'եր շուշան, եւք դեռ պրզըլիկ
Թառած թեւերուն մօրխան անուշիկ
Կիտար համբոյնիկ, ժայիս զեղեցիկ:

Դեռ մեջ օրոցին՝ խնի՛ խնի՛նիւր
Զինչ հարս ապազայ՝ զիմֆ եին շնորեր,
Հազին տանամենայ ոււր բարդին որբացաւ,
Ծնողին գրկուած, ի փողոցն շնիւր:

Ե՛շ, որ ու արեւ ցեղաւ շուշանին՝
Իմֆ որ արեւն եր իր մօր մանուշին,
Երկար շորայ մը ոււր տառապանիի
Կախուեց իր վզից, այնին ուժզնալի:

Արդին շաս առաջ մայրը վաղանեն
Տերտանց բարդացոյց գրին դիմեր եր,
Ու ցաւօք բեր բե— և շուշանի
Ասդի ամարի, բաղտն անբարի—:

Այնպէս ել երաւ, իր ասովը խանգրաւ,
Ու ծնողապուրկ Շուշան լիուեցաւ,
Միշ աստանդական, սպանած, տարսն,
= Աշխարհ ի յարօս եւ ինին ի կարօ...—

Մեծաւ, հասունցաւ, կազմեց ծիծ ու ծոց,
Պահեց զիմֆ ցարեկն —արոց ու զազոց:
Կարզուելու ժումն եր, ել աշնաց դուրսեր,
— Մեկիկ մ'երեւնար, զինիիկ հարս տանիր...—

Ամենին պիրուն, ժախով-խորոշիկ,
Տեսրաւ մօրկան պտույ մեկ հասիկ,
Այ ինչ օգուտ որ՝ ոչ մեկ վեսացու,
Զենիկ ըլ վինուեց յուն հարաբեցու:

Տարիներ եկան, տարիներ զացին,
Անին մեկ տարի հետ սեւ-մեծ պահիին
Առան ու տառան որբուկ շուշանին
Ալընկալիիր ու յոյսը վերցին:

Մէկ չէ, երկուս չէ, ամբողջ ուր տարի,
Թշուառ աղջկը, այդպիս ջացըրուի,
Դարձան է աշուն, մինչ բարեկենդան,
Ի զուր սպասելով, որ զան Ռւզբեկած:

Քանի եւ երկու տարին յացաւ,
Վերջին մեծ-սպասին էլ արձեց ու տարաւ,
Կուսան աղջկաց բոլոր սուս յոյսեր,
Որով օրորուաւ երկու տարիներ:

Է՞՞ յոյսը կտրաւ, մասդրա՞ս սրտ-կուսուր,
Դիզուան դիմ աջքին ցաւեր հիմ ու նոր.
Ճօշեր էլ հասան դառն ու յարական,
—Թէ՞ կիմ է մատօնու, ոչ մատդաշ կուսան...—

Ամանն յցուեր էր, սիրը ելեր էր,
Շուշանին ոչ խելք, ոչ միսք էր մացներ,
Բարսիկ ձնորս զրոխը կոյնած,
Դրուց ինքինի՞ խորխորուսի ի ցած:



ԳԵՂԱՄԱՐ



Ալ անձանօր չենի իրարու,
Քեզ պարուրող մքուրիւնը
Ու զայտնիիր անքափանց,
Ուռուն ետև ծածկուեցար զարերով,
Ինձի սոսկում չեն առ թե:

Թէեւ ընկեր անքաժան,
Մարդոց ամէն խայերուն
Հետեւեցար ուրի պէս,
Ու միշտ անոնց խուզարկող
Տեսութիւնը ծաղրեցիր:
Քու հայումեդ բանիներ
Սարսացին, դողացին,
Քեզ տեսնելու հանոյին իսկ
Զուզեցիր տալ դուն անոնց:

Ալ եալներն անզգոյշ
Ու քեզ հանցնալ փորձեցին
Գլուխի՛ր, նետեցի՛ր
Թոնիբոնին մեջ անխնայ,
Մքուրիւնը լճացած
Քու զօրութիւնդ կազմեց:
Շնուադրեցինք բու առջեւ
Մերարուի տենդահար,
Ու սոսկումով աղօրեներ
Մըրմըրացինք անունիդ
Պազատազին հայցելով
Կարեկցութիւն բար առեկ:

Քեզի համար—կմասիք մըն է չոր, բաին,
Ու սիրս չունի ու կարեկցի չգիտեր,



Թէ արցունեով զինովցած
Կը կախաւս այրիներու ժիւանեն,
Հոգեվարքի հոնդիւններ
Քու յաղբուրինդ կ'երգեն.
Ու դուն միայն կը հրճուխս
Կոտորելով, ջարդելով
Ամեն անոնք որ կեանի
Բեռանը տակ կը կիրն . . .

Անձանօր չենք ալ հիմա,
Քանի՞ անզամ տեսած եմ ես մեզ բազմած
Բորեկամաց սնարին բոլ, երբ անոնք
Կեանին հրամես կուտային:
Օր մ'ալ ա՛յնչափ մօսեցար
Որ ցուրտ ունչդ զգացի.
Երբ կը փորձեր զովացնել
Իմ հակաս հրամայ:

Այն օրը ես
Նամեհրումի բողիդ տակին բանձրկիլի
Նօմարեցի թէ դեմքը
Նկատուածին չափ սեւ չ' :
Սուս են երեր այն յերիւրամքը բոլոր
Անոնիդ ուրեց կուտակուած,
Եւ անտեղի այն արհաւիրքն ու սարսափ,
Որ զգացած ենք մենք միւս :

Անէ՛ծ անուր, որ առաջին օրէն իսկ
Քեզի նանդեպ սուս ու կեղծիք
Ատելուրիւն ներւնչեց :

Վերցուր բողը, ալ կը բաւէ,
Դեմքը ցուցեւ անդիւտի,
Թող աշերեկ ցայտոյ նահանջը յոյսի
Ու ըքունիքի ալ մայիսը ցոլանա՞ ,
Հասկցուր թէ դուն կմախի չե՞ս,

Մանգաղ չունի՞ս կեռ, հատու,
Ալ հանգիստն ես բացարձակ,
Որուն տենչով վայրապար
Տոշորուեցաւ մարդկուրիննն
Ու չկրցաւ ձեռք բերել
Առանց ենդի դիմելու :

Ալ անձանօր չես ինձի,
Օր մը երբ ես ալ յոզնիմ
Աշխատելէ, տենելէ,
Օր մ'երբ տեսնեմ լրացած
Պարտերըս որ շատ ալ են,
Այն ատենիր անվրդով
Ու բերեւս մաքսադիմ
Պիտի դիմել ես զենք
Հմբուխնեու, վայելու :

Կ. Մ. ՍՈՂԻԿԵԱՆ



ԽԱՐԲՆՐԴԻ ԼԵՇՆԵՐԱԽՆ ՄԷՋ
ԹԱԼԱՏԻՑՅԻՄ աւանակի վրայ նատած, Մուշեղ Մըրբազան
ընկրողմանած՝ Թրօմ. Սողիկեանի մօ:

ՓՈԹՈՐԿՈՏ ՊԱՀԵՐ

Հոգիս մէջ վերջին ասաւերն ալ ինկան, ու հոն կը տիրէ խռուար մը միզամած :

Ենդամդ վիժակի մը մշտչոս պարտատկը կը լայննայ անոր վրայ, քարայրներու պէտ մւայլ, և անդունդներու նըման սկ այդ միժութեան մէջէն ոչ իսկ սարսափունակ արձագանգի մը կիսուա վանկի մը թնդիւնը կը լս ի ա՛լ :

Երկարօրէն երազուած թափսոս նայատ մը իր սկ մազերը կը սանտրէ հոն, և սակայն երակներուս մէջ արիւն մը,

— կեանքին աւեշը —
խորական խայտանքով
մը կը թուէ թէ բաղձանքն ունի գեռ լոյսի
ու կազոյափի :

Բայց լոյսը կը յամնայ ծագելու ու արշալոյսը կը յապաղի ճառագայթելու հոգիիս ասագերուն վրայ արձագյին :

Երգի, զսպուած հասաչանքի վերջին վանկն ալ կը խզդուի հոն ընհատ, օ՞հ, լոռոթիւնը անկարելիր տառապանքին :

Երկինքին վերջին ասագերն ալ ինկան ինչպէս հոգիիս՝ որուն



Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

վրայ, դաշիահար լուսինը ա՛լ չի ծաթիր, ու պաղատագին

անձկութեան մէջ երբ կը սպասեմ, առառան արեւի յորդ վիժուաքին, կը զգամ որ լոյսը կարօսալի է ինձի, կը զգամ որ հոն կը տիրէ խռուար մը միզամած :

Երեւը պիտի ծազի՞ հոգիիս վրայ, յորդ կենսաւէտ ծառագայթում մով . . առաստան մեզմ հոգիին անգամ կ'անգիտանան ատիկս :

Գ Ի Ւ Ղ Ի Ա Ո Ա Ի Օ Ց

Դրայի պարտէվին մէջ, ուսիի ընձիւդներ նոր խանդով մը, արշալոյսի իրենց արցունքը կը ցողեն լիձին վրայ : Ու սակերուն մէջ ապաստանած թոչտները կ'արթըննան :

Եղի ծածանք մը կը սաւտանի տառառան շամանդաղյին մշտչին մէջ, ու արփային թոյլերը կը հեւան պատշգամիս քիւին մօտ, ուր բաղեղները, պակերները և պատուատիները կաթոգին խանդաղտառնքով մը արեւին կ'երկարին իրենց ձեռքերը :

Հօտազին սրինգը առառան զարթօնքի խինդը կ'երգէ, ու գուարը դալարիքին ճամբան բռնած է որդէն : Դէպի առ հորիզոններ, դէպի դաշտերը ցնծազին խոյանք մը կայ : զատ հորիզոններ :

Եղի ծածանք մը կը տարածուի, կ'անգայտանայ առառան օդին մէջ, ու շահապրակներու բուրումը, վայրի անանուխի հոտին կը միախառնուի : Փարախին մէջ ուերն ահա կը կանհուսին, ու աքլորին զարթօնքի ճիշն է որ կ'երկարի անկերը, աղաւնիներու ատրիագին մրմունջին հետ :

Գիւղի առաւօտ, օ՞, խանչ ավառ ու միամիտ զգլիսանքը բովանդակ լնութեան . . .

Ա. Արականեան

ԿԱՐԵՒՈՐ

“ԵՍԱՆՑ”ի 34—35 միացած թիւերուն

կողին ՅՐԴ. Էջը կարդացէ՛ք.

Ա Ի Ե Տ Խ Վ Ա Ի Ե Տ Խ Վ

Որո՞ւ պէսէ և վասանիլ ձեր գեղազիւերուն պատրաստքիւնը . . . :

Ո՞վ ամենին աժան եւ բարմ գեղեւով կը պատրաստէ . . . :

Ո՞վ կ'ուզէ օգտուիլ անզիւական եւ ֆրանսական դիլերեն եւ պատրաստքիւններեն . . . :

Փուրացէք անզամ մը Պապը Ալի, Սկիթսու ԳԵՂԱ-
ՐԱՆՔ Տիար Գրիգոր Հանեանի, եւ հոն ձեզի պիտի ա-
պացուցուի արդի 20Պ. դարու գեղազործական ար-
ուեստին կատարելազործուրիւններ . . . :

Հապա անձնապէս իր նորվեկիայէն յանձնարարած
ձկան ընտր իւղե՛ր . . . :

Oh! ça hors concours!

ԱՆԳԱՄ ՄՐ ՄԻԱՅՆ ԱՅՅՈՒՅՑՔ

Ս Թ Ե Տ Խ Վ Պ Ե Զ Ա Ր Ա Ն Ա Ն

(Պապը Ալի ձաստեսի), եւ դուք նեմառտապէս պիտի
համոզուիք ինչ որ հարկաւ ուրախուրիւն մըն է . . . :

Դ Ա Շ Տ Ո Ր Դ Ի Ն

Բնութեան հառաջալից ու ապագակալից չոր ու չորս ամիս-
ները համակ տիրուրոյր, ա՛լ վազուց անցած, մնաելութիւնը
կենդանացած է, սպակերպ երեսովներ որբաւած, ձիւնով ու
աստնամնիքով ծանրացած, և բնանաւորած դաշտ ու դու-
րան թեթեցած ու մաքրուած են, երկինք ող գաղանացած
բուքէն ու վարագացած բօրանէն աղտառաւած ին ու խնա-
հովերն իսկ անմերունուկ գառնուեիներու նման հեղիկ հան-
գարատած են, լեռներ ամսուծքար, գաղաթներ մշուշուպատ,
կատար կտուրներ աղեւորած կամաց կամաց իրենց ինքնու-
թիւնը նշալ ու նոյ ցոյց կուտան հաղծին ու քարծին, հոն
բրգացած, աշարակած բիւրեղ գէղեր հալ ի հալ ձեղքուած-
ներէ դուրս կը շաշուան ու կը գձգման, ասուակներ ու գե-
տակներ ծնելով: Երբեմն նազանքով ու միշտ խաղալով, կը
հոսին արծաթալուր, կը փրփրին կոմինտչուր, ու կը կատղին
ծովաշուր և կը վարազին կուլ ու փուլ աալով ինչ որ իրենց
առջեւ թուփ ու թաւուաներ պասնիչներ են: Ալ բացուեր են
տուներ ու զններ, բացուեր պատուհանիկներ իրենց իւզուած
ու մզրաւած ուն մագաղաթներէն ու ներս ներս խոյացեր
իւսումներ են ծակերէն ու ծակուկէններէն ողջոյն կենապի ու
չնչալի զոյլ զմիւնները սարերուն ու մեզմափոխ ու հոգերուխ
հովերն լիռներուն, մամուռուծ, մամուկներով վարմուած,
ծուխ ու ծիսանով յղիացած ու երենսուացած ձեղուններն աղ
նոյն բախումներէն ու համբայներէն շինուած են ու պահ մը
քողքէ աղատ վալլիւն են: Դաշտորդին իր ժանդուած թըմ-
րաթիւնէն, յոյ ու յօրանջ կիցքէն, թոյ ու զանդաղ կեանքէն
վերկեցած. իր ծալքաւ ու անքիւր ծակատը, դնդուկած ու
գալկացած այտերը պարզ ու աղատ շոնչերովք սրբած ու
օծուած, հոգեվարի աչերը շողարձակ ու հերարձակ լոյսել էն

շողով մը բազէացած, և ծուրտթեան ու մեռելութեան կճիփ կեղեւը ընկուզափ տրերու պէս թափթփած, թնձուկուած լանջամաղերը զիփիւռ չչունչներովը տոխւծարաչի ցցուածքը վեր են դիսած: Խցարզիւռ լումուկներ ակրոր մկրոր թու բանզրերէն զուրս թափած են անվարափ և անհերես ու տղամական կօշիկներով ազրագէզերու բլբակները մազլցած են և ցիւսաւ ու մեխսաւ թակերը կ'արեծին: Չում ու գամիւներ պարպաւած են, գաները անոնց կանակի վրայ բացին, ու ձմրան չունչի մթերանացները օրերավ բանկած լիսան մը հանգոյն մուխ ու ծուխ կ'արձակեն վարերէն ու կուշտերէն: Ա՛լ զարուն է, Արչալոյը նուրիի մը պէս կարմրավաս ինձոր մը խածած իր ծիրանեփաս անկողնէն զուրս կը ճեմէ, սաքերուն տակ կանաչի մնաւարս գործերնին յատակած ու վրան առած ունի երկնախել չղարչը հարսնի ու սրբնի. ու կը քաղցակուն Եփափի ու կը նազի ի ծմակս ծաղկաւան, ու կը բարձրանայ ի բարձրաւանդակս Արարատի: Ի՞նչ գեղեցիկ հովիտներ ու քանի բնդարձակ դաշտ գուրաններ, լցուած անհամար բոյս ու բուսականութիւններով, ու որչափ անհամար ականակիա վատակներ, որոնք իջնելով բարձրաբերձ լեռնաշարերէն անսապակ կ'արբեցնեն անմահութեան նեկարները մահացու պասքածներուն: Ա՛լ զարուն է, զարնանածնունդները կը ծածանին նազին վնջիկ վնջիկ, կը հատուեն մեղրիկ խընկիկ, սիրահար թռչուններն ալ կը ձայնէն երգին մանրամնջիկ ու ջրերն ալ կը քրքչան ու կը խիզան. ո՞ւր էր, ա՞խ... ո՞ւր էր որ երգէր խօսէր հայ աշուղն ալ, գուսաներգէն, հայ պարձանքէն ու գողթնէն: Ա՛լ զարուն է, մեղրակաթ մայխոը տարիին տասներկու հարազաններու գերազանցը, գեղ գեղօրն է զրախտածին, որ կ'ողջունուի սրատիսանդ ու հոգեսանդն. այս', մարեցին հեղիկ ու նազիկ սրաբէս դշխոյ ի րիւրուց, պարխմնի մարգազգեստ բլբակներու և թաւշեստ բացաւատներու զիրդ ու զիրկ ծոցերուն բուրասամնը. ան ունի արեւ աշեր, հուր ու սուր, զիսին ունի պատկ հազար գունեան թօյը ու բոյը, այտեր ունի կալու նման լուսնկայ, կուրծքեր ունի, ազրերակներ արծաթալիք կաթնալի. գոտի ունի

շանթէն ծնած եօֆնագաւնեան կամարէն, թեւեր ունի ծաղկեկառւր գեղախօսիկ թունիկներ, ուաքեր ունի թեթեւ թաթիկ կայթառառիկ ու չիկ այծիկներ, խնկամաններ ունի հովվիկներով, զեփիւռներով ծխոսդ, ծամեր ունի, ծոպեր ունի մշատպալուր ու սինիփ սատերէն, ու ան բամբիչն է հայուն մրագարդ Մարերին: Ա՛լ զարուն է, ու զաշարդիին վերապումը, գեանքը, ու կեսներու կեսնք պարզեւող ժիր ողին. գաշ-



Գ. Ռ. Վ. ԱՐՍԼԱՆԵԱՆ

արդին զարուն ով ծնած, յօխս ա վեր կեցած է կուռ ու կատարեալ հասակով, ջապինդ բուղիկներով, յաղթ իրանով. նա ասիւծի բնութիւն մը հագեր ու ազանիփ կերպարանքը ստացեր է, նա զաշախն մէջ մանչեւ զիսէ, բնուկին մէջ միչեւ, նա մաքուր օդով ջինջ սիշա ունի, լեռներու բարձրութեան պէս միծ հոգի ունի, և զաշտերու չտի աշխատանք ունի: Ա՛լ զարուն է, արշալոյսին նուրիի վարդամասերը երկիրը ովզոյն լուներ են ու զաշարդիինմաներն ալ արօրի մածը ու-

հօ՛ հօ՛ արտերու երկանքը ու լայնքը կը կարեն առաներ խորելով : Ան իր աշխաթքը լուսբացին արեւելքի արևպագէմին մըթմըթացեր ու լրացուցեր է ու հիմակ շինական ու գեղջկան երգերն ունի իր կաշտացած շրմներուն ու սիրոն ու կական է, հոգին գոհունակ, ան չունի ժամ ու ժամանակ այլապէս մտածելու . գործն ամխարդախ, գործաւորն հարազատ, հողը գոփացեր է, խոտերը արմատվ մէկ կում ինկած թառած են, գուղձ հողերը քրքրուած, լայն խրամաներ բացուեր են, գոշմուկներն կարմիր խափին ու պողն «Ճկու» եղներուն անունները» կարփձ կտրիճ արօրն ու արօսավարերը կը հեղնեն . ու ամէն դի գաշտով ու գուրսնով ձայներ են բաներ . — մէկ դիէն ալօթք, միւս դիէն երգ ու աշխատանք չորս կողմով, ու անխարդախ այս գործին օրհնութիւնն էր որ վերէն կուռար մաղի մաղ, գաշտորդիին քրտինքը որովէս խունկ ու գար մաղի մաղ, գաշտորդիին քրտինքը սուզէն մէջ, ու վեր կը ծառաշխ հողէն բացուած խնկամներուն մէջ, ու վեր կը ծառանար գոհունակութեան ու արդիւնաւորութիւնն այս ծիստ ու քանի՛ քաղցր և որչափ բեելինի, ու գուն ալ որցումը ու քանի՛ քաղցր և որչափ բեելինի, ու վեր կը ճաշակն կը վայելես գաշտորդիին քրտանց այս վաստակը բն' չնորհակալութեանդ բաժինը, զի առանց գաշտորդիի քունկաններդ անուշ հացէն զրկուած պիտի մնային, յարգանք սեղաններդ անուշ հացէն զրկուած պիտի մնային, յարգանք միշտ գաշտորդիին որ աշխարհին հարասութիւնն կը հայթայթէ : Ա՛լ գարուն է, արեւը մզրափ մը բարձրացեր է, շարան շարան . կը գնան ջրաւորն բանն ի յուռ, խոռաքաղը մանգալն ի ձեռին կը փութայ, խոտելին կենդանին միսթելով կը վազէ հա՛ հա՛ անդամ մը աւելի գառնալու, այդեազանը յօտին ու բրիչ անութին տակը կարագէ, ու պարախզանը գործիներով խոչորքաղեր անի, ամէն դի մարդ ու մարդասանք, գիւղեր պարքաղեր են, գատարկացեր են, օլնին պատիկն անդամ գործի պուեր են, գատարկացեր են, օլնին պատիկն անդամ գործի է, մօրը վզին ամուր բանած կը պճառայ բայց ճիկ չը հանէր . զինքը լսող չըկայ, ամէնքը բեռ ու բոց ունին ուսերնուն ու ձեռներնուն, ոմանք փորչիկներով եղեմական ջրեր ունին, ուրիշներով գողերով անուշ թանապուրը, փոքրեր մէջքերնին հացերնին կապեր, ալք քաղցր հոսող ու խոլոս ճուղու ճուղին է, որ պարզաճներով կը կըն, երեկուան

հոգը վազուց մոռցեր են, դատիլ ու վաստկիլ իրենց միակ պարտքերն են, ցաւ, հիւանդութիւն մոռցած են, դաշտի աշխատանքը, անխառն վաստակը ամէնը մասյնել տուեր է . կը հերկեն, կը ցանեն, կը տափնեն, ու կրքաղեն, կը ջրեն, կը բանեն, կը հօտեն, կը սաղըն ու կը դիզեն . քրտինքները առու առու կը համին այտերէ, ճականներէ, բազակներէ կը կրին, ծունկները կը կթոսին, բաց դաշտորդին այս ամէնը կը մունայ դատելու ատենը, մենաներ ժամանակի իսկ չը կայ, ու եթէ կարելի լինէր մեռեներն ու ժամանակին որ դործին ու խաղաղ սրաեր, զան հոգի պիտի համելին որ դործին ու խաղաղ սրաեր, զանին ներ, ու ժեզ բազիները, պիտի քանդակի, պատմութիւնները, անդամ արագի լուսաւորի, անուշ ախտամակալ կը ճաշեն, Արեւի ցոլքերուն ատկ կը խորդան նուշ ու մուշ . դաշտը եղեմացեր, դաշտորդին աղամացեր է, և օրն ութիւնը ամէն կողմով առաւացեր է : Բու շահմարաններուգ ցործն ու ալիւրը(1), կեպարներուուգ մէջ նուշն ու ընկայզը, շարոցն ու բլողը, թուզն ու պատսեխը որո՞ւ քրտանց վաստակն է, երբ համեկամաշակ պատուիները իրենց գորներով ու հոսով սեղանդ կը զարդարեն ու երբ մեղրալի ծիրանը, մշկաբացը ինձորդ, մնղիկ ու մեղր տանձերը, ջրալի սուլորը, արիւնալի բոլոր, վարդայա դեղձը, ինկիկ թութը, սկկիդոյն մշմշը, կարմրահատ ուռենին, շամքարզօծ թուղը, սոկահատ քաղցրահատ ովկոյզները խաղողին ու գեռ քանի բի՛ր անսակի, անձուանալի նարինջը ու այս ամէնը որ նուշ ու անուշ կը ճաշակն օրո՞ւն բադկին արդիւնքն են, նեկասար այն պատուական զինիները որոնց ա՛խը քաշողները շատ են գարձեալ եթէ ոչ գաշտորդին մաշումին ծնունդը ու երբեմն ալ անարգանօք կը խօսուըի, կը վերբերուի անոնց զէմ, զիւզաղի են չէ որ երկրագործ նն շինական են բայց անոնք են որ քու սեղաներդ կը ճիսացնեն, բարիքներով, ըերբերապէ կը հարսացնեն ու այն ամէնովը որոնց մով զուն շատ անդամ կը լուփանաս, կը մեծանաս, փարթամանաս ու նոյն այն ձեռները կ'արհամարես, կ'անգոսնես . ըղոյչ կաց կաց որիմն, ու միան երախտազիտութիւնով լցուէ այդ օրհնեալ ձեռներուն, գաշտորդիին քիրզերուն որ քեզի կը բերէ, կը հանէ հողէն, ջրէն, կիանք ու կիանք :

Գ. Ծ. Վ. ԱՐՄԱՆԵՍՆ

(1) Կեպար, քիւրը :

Ա Զ Ձ Ա Ն

Երազումա'լ ֆատիր մ'եմ ևս երկիւղած

Ու դուն արձան մ'սպ'յան .

Ժայիս մ'անուռ այժիդ վրան հարացած ,
Կայձ մ'ալ աշխիդ մեջ յասկ :

Արձան , վաղուց մտերիմք եւ իմ նոզին ,
Քե՛զ երազած տարիներ .

Ու կ'ապրէիր դուն սիրտիս մեջ կարողին
Երբ նեզ չեի՛ նանցնար դեռ :

Գիտե՞ս , որքան լուռ զիւերներ ևս անուն
Երկներ իմ նեզ՝ եւ յերով .

Հրապարներդ ու ընահներդ յարանան
Ես՝ իմ տարբներ օրերով :

Աչերդ անուշ՝ սիրտիս յալուած կայձեր են ,
Վարաերդ՝ րոխին են նոզւոյ ,
Իսկ մարմինդ բազուկներու զարդին
Երազուած զինջ ծով մ'ե կոյս :

Ու իր կերտած արձանին մօս երալոյ
Աւրափետին պէս յարապանին ,
Պիտի դիտեմ զիներն հարուս , մեղրացոյ
Կորուրինեներն իր անանձ :

Պիտի դիտեմ նեզ՝ մինչեւ որ յափրանան
Կայձն ու զորովն նոզիիս ,
Զի անկէ ես կեան չունիս դուն , սե՛զ արձան ,
Ու ալ պիտի փառուիս . . .

Յ. Ճ. Սիրուճի

Վ Ա Ս Ա Կ

Կը մեկնիմ ես հօրենական մեր տնակ ,
Նամակը այս երբ բասանա , օտապէ՛ ,
Տեղաւորած նիւթեր , բանի մը լիւակ
Կուրծիդիդ վրայ կուսաւենոր , սատափէ :

Սպրելու տենչը անձկագ' ու հզօր
Պիտի բաժնէ նենէ ատեն մ'իս նեռու ,
Ու դուն պիտի նրանիս այն լրային որ ,
Կ'անինետանայ նոզին եսեւ ամպերու :

Երկունեներուն սա նորիզանը խղնառ
Ար նոզւայ մեջ լեցուց երեմբն նաւիք
Փատուհանն ուղամայեաց , մենաւոր
Լինեռուն ևս նեզ պիտի ընեմ մատնանիք :

Ազգիները համակն իրենց շուրերուն՝
Բազում , ցրիւ , զգեսներով եւ մետսի ,
Առանց սիլուերը ապրեցուց զիս փաղփուն ,
Վերջին անգամ նեզ ունեմ դիտելե փափաս . . .

Անանիք բաղձանին առջեւ դրամը օտար
Բըն սիսդին կը բեռէ ոյժն ու կազդոյր ,
Մածկւած ե ուր իմ արեւը կայձվան ,
Քեզի ընծայ , նեզի նրւեր գեղարոյր :

Թարքիչներդ բարձ բբռունջով հոտեւան ,
Ու անոնց մեջ պրշող աչերդ առ բեր ,
Նային , դիտեմ ու ծածկին մեջ լրուեթան
Հըրածեշի արցունեն ուղին ու բասուեր :

Գիտե՞ս, ո՞ւր է մեր երկիր .— նոն է, ուր,
Արեւելի հովերը սոյր կը փըշե՞ն,
Եւ լեռներու բրանցներեն ոսկեհուռ.
Անցնող ջուրերը լոյսերուն չափ զինջ են :

Կ'ուզայ գարումը դաշերուն մեկ անգամ,
Գեղեցիւրիւնը վարդի րուփ մ'է, բայց հոն,
Զրման ցուրտին, որուն վարդեր անգամ,
Չընաղագեղ ընդդիմուրեամբ մ'են կոկոն :

Հօրենական մեր սընակն այդ երկիրն մեջ,
Օրուն ցրութին արագիլի մը կար բոյն,
Եւ պատմուրիւնն որուն ուներ շատ մը էջ,
Զոր զիտ զոց նաեւ օձին նես կըկուն :

Ճամբու մը ծայրն խաղաքնամաւ կը նրափ,
Շալ մը դալար ապարերու իր վայ,
Եւ իր դիմաց՝ նրուուրանունչ ծաղկափ
Առու մ'որ փետն հանգրինած կը սնկայ :

Փամանակն ոււ, չի սիմի կրմամ պատմել ես
Գեղօնն աղուոր անց ու դարձին բազմէջեայ:
Թերեւակի կայտող խնձղանի մը ինչպէս.
Որ արեւին պէս ամեն օր է անման :

Բակովիոյ սարերուն մեջ պաղպաջող
Զնովուրեան չափ նեւսայնունակ, բնենինի
Ով փառում, ով գրգանի եւ ով լոյս փողփող
Դիւերն անա, ուր լոյսն է բիւր նըւենի:

Մառեր ողին մեջ կը զընուին նըրբոյր,
Չընապ, գողսքը կ'իջնէ ծովուն վայ խած,
— Կարծես բեւերս իրանիդ շուրջն ու բոլոր .—
Դիւերն, եւ կը խակուի լուսնին լոյսն իբր կած :

Մըտաբերած ասիացի իմ սըլու
Քեզի համար սէր ու արցոնիս ու երգերս,
Նըրբուններուդ ներբուած մ'եւ երգ մը ակու
Եկուր, եւ բող լոյս մ'հոգիկս խուսի ներս :

Ասդերուն նես սեւեռայած եմ համբուդ
Ցոլերուն տակ որուն զալուստի առ իս
Պիտի ըլլայ լինն այն ներմակ, ասեկուտ,
Ուր սի՞ս լիւամ լոյզերս, կարօս ու նոգիս :

Պիտի զառուիմ երկար գուցէ ես ֆենէ.
Ապրելու սէրն այսպէս զըրեցիր վընիու .
Մեղաւո՞ր սէր, որ սէրէկ խկ անհուն է,
Թոյլ տուր անունն անոր ըսեմ ես ոնիր :

Ինն է նըման նըրդոյզի մինձ բապասոյ
Ռոկիապաս, ատղաղքրուազ բամով նոր,
Ռունի զիսակ մը — նառազայր լիառոյ —
Որ իր եսեւ վիս կը բրոնէ կիսուլ կոր :

Խըրխըջիւնն իր գեղեցիկ է եւ նընչուն
Եւ իր ունչին մեջ կայ բուրում խատուտիլ,
Ու երբ հազայ փըռընզալէն միահաղոյն
Կը բափին վար ասդ ու տառապ, կայօսոփիկ :

Ես կը կարծեմ ու կը ժեսնեմ զինին այսպէս,
Գուն եկ լլսել իրեն, բազս ու դըմխոյս.
Ու եսն ամեն օր գայ բաղխել բող անիսն
Ինձ տեղ՝ ուր դուռդ, արփաւեսուած դարձիս լոյս :

ՅԱՐԱՅՅԻ ՅԱՎԱՐԱՅՅԻ

ՏԱԿՐՈՍԻ ԲԱՐՁՐԱԼԵՐՆԵՐԵՆ

ԴԵՊԻ ԿԻԼԻԿԻԱ




Կը թողում այս անգամ Տիանեան գտառուին (Tyranitis) մարզերն՝ անցնելու համար դէպի կիլիկիա, հասեւելով այն հաստարհան ճամբան՝ որի հառամա Փոքր Ասիան հաղարձակցութեան մէջ կը դնէր Ասորիքի հետ, և ըրուն կը հասեի այսօր Պաղատափի երկա՛յուղին (1) մինչեւ Պօղմագի:

Երէլիէ մեկնելով, երկախւազին Պուլար-Տաղի հիւսիսային առաջարիսն բան սասրուներէն կ'ընթանայ դէպի հիւսիս արհեւելք մինչեւ Զայ-Խանը (Զայան), շահագործումի ընկերութեան վերջընթեր կայտանը: Մինչեւ հոս, ճամբարդութիւնը, կինամ բաել, անհաճոյ է, ուզեղիծը՝ շահեկանութենէ զուրկ ու անհրապար: Հարաւակողմի մերձակայ լուսները, որնք կտրիսաւկայս կը բարձրանան լիրկ ու մերկ, չեն ընծայեր երրեք դիտելու արժանի տեսարան մը: Դէպի արեւմուք կը տարածուի Երէլիի գաշտավայրը՝ հետաւոր հորիզոնին վրայ սահմանափակուած Գարանա-Տաղի հրարիսային շղթայով. հիւսիսային կողմը, հին կարսաւրիան գաւառին (Carsauritis) սահմաններուն վրայ, կը վերամբանան Հասն-Տաղի զայդ մը վեհաշուք լիսնագաղաթները, որնց Հարաւային արեւմուան կողմը մինչեւ Գարանա-Տաղ կ'երկարածուի, հրարիսային կանա լիսնակներով: Գարարանանարի կողմերէն սկսող հրարիսային լիսներու այդ գամին Հա-

(1) Պաղտափի երկախւազին շինութիւնը, Պուլար բայէ մինչեւ Աւրագը, 1911ին աւարտած է, և այս զամանան ալ յանմանած է շահագործումի Ծնկերութեան Դէպի կիլիկիա, շինութիւնները փոթով ու ճարտարագիտապէս առաջ կը տարբուի:

սահ-Տաղէն ալ անզին դէպի արմեւելք կը տարածուի, մինչեւ կեսարական Արգէսոփի (Երճառ) լիսնազանգուածն և արաւացայտ կողբանի նշ. Կակ'զի շրջանակներ կը ձեւացնէ մարած հրալեաններով ու հրարիսաններով:

Զայ-Խանը կայտանէն կրկախւազի կ'առաջանայ դէպի հարաւ արհեւելք, կը կարէ կ'անցի Պաւկար-Տաղի առաջաւենաները, ճամբ գնացքավ, վաշրաշարժը կը հեւայ գողցիս, անիւները կը չմշկն յաձախ, ու կառախսումը քայլ առ քայլ




Երէլի (Պանի այլ), Առաջի

կը վերելակէ լիսներու այն գանգիկերները, որնք կ'երկարածուին ընդարձակ առածութեան մը վրայ, Զայ Խանի և Ռւծագրչայի միջին: Գարաւագ-Կէտիկի կոչուած վայրին մօտ, լուսաւայի միջին: Հարաւակողմի կողմերէ միջին մօտ, 233րդ: Հզրմ վին վրայ կը գանուի երկախւազին ամենատարածքը (1467մ.), արկէ դէպի արհեւելք ճամբան կը սկսի իջնել առկաւ, և հաւակ արհենն կառախսումըն աղտա ու ճամբարակ կը սրանայ Աւաւուքըլափի Ճարակին վայրէջքն ի վար: Հոսակ յանզի առ այժմ Պաղտափի երկախւ, Կայս. Օմբ. ընկերութեան շահագործման վիճը: Կայտանն իր գեղեցիկ ու կոկիկ մասնակտութեան կազմը համարական կիլիկիա, շինութիւնները մը կը կազմէ հանգիպակաց հոգածնուածքով համարական կիլիկիա, յարմէհամէ կիրա աւանին սահմաշտիւթեան հետ: Սակայն, յարմէհամէ

վայրաշարժը կը ոռուէ և կտոսախումբեր կ'երթեւեկին, ողեւորսթիւն մը կը սևանափակ այս կողմերը, միօրինակ կևանքին մէջ տարրեր չարժում մը կը նշանալուի դէպի զարթնում, և Աւլուգրչա ռատկաւ կը թօֆտափէ-իր հին ոսոցուած ու անխըլիքա աւանի հանգամանքը՝ հաւզհեաէ ընդարձակուելու, փոխուելու և շննդարու համար։ Քաղաքակրթութեան հզօր չտնչն է որ կուզայ ցնցել ու արթնցնել Արեւելքը, որ ցարդ կը քնանար իր փառաւոր անհետին երազով։ Պարկար-Տաղիթեւերով փա՛ռուած ձորի մը մէկ անկիւնը, նախոսպէս աննշան ու մուցուած աւան մը, Աւրուգրչա հիմու զայժմակամանիսան կեղրան մին է (Նիկաէ գուասոին իբաւասութեան տակ, Սէծուասին անունով), չուկէա գետի Նիկաէ-կեսարիա և զէպի Դարասո-Եստան և Մերտին։ Յիշտատիկելի է սոյն հին հաւաշն ու ընդարձակ զօրանոցը, որ շատերուն հնա Մոլթքէի (1838ին) ալ հիացման առարկոյ եղած է, երբ տակաւին բան մը կը պահէր իր համակին մեծութենէն ու շուքէն։ Յաւափի է որ այսօր այդ լայնանիստ վիթիսարի շէնքը—«des groesste und sch este Hain im Osmanischen Reiche» Մոլթքէի իսկ բառերով—կիսուեր, խանգարեալ ու անխնում վիճակի մը մասնուած կը մնայ և զօրանոց, զատ ամէն բանի կը ծառայէ . . . :

Աւրուգրչաէ անդին, զէպի Արեւելքը Թօսան-Աւի, յիւնավայրին համայնապատկերը կը փախուի, ուզեւորութիւնը հաճելի կը զամանայ։ Աւզեզիծը կ'ընթանայ Պարկար-Տաղի յենաձորերուն մէջէն, հնաեւեկով Գարպատ-Մալի ընթացքին, այն է Միջերկանանի ջրարաշխին հիսոխային առհնանազծին։ Հարաւակողմէն կը վերամբառնայ այդ մեծ լիսնաշղթան, բարձրաբերծ պատուարի մը պէս, կարկասակիրյա և ահեղաշուք վերին գահաւանցները հսու հան գեռ ձիւնով ծածկուած ասեղնաւերեւ ու լայնաւերեւ ծառերու ցանցառ անտառներ կը տարածուին սատրին գահաւանցներուն վրայ, ու ձորամշի զիւղերուն շըչակաները գեղազարդուած են հաճելի բռնակառնութեամբ, այցիներավ, ընկուզենիրի և այլ պաղասու ծառերու պարտէղներով։ Հիւսիսային թէ հարաւային լիսնամար-

զերտան մէջ կը գանսուիր պատմալուն վարեկ, ոմանք կիսու-կանգուն, ոմանք աւերակ, լբուած ու մասցւած։ Հիւսիս կողմը, Քիւրքիւ-Տէրէի և Խմբախորի գեաստաւումին վրայ, Հալալ-Փաւսինովոյիս Հալալ-Բաւստիոնորու, զարի սո-փասմ, գձը պւան, Մարկ, Աւրելիոս Կայսեր ձևոքալ կերպը-ւած ի յիշասակ իր կնոջ, աւայ Կարպազիկոյ եղիսկո-պուական թեմերէն մին եղուծ։ Ասոր Հարաւային արեւելքան կողմը, Քիւրքիւ-Տէրէի սոորին լնիւայքին վրայ, Կիմա կողմը, Քիւրքիւ-Տէրէի սոորին լնիւայքին վրայ, Կիմա (Ծառու), Կիմիկոյ ճանհան հին հանգրստաննորէն մին,



Աւրուգրչաէ իր կօրանոցը

Փաւստինովուաէն 13 Հունվ. մզոն (=20 հզրմ.) հնառ ըստ Երասաղիմհան ձանապարհազրութեան (333ին յօրինուած)։ Առող արեւմտակողմը, շըջակայ յիսնավայրերուն մէջ, «ի զլուի զրանն կիւլիկոսի» (ըստ Լամբատնեցիի), կը գանուի «անհպելի ամուրն Լուլուալ» կամ Լուլու (Բերդն Լուլուայ), Լուլէլը՝ ըստ Արաբուցւոց, որոնց էլ-Մամուն ամիրապեաը 832ին պաշարեց, և ի վերջոյ նուածեց տառա Յաւնաց-ձեռքէն։ Աշխարհակալին Լեւոնի թագաղբութեան փառաւոր հանդիսին (1199ին) ներկայ եղող բերդատէր կամ աւատապեա իշխաններուն մէջ կը յիշուի նաև պարոն Շահինշահ՝ տէր-իտլայոյ։ ուրիմն կը նշանակէ թէ Լեւոն իր թագաղբու-


թենէն առաջ հայնիով Լամբրունի գրաւումնն ալ առաջ, ըստ Սլիշոնի), իր երկարակապի յաղթական բազուկը տարածեր էր արդէն Լուլուաց բերդին և շրջականերուն վրայ, մինչեւ Կեսարիա, ինչպես կը հաւասաէ և Լամբրունացի 1196ին, ակնարկելով նոյն բերդին կարեւորութեան. «ի բազմաժամանակեաց յամացաթենէն մազգաբնակ արտօ մի յեղարց իմոց, Շահնշահ և զի բծանալ շինուածն Յունաց Իսմայիլացույ՝ շինաց ամբազցին և ընդարձակեաց նովաւ զշայտանակայ» Թաղուորի Լիւնի ձևոն, և ն վաւ կարողացաւ երկրու զ Կապաղավիկոյ, յարում Մայրաքառաք Տիանա, արաւճանեալ զնարաշէն ամսարն, ի վասո Քս. ի ի զօրութիւն քրիստոնէից»: (1) Սակայն, Լիւնի վերջին չիւանդազին առբներուն, Լուլուաց բերդն անցաւ Խկոնիսի Սելճուկներու. Սուլթանութեան, սրուն բարձումով անցաւ Գարամանօղլուներու հարստութեան. Ֆաթիհ Սուլթան Մէհմետի օրով Օսմանցիք վերջնապէս ափրացան անոր:

Դարպասի զետակին հարուտալին եզերքի լևնամարզեարուուն մէջ յիշատակեկի է համանուն աւանն իր հայեցի յորջործումով, ալ անցիշատակ մեր տահմային պատմութեան մէջ.

(1) Սլիշան (Ախուան, 114 115) սապէս կ'որոշէ Լուլուաց բերդին տեղն ու դիրքը. «Հարկ է խնդրել յարեւակողմն Լամբրունի, ոչ զիտեմ ո՞րքան վերանարզ ընդ հիսսիս, այլ ոչ շատ հեռի, զի ևս մերծ ի Տարսոն ասի ի Բիւզանդացի պատմաց, հուպ ի սահմանս անջրակեաց լեռանց կիլիկոյ եւ հսաւիոյ, ի բարձրաւանդակ վայրի, զմիս ևս ամրազոյն բերդուից նահանգիս (Լամբրունի), զիշեցեալն լուրու:»

Կը սիսակի Ալիշան վնասուեով բերդս Լամբրունի նահանգին հիսսիս սահմաններուն մէջ: Լամբրունացին վերոխեալ վկայութիւնը միայն կը բաւէ հաւատաելու այս սիսա՞ն եւ ծշգելու Լուլուաց աշխարհազբական դիրքն իր ալժմեան տեղին մէջ, այն է Ուլու զըշշափ հնոսիսացին արեւելան կողմը՝ Կիլիկոյ գահուց թիկունքի լիունամասերուն մէջ, որին՝ արդարեւ դիրքին էր ծեռք զնել երկրորդ Կապաղովիկոյ վրայ զէսի հիւսիս եւ հիւսիսի արեւելք, եւ պէսիս արեմուտք՝ Առակիի եւ Լարանդաի (Գարաման) վրայ, ինչպէս արդեամբ իսկ ցոյց տուաւ աշխարհակալն Լիւն՝ մինչեւ անզամ պաշարելով հետարիա: Օտարազգի նոր ուզեւորներ ալ (որոնց հետեւած է Քիրէբտի բարտէսր) իմ այս կարծրիկ են: Այս մասին աւելի մանրաման բննութիւն մը վերապահած եմ մասնաւոր առիթի մը:

յարդ հայկական որ և է յիշատակ չէ գտնուած հոն: Ասոր արևեմտեան կողմը, էմիրլէր և Քիրամքէօյ ձորագիւղերուն մօտ կը գտնուի Պունա կամ Պուլնատա, որ կը համապատասխանէ հաւանագար Մուլունինի, Կիլիկիան պատմազրէ մը յիշուած: Գարպասի հարաւային արեւելեան կողմը, ասւը բասական բարձրազագաթիւներուն սասրանները ձորի մը մէջ ամբիթարմանաձև կը գտնուի Պուլկար-Մատէն (աւելի ճիշտ Պուլա-Մատէն), նշանաւոր իր արծովթափասան կատարի առատ Պուլա-Մատէն, ունաք յայտնի են Սարալանի Ժամանակիւնին: Մօհանքերով, ունաք յայտնի են Սարալանի Ժամանակիւնին:




•Բարականուոց Ա. գ. Քէօրինի

տականները գտնուած է հիմիթ արձանազբութիւնն մը: Գիւղիս ոյն բնակչութիւնը գաղթած է Տրապիզոնի Կիւմիւշանէէն:

Դասնանք մեր նախընթաց ուղեգծին և շարունակենք մեր ճամբան, բարձրակեններու ձորերէն ու կիրճերէն: Ուլու գըշլաի և Պիթլի-Մարուշի միջեւ, Կեսարիա-Նիկոտէ պողոսան Հիւսիսէն կուգայ միանալու Դարպաս-Սուլի ընթացքին, և գիտակը, պողոսան ու երկաթուղին համընթաց կ'առաջանան զէսի Սրեւելք: Թօսուն-Սլի իջեւանին մօտ կը գտնուի երկաթուղիի Սրեւելք: Դասնանք հատուածամասին կեղրոնք: Դէսի Զիփշնութեանց երկրորդ հատուածամասին կեղրոնք: Դէսի Զիփշնութեանց երկրորդ հատուածամասին մը կերպարանքը կ'առնէ թէ խան, ձորը վայրենի անձուկի մը կերպարանքը կ'առնէ

նեղնալով . լեռնակողերը սեպացեալ մութ քարածայուերով իրուրու կը մօտենան , ու գետակը հազիւ հասաւեզի կը դանէ ան-
ձուկին խորը : Կիրճին մէկ եղերքէն կ'ընթանայ երկամուզին ,
որուն համար մեծածախս փապուզիներ և կամուրջներ շին-
ուած են բարձր հասաւատորմներով : Զիֆթէխանի զատիվալրին
վրայ կիրճը կը բարձնայ , ու սովորան ձորին բացավարքն
անցնելով՝ հուսկ ուրեմն կը հանի իլիճա , ուր գետին ձա-
խակողմեան եղերքը կան ծծմբացին ջերմուկները , ի հնումն
Aquaæ calidae (ջերմաջուրք) , զորս ամառը կը յաճախեն
բազմաթիւ ցաւսաներ ի բժշկութիւն . իլիճաէ սկսեալ միծ ոգե-
ւորութիւն կը ափէ երկաթուզիի շինութեան աշխատաթիւնց
մէջ , վասն զի Ռելուզուլաէ մինչեւ իլիճա , այսինքն առա-
ջին և երկրորդ հասուածամասերուն մէջ շինութիւնն զրեթէ
աւարտած է : Խումբ խումբ գործաւորներ և զսուակ զսուակ
բանուորներ վերակացուներու . հոկողութիւն , կ'աշխատին ամէն
կողմ՝ ձորերուն ու ջուրերուն մէջ , լեռնակողերուն վրայ , ո-
մանք ուղեգիծը կը յարդարեն , ոմանք խրամասներ կը բա-
նան , ուրիշներ փապուզի ծակելու զբաղած են , չորրորդ
խումբը գետին վրայ կամարջի և հասաւատորմներու . շինու-
թիւններն առաջ կը տանի , ու բոլոր ասոնք արդիսաւէտ
գործունէութեան , ընդօրինակելի կարգ ու կանոնի և այս
կողմերուն անձանօթ իմացականութեան մը ապաւրութիւնը
կը թողուն զիառողին վրայ : Հաճիլի ներգործութիւն մը ընող
այս ընդհանուր գործունէութեան մէջէն առաջ կ'ընթանանք
զէսի հարաւ արեւելք Թախմաքէիրիւ , ուր Դարպաս-Սու-
ձախ եղերքէն կ'ընդունի Քիւրքիւ-Զայը և աջ եղերքէն՝
Հօրսու , ու այսպէս ուռածացած՝ Պողանդի-Սու անունով հեղե-
ղանման կը հոսի Գարընճա-Տաղի և Գարա-Եալրի բարձունք-
ներուն միջիւ կրծացած լեռնակածանին մէջէն , Ագ-Բէօփիրիւ-
առջեւ կիրճը կը վերջանայ , լեռներուն միջիւ անջրագետը կը
լայնայ և հորիզոնը կ'ընդարձակուի կապոյս եթերին տակ :
Սրակամար բարձր քարակամուրջ մը գետին երկու եղերք-
ներն իրարու կը միացնէ . Եղիպատացի իպրահիմ փաշաի կի-

թիւնան ամբաղկասութիւնն ժամանակ հսու էր Օսմ . իշխանու-
թիւնն սահմանագիծը . ոչ մի հետք մնացած է սուկացն հին
ամբութիւններէն : Ագ-Բէօփիրիւ սահմանը կը կարէ հիմաց Գո-
նիաի և Աստանաի կոստակառթիւնց միջեւ : Կամուրջին մօտ ,
աջ եղերքէն զինին մէջ կը թափի լինանեղեղ մը , Գարա-Սու-
փրիբալից ու մեծամխոր , որուն ջարերուն մէջ նշանակելի
խոչըրութեամբ կարմրախայաներ կ'ապրին : Կամուրջէն ոչ չատ
հեռու , սովորացին եղերքը , ձորին անքորդ մէկ խինձին մէջ
կը պահանի երկաթուզիի շինութեանց երրորդ հասուածամա-
սին կեղրսնը , որ իր ձաշտկաւոր ու կոկիկ բաղմաթիւ տա-
գաւարներով երրոգական աւանի մը կը նմանի :



Անագա. Դալբախ

Աստանաի նորհանգին մէջ ենք այլեւս , լեռնային կիլիկիոյ
սահմաններուն վրայ : Ագ-Բէօփիրիւ զատիվիրին մօտ , գետը
արմակ մը կը ձեւացնէ և ատու ուղղուիի կը հոսի զէսի հա-
րաւ մինչեւ Պողանդի , ի հուսու Պոդանդոս (Podandus) :
Փոքր Խոխու և Ասպիրիւ պողոսային զիմաւոր հանգրաւաննե-
րէն մին , որ բնդերիրար կառափանձոր եզաւ լող մէջ Բիւզան-
դանդացւոց և Արարացւոց : Հու մեռաւ 833ին նշանաւոր ամբի-
րական էլ-Մամուն : Խաչակիրաց պատմազիրներէն զատ , ո-
րմնք յաճախ կը յիշասակին այս վայրը , մեր կիլիկիան պատ-

ժաղիբներէն Սմբատ սպազրապես միտյն կը յիշէ Պուտանիք գրելով. «Թագաւորն (Հեթում, 1245ին) հեծելովն ի հիւել (Իզնիսնի սեձուգնիրու սուբթանին զօրաց), և թագաւորահայն և Սմբատ Գունդաստապն, և հասին ի անզ մի որ Մայծառ (1) առն: Նա դարձան անթիւ շատ ի յետ. մեք դիպաք ու Առաւծով խանգարեցաք, և կառորկով վարեցաք ինչնի Պուտանդէ:» Սակայն, Միխայէլ Աւորիի ժաման ակազրութեան մէջ յիշուած Պօսանիոյ բաղաբէն հիմայ ոչինչ մնացած է, և ոչ իսկ աւերակի բեկոր մը, այլ միայն զայգ մը ողորմիկի իջնեւան և քանի մը գծուած կրպակ: Արիշանի «երեսին ցարդ հետք հին շնուռածոց Պողանանեաց» ի հակառակ, ևս ոչ մի աւերակի հետք կամ մնացորդ զայց հաս, և ոչ ալ հայքնակչութիւն, ինչպէս կը հաւասաէ դարձեալ Արիշան (Սիսուան, 132-133):

Պողանդիէ սկսեալ պողստան կը զարաւդի գէպի հարաւարեւմուաք, և թէքիրի բարձրունքներուն վրայէն կ'իջնէ նախ Այլապալէի խորածորին մէջ և ապա կ'անցնի կուկուկայ կապանէն (Կիւէկ-Պողազ, Պյլաւ Ciliciae, զրոնք, Կիլիկիոյ), Տաւրոսի բարձրալեաներուն այն նշանաւոր անցքէն, որ հին գարերէ ի վեր միակ անցաւանդին եղած է Փոքր Ասիայէ գէպի Ասորիք, և ուրկէ յաջորդաբար անցած են Շամիրամ, Քուրքսէս, Դարեհ, Մհծն Աղեքանդը, Կիլիրուն, Հարուն-Էլ-Բաշիտ, Խաչակիրք, և Խալահիմ փաչա:

Թողլով առ այժմ կուլլակ, հետեւինք Պազարատի երկաթուղի շնութեանց գծին, որ Զագըտի-այսպէս կը կոչուի գեաը Պազանդիէն անդին-հնոյ զուգընթաց կ'երկարածուի գէպի հարաւարեւելք, և որուն չնորհիւ մեր առջեւ բացւած են հիմա տաւրոսական լեռնասաններուն այն մասերը, որոնք անծանօթ մնացեր էին գիտնական ուղեւորներու: Պողոնդիի գեղեցածիծաղ ու պողուէտորագաչար գէպի հարաւարեւելք կը ներկայ ընդ մէջնպ-Տաղի և Անտչու-Տաղի բարձրունքներուն, որոնք ծածկուած են մայրի, եղեւինի և շոմի հարուստ ան-

(1) Արիշանի անծանօթ կը մնայ այս պատմական վայրը, որ կը զբութիւնուալ կապանին պաղուտային վրայ, ընդ մէջ կուկա իւ եւ Տրտունի. հիմա կը կուկա Պուղար, արեւմտակողմէն պաշտպանուած վիթխարի բերդով մը (հիմա Դբգ-Դաէսի):


տաւներավ, ուր յաճախաղէպեն վիթն ու եղջերուն: Գետին աջ եղիքքը; Անաշտ գիւղին հարաւալկողմը 200մ. բարձրութեան մը վրայ կը գանուի համանուն բերդը, որ չէ յիշատակութիւնը բոլորովին զանց առնուած ըլլայ) մեր կիլիկիան պատմագիրներէն. այսուհանդերձ, ինկատ առներով անդույն ու զիրքին կարեւութիւնը, Անաշտ-Գալէսի պարափ ըլլալ կիլիկիոյ նշանաւոր ամաւրներէն մին, թերեւս (այլ ոչ հասաւատապէս) կը համապատասխանէ Անդրւեծի բերդին (1), զոր կը յիշէ Սմբատ պատմիչ. «Պարսն Պաշտին՝ աէր Անդրւծին և կուգային:» Այս բերդը ի հնումն կ'իշխէր Պազանդիի կոծանին վրայ, որ հիմայ երկաթուղիի շնուրեանց առթիւ իրաւածի կոչուած է փարք կիրճ (Kleine Schlucht), հակաղլութեամբ մէծին Պէլէմէտափի կիրճին, որուն մասին պիտի խօսինք: Երկայնածիգ օձապասցաւնակիրճին մէջ, ուր քարտացյուի բարձրաբերձ պաստարներ սւզզածիգ կ'իջնեն գեաին վրայ, հեղեղը՝ իր նեզ անկոզնոյն մէջ սեղմուած՝ ուղիւորին կը հոսի մեծացնիդ: Բայսնպակի լեռնակածանն աշխատանքի ու զօրծունէութեան ասպարէղ մը գարձած է, ուր բազմաթիւ գործաւորներ անդաղար կ'աշխատան լեռներուն քարամայլէ ծոցը պատակով ու պայմինեներով՝ քաղաքութիւններն հզօր աղդակին ճամբար բանալու համար: Ամէն կողմ վաղապեսի և միայն փաղաղի. ճամբան վրայ վրուած սլոհնորդներ, զրեթէ խրաքանչիւր հինդ-տասար վայրկեանին փաղանարութեամբը կը կեյնեն մեզ, ու հաղիւ քանի մը վայրկեան անցած, իրերայտջորդ պայմիններ մեծագործ կ'արձագանգեն ամէն կոզմ, կը թնդացնեն կիրճը. վասօղի ու աինամիթի թանձր ծուխը կը պատէ չորս կոզմ, և մենք ծանր կ'առաջանանք կածանին մէջ: Լեռնակիրճին վայրենի այլ

1. Ալիշան այ (Սիսուան, 132), Անաշտի և Անդրւծի նմանամայնթենէն տարուած, թէւ կը փորձուի նյնացնել զանդր, բայց ի նկատ առնելով երկրորդին Սմբատի յիշած բերդորից մէջ զրաւած կարգը, ճըշտագին կը համարի փնտուել զայն կիլիկիոյ ծովահայեաց բերդերուն մէջ: Ուրիշներու հնտ այս ալ պիտի բննապիրեմ մասնաւոր առթիւ:

տպաւորիչ անսարքաններուն թողած տպաւորութենէն աւելի ուրիշ մասածումներ կը պաշարեն զիս : Հոս, այս պատմական լևոնամարդերան մէջ աեզի անցեցած հին հին հարերու անցքերը կը վերցիշեմ, հին ազգերու պատմութիւնը կը փոխարկի միաբիտ մէջ, պատմութիւն՝ բիրտ ուժի և զիսցաղնական շահատակաթեանց, արիւնի և հուրի, աւերի և աւարի : Ու ո՞րքան ցնցող է հակադրութիւնը, ինչ ապէկցուցիչ տարրերութիւն ընդ մէջ անցեալի և ներկայի պատմութիւններուն . բիրտ ուժը որ կը ամբավետեր անցեալին մէջ, արիւնը՝ որ կը յատկանչեր հին պատմութիւնը, ոչ եւս են ներկայի պատմութեան մէջ : Ահա մեր ազգին առջեւ ունինք մարդկային հին գործունէաթեան մնացորդները, — Հոկտյ բերդեր, հոյաչն ամուրներ, և ասմաց քավ մարդկային ներկայ գործունէաթեան արգասիքը, — երկաթուղին՝ իր ճարտարակերտ արտեստաշնուրութիւններով (Kunstbauten): Երկուքն ալ արդիւնք են զարգացման և քաղաքակրթութեան, մէկը անցեալի՝ սուրի և արեան քաղաքակրթութեան, միւսը ներկայի՝ լոյսի և խմացականութեան քաղաքակրթութեան : Ու ճամբարդը, որ «մօտաւոր ապագայի մը մէջ պիտի անցնի բոլոր այս վայրերէն», ներկայ գարսու ճարտարագիտութեան արդիւնքներուն վրայ հիսցած տաեն, իր շոգեարժ կառքին պատուհաններէն պիտի կրնայ ահոնել նաև անցեալի քաղաքակրթութեան հետքերն ու մնացորդները :

Մինչ այս խորհրդածութեանց անձնատուր եղած եմ, առ հազնողու պայմիւն մը կը սթափեցնէ զիս կառքին մէջ: Թանձր ձերմակ ծուխ մը կը պատէ ամէն կողմ, և վասովին բարկ հասը կը տարածածի մեր շուրջ: Հազիւ թէ ծուխը փառատած, փառուղիին շինութեանց հայ յանձնատու բարեկամս կառքին մօւնաւով կ'ըսէ ինձ քմծիծազով մը . «Եւրոպացին իր երկին մէջ քաղաքակրթութիւնը խաղաղութեամբ կը բերէ, մանք զայն վասազ ավ ու այնամբիթով կը բերենք հա» Յաղագութեն կը մաղթիշ իրեն, ու կառքը կը շարունակէ իր զնացքը կածանին օձապայտ անցմացուկներէն: Պազանդիի կիրճը կը վերջանայ ի Պէլէմէտիք, և կամ Պէլամալիկ (ըստ

ուսորազգի հին ուղեւորաց . Բոլէմէտի-Դամփու, ըստ Ֆիրէրտի քարտէսին), որտես անունավ կը կոչուի յասաջընթաց երկայնաձիգ կիրճը, մեծ նեղուցը (grosse Schlucht), ինչպէս կոչած են երկաթուղիի շինութեանց ճարտարագէանները: Ժիր զործունէաթիւն մը, ամէն աեզի աւելի բազմութիւն մը, եռուցիւ մը կը տհմանի հոս: Չորը բաւտիմն լայնարաց է, ու Զարքար իր անկազնոյն վրայ տարածուն՝ կը հոսի մեղմիկ ու հոնող արա: Լեռնաւրդը բոլորավին ծածկուած են ասեղ-



Ս Ե Ծ Կ Ե Ր Ե Ա Խ Ա Ր Ա Բ Ա Ր

Նասերիւ ծուխու խօս անասաններով: Լեռնակիրճին բերնին մօս, ճամբառն աջ եղերքը շինուած են զործաւուններու և զործաւուններու յասուկ քարտէսին տաղաւորներ: Վիրը, սուկի բարձրը, կը զանուին ճարտարագէաններու, ու բարձրը, կը զանուին ճարտարագէաններու ասղաւուրները, ու բարձրն են հիսոնդանոցը՝ մաքուր ու կանմանուր: Իսկ ճամբառն ձախ եղերքը, գետափին մօս, կամ որհնասանոցի շնորհը, որմաց մէջ շահնեկան է այցելել եղելակամսութեան կեղրոնի շնորհը, ուրմաց մէջ շահնեկան է այցելել եղելակամսութեան քեղրոնի շնորհը, ուր նոր բերուած կատարեկազործուած մեղմաններ կը զանուղուին գերման արհեստապեսներու հակողու-

Թեամբ: Յոլոր այս մեծ ծախսքերը, բոլոր այս մեքենաներն ու թափուած աշխատանքն ու քրախնքը կիրճին փապուղիներուն համար են լոկ: Գործադասկաներու գործաւորներ, թուրք, Հայ Յոյն, Գերման, Աւստրիացի, Պուլկար, Խրուաթ. ու Գարատաղի, խումբ խումբ կը գործեն, կ'աշխատին, կ'աւերեն ու կը չինեն, կը փցնեն ու կը կանգնեն: Փառուղիի մը րերնէն դուրս կը թափին յանկարծ աշխատառորներ, վասած յապակրներ ի ձևին, արտորունքով, վազն ի վազ. հուսկ աստ ներքին խուլ պայմիններ լսելի կըլլան փապուղին մէջէն: Ույեաոյ պէտք է մաքրել փապուղին պայմիններէն տուած եւ կած փածներէն, դուրս հանել զանոնք աէքքովիլ երկաթուղի փոխադրակառքերով, դուրծեալ քարտաժակերը ծակել երկաթեայ ձեռնաձողերավ, ական լեցնել ու պտարաստել, կրակ տալ յասաւկ զգուշութիւններով, և օրերով, ամիսներավ ու տարիններով կը կրկնուին այս աշխատաթիւնները՝ բնութեան խաւարակուն ծոցին մէջէն լոյսի ճամբարելու համար:

Թողունք Պէլէմէտիք և միաբնութ տակու երկայնածիդ լեռնակիրճին մէջ: Աղ-Տաղի և Համին-Տաղի (այսոկէս կը կոչուի Սուաշ-Տաղի Հարաւային մասը) անտառապատ սեպացնուլ բարձրունքներուն միջեւ սեղմուած, լեռնակիրճը Պէլէմէտիքէն սկսեալ օճապոսյա ոնցմնցուկներով, մանուածապատ փողերով դէպի Հարաւ Սրեւելք կ'երկարածդուի գրեթէ 15 հզրմ. երկայնութեամբ: Մինչեւ վերջին տարիններս այս մեծ կածանն անմերձենալի ու մնածանօթ մնացեր էր, և օսարազգի դիտական ուղեւորներ անունով միայն գիտելին զայն, առանց անոր խորերը կարենալ մանելու: Կ'ըստի թէ եգիպտական արշաւանքին ժռմանակ յանդուզն եղուահիմ փորձեր է անցնի այս կիրճէն և չկրնալք ի վկա և ի վաեր զարդարութիւնը գործելու մէջ, ձեռնունայն ետքարձեր է Կուկիկայ կապանին ճամբան ձեռք առներու համար: Այն անեղաստիլ վախուաները, այն լիսի առ լիսի (ձ թշ) անյատակ գահալէմները, ուր լիքան թեթեւոն եղջերուն անոզամ պիտի քաշուէք մօտենալու, հիմայ ամբողջովին բացուած նն մեր առջեւ: Գոնէ անոզամ մը պէտք է մէկ ծայրէն միւսը

կարել անցնիլ կիրճը՝ գաղափար մը կորենալ կաղմելու համար այն յանդուզն, տաժանեի և ճարասար աշխատառթեանց մասին, որով բացուած է երկաթուղիին սպասարկութեան ճամբան: Մինչեւ Քիւլի-Մաղարա, ճամբան թեթեւ ելեւէջներով կ'ընթանայ Զագրաի քովիլի վկր, անտառներու մէջէն: անկէ անդին լեռնակիրճին ուղին կը բարձրանայ զգալուղէս, ու այն ատան կը սկսին գահալէմները, մերթ թեթեւ, մերթ ուղղաձիգ և երբեմն 100-150մ. բարձրութեամբ: Երկաթուղիին առանցքըն աւելի բարձրէն կ'անցնի և աստիճաբար կ'իջնէ մինչաւանցքն աւելի բարձրէն կ'անցնի և աստիճաբար գործադիր կ'իջնէ մինչաւանցքն աւելի բարձրէն կ'անցնի և աստիճաբար գործադիր կ'իջնէ մինչաւանցքն աւելի բարձրէն կ'անցնի թէ ի՞նչ կարած մալուիներ բանած կը սպասեն. կը հարցնիմ թէ ի՞նչ կ'ըննէ հնն: մարդիկը վարը՝ գահալէմը կը ցուցնեն, ու եկ'ըննէ հնն: մարդիկը վարը՝ գահալէմը 100մ. բարձր գերքի փայտէ վահղակապտին մօտենալով՝ 100մ. բարձր ուղղաձիգ անդունդէն վար կը հայրմ հատաքրքրութեամբ: Առառուն իմ, ի՞նչ յանդունութիւն, ականուրար (τιπευτ) մարդ մը վերջապէս, որ մալուին վար կախաւած՝ ձեռմը, մարդ մը վերջապէս, որ մալուին վար կախաւած՝ ձեռմը, մուրածով բաներ մը կ'իջնէ քարաժայուին վրայ, անտարքին մուրածով բաներ մը կ'իջնէ քարաժայուին վրայ, ասանց շուրջը նայելու, ու տակը, թեթեւ բար կ'եպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը: Եւ պէտք է ըսկ որ լեռնակածնին 80մ. խոր գէպի հեղեւը:

Կ'անցնինք Դաշ-Տարմաղն ալ, կը բարձրանանք շարունակած անտառապատ ճամբէն ու հուսկ տրեմն ձեռք կ'ասնենք Գուշտարի վասիվերը: Շինութեանց չորրորդ հատուածա-


մասին կեղրնն է Գուշտուար, որ կը զա՞ռի զեսի կիրճը երիշուած հրատանգանի մը դազամիր, իսկ զիսպի կը ժամ հեռու է զեսի Հարսու արևմտաարք: Եւ կամթագին կանցնի հրատանգանին տակին, որ բազմամիտ վասպա լիներ կը բայց տին: Ենոնակիրձին հրասիտացին պատուաները կը սերին աղեա իշնել և կանանին սահմանափակ հարիզներ, զեսի արեւելը կ'ընդլայնի. հետօն, մասակալապատ հուրզնին վրայ կ'ընդհմարուին Գորգունի սապին բնիտացքին բանացնին բարձրա թիսները: Ա՛յ կը բայտուինք Զազրաչն, որ կը հոսի զեսի Հարսու Արեւելը երջող մին արտ համար Գորգուն Ասի: Գուշտուարէ երկու ժամ հետաւորաթեամբ, զիսը յանկարծ կը կորսուի զհանին տակ մինչեւ մէկ նորմ, և վերասին իրայ կրտ գայ, այդ վայրը կը կոչուի Եւր-Բյութիս, որուն ժօտերը, կ'ըստի, Ս կոտուորիչ սնաւասի հայկուան վանքի մը մայզորդները կան:

Կհամվար-Տէրէն սնողին ճամբան կը սկսի իշնել ասկառ, ունչեւ որ մեր ասջն կը բացուի Հուձ-Գրրբի ձորակալավ: (1) Զատիկալարին գոզացին կ'երեւի արդէն շինութեամնց հինգերորդ հատակածամասին կեղրնաւազըն իր ճերմակ ու կանաչ վրաններով և աց առագաւարներով: Ենոնացն կիլիկոյ հարաւային սահմաններուն վրայ կը գանտինք: ու զեսի Տօրաք բանացնին բարձրաւթիսները տակի կուտան կիլիկոյ բարձրաւանդակին: Տօրաք զիսպին մօաւկանները, արեւմտակում, իսուն մէկ բարձրանքին վրայ կը նշաբուի վիթիսորի բիրդի մը աշաբարակը, Գրդ-Գալքէսի կոչուած, կիլիկոյ հին ամարներէն մին անչուչա, զոյ առկաւին չիմ կրցած քննել մօւն: Տօրաքի կայարանէն ու որարայ երկամթագին կը ժամ կը համսի Եւնիճէ, որ կը միանայ Մերսին-Գալուստ-Եւանա զծին:

ՄԵԼԻՔ-Թէվէթէն

1. Պէլմ.տիփի խոնակիրճին ճամբան շինութեան ատեն, Գումրարի և Համբի Գլուխ միջե, զանուած ևն երինոսի (oursin) և ծովաստի բազմամիտ բրածներ:

ՆԱՈՒՄԱՆ



ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՅ-ԻՏԵԱԼ ՄԵՔԵՆԱՆ ԷՎԱՌԵՇԽԱՆ

ՅՈՒՆ ՄԵՔԵՆԱՅՆԵՐԸ ԿԲ ԾԱԽՈՒԻՆ ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌՈՑՈՒՆԸ

ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Լ. ՊՈՐՆՇԹԱՅՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՎՃԱՐՄԱՆ ՄԵԾ
ԴԻՒՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՈՒՍՈՒՑՈՒՑ
ԵԽ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ ԶԲԴ

ԴԻՄՈՅԱՅԻՆ, Վ.ԱՅԵԼՈՒՉ, Վ.ԵՐՋԻՆ ԴՐՈՒԹՈՒՆ, Ա.ԺԱՆ.
Լ.Ա.ԳՈՅՆ ԿԵՐՊՈՎ, ԿՐ ԿԱՐԵ, Կ'Օ.ՍԵՊՆԱԳՈՐԾԵ

ԿԵՐ-ՌՈՇ-Ա.ՏԵՂԻ

Կալարա, Խիւտավիեսիկեար խան, բարա-
փին վրայ, մահսաւան դէմ. Կ. Պոլիս, Մէյ-
տաններք փողոց, թիւ 40-42, Օսմ. նամակա-
տան դէմ. Բերա, Մէծ փողոց, թիւ 185, Սէրբ-
ը և Շ'Օրիանի դէմ:

Սկիւտար, Զարը պօյու

Գատրգիւղ, Մօստ ձատտէսի, թիւ 64
նաւամատոյցին մօս

ՀԱՅՈՒՆ ԲԱՐԵԿԱՄ ՄԸ

Հայտառանի հեռաւոր խորչերուն մէջ առեւագումները
սովորութիւններ գարձեր էին, Հայ արխէնը աւզիսօրէն կը հոսէր
բնագաւառներուն մէջ: Հայկական տաճարները, պաշտօնա-
տարներու քայլքին համաձայն աւերակներու կը վերածուէին,
հայ տունները եղեկամայրերով լիցուած, ու բերգերը, զըն-
տանները հայուն անկարեկիր տառապանքին, խոռվքին տակ
նկուն էին:

Երբ այս արգաւանդ երկրին մէջ ամէն տառապանք
հայունն էր միայն, երբ հայունն էր նաև խոշանգումը, բըս-
նազրաւածը, արցունքը, երբ հայունն էր մութ նը-
կազնիւրու խորը, անմեղներու վզին շուրջ ժանդառած շղթա-
կուզնիւրու խորը, այդ արհաւարս շնչանին, իրը աքսորական Սըլվազի
ները, այդ արհաւարս շնչանին, իրը աքսորական Սըլվազի Փաշա:

Երկար առեն տառապած ցեղի մը մաքրորիւն զաւակն էր
ինքն աղ:

Փաշան աղ յօշոսուած սիրտաով ականաւոս եղած էր իր
արենակիցներուն անանուն տառապանքներուն:

Ու երբ ոսքը կը գնէր ի՛ր խորչին յանձնուած նահան-
գին հողին վրայ, կը խոսանաբը ըլլալ անաշատ, բարեացակամ
գին հողին վրայ, կը խոսանաբը ըլլալ անաշատ, բարեացակամ
ու լայնորէն ներողամիա անցիչատակ ժամանակէ մը ի վեր
տառապած ցեղի մը (հայութեան) համար, վասնդի անոնց
խոռվքին ու վիշտին մէջ նոյնութիւն մը, եղեկամայրերին մը կար:

Տառապանքի ճամբուն վրայ Ալպանացին ու Հայը կ'եղ-
բայլանային, ու վաշան սրբելով հայուն արցունքը, սրբած
բայլանային, ու վաշան սրբելով հայուն արցունքը, սրբած
պիտի ըլլալ, իր ցեղին յորդ արցունքներն աղ, Ասիկա միշ-
տարնքն էր պայծառ ճակատով հոյակառ ու բաղմագութ
պիտական այդ անձին:



ՀԱՅՈՒԹՈՒՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՇԱԽԵԿԱՅՈՒՄ ՄԵՐ

Ա. ԱՍԽԱՎՈՒԹԻՒՆ ԾԵԽՈՎԱԿԱԿԱՅ ՌԱՇՏ ԱՐԵԲ Փառա

Բոլոր աքսորականները իր հայրական խնամքին տակ, արեւ կը տեսնէին, քաղաքական բանապետականները կը դադրէին զենասաններու խորքը խրցու հառաջանքներ արձակելէ. յեղափոխական ամէն կարգի լրագիրներ ազատօրէն մուտք կը գտնէին նահանգին ներս, ու հետզետէ կը ատրածէին նոր արշալոյներ սրճելու, լուսավայժու արեւներու ծագումին սպասելու խանգալաւա երազները:

Կեղեքովները ամքատ էին, զիւզացին աէրն էր իր ինչքին, աշխատանքին, պատիւին:

Միւլթէզիմը չէր այն որհաւրաս գաղանք, որուն զարուսոր սարսափի կը սարածէ զիւզերն ներս:

Ժանապարհը բացարձակ ուերը չէր զիւզին ու երան ու հաւերուն, անիկա ժայռերու և անուն նօթի զեղերոց ամքածաղուեն էր, որ պէտք էր անձան անցներ զիւզէն իր պաշտօնին փութելու համար.

Փոլիսը կը գաղրէր այդ նահանգին հայ առներու խոզակալը ըլլակէ ու կ'ըլլար ապահովութեան պաշտօնեայ մը, որ իր անձալը պատասխանառուու է. թերութեան մը պարտ գային:

Ճապին Գարահիտարցի հայու չի մը, երբ զիշերանց կը սղզուեր լեռան մը վրայ, պահանջներու կուլմէ, Ծէշտ Ս.քիփ Փաշա հայերուն այս ականառոր բարեկամը, ինքն էր որ անձամբ կը նախագահներ այդ պահանջները դասելու կոչուած դասուրանին: Հան գատառուո՞ն ինքն էր, անուերին ու անպաշտանուն աէրը, բարձագութ հայրը: Հայու հիմն ցուցման քը իրեն համար ամենաաեծ փասան ու վիան էին թէ՝ այդ անսնուն աձիւը գործած էին ապահովութեան պաշտօնեաները. ու գործեալ, իր ձեռներն էին որ կը փեմբաէին այդ հրէշ պահանջներուն կոճակներն ու ծովերը, զանոնք աստիճանէ զրկելով, բազմութեան մէջ սպասակելով. որ շղթայակալ բանատարկելով:

Ամասիայի մէջ, երբ գօմաէր մը, հայ նրիտասարդը թաշկինակով խեղդաման կ'ընէր, նորին ինքն էր որ, զայն մինչեւ թարապլուս կ'աքսորէր, միւթէարբքը շղթայակալ կը հեթարապլուս:

ուացնէր, ու կը ապարազներ այն վոհմակներու խումբը որոնք արիւնը կը ծծէին անսուշտապան հայութեան, անսնցմէ իւրաքանչիւրը զնասնի մը խորը նեսելով, ու բերդի մը անկիւնը առանձնացնելով:

Սովի ժամանակ, ինքն էր նորէն որ, քաղցածներու ձեռքով կոստել կուտար ցործնի ամբարանոցները, ու տռասօրէն կը բանել իւրաքանչիւրին:

Ու երբ, սահմանալրաւթեան հաջակումի վաղորդացնին, ինք ներքին զործերու նախարար կ'ըլլար, ամբողջ նահանգին հայութիւնը տրցունքով կը բամնուեր իր բարեգութ հօրմէն: Աղասնացի ականաւոր գերդասասնի մը այս ներկայացուցիչ էն:

Կարձատեւ եղաւ իր նախարարութիւնը, վասն զի, ուզեց որ իր միդճին յանձնուած ճակատագիրները, ինք միայն վարէր, ու թաքուն ուժեր չի մշեին զինքը տարրեր հայեացքներ ունենալու, միեւնոյն երկրին մէջ մաս մնեցած, միեւնոյն դրօշն առկ ծառայող ազգութիւններուն համար.

Ու Քեամիլի փաշա զնահասելով այս ականտոր ու խեղախ պետական անձին արդար ու լուսամիա հայեացքները զինքը ծերակուտական կ'անուաններ:

Անկէ եաք: յարափոփոխ դաշիճներու մէջ յաճախ թախանձնքով տուաջարկուեցաւ իրեն ներքին զործերու նախարարութիւնը, պաշան՝ զոր միշտ մերմեց, անզրդուելի մնալով իր ահասակէաններուն վրայ:

Ալիսի ալիքները երբեմն փրփրագէզ, ու երրեմն հեղորէն սահելով կանցնին Սըլվազի կողքէն, նոր ոձիրներ երեւան կուտան, խաղաղութիւնը կը վրդովուի միշտ, կուտականները կը վախուին յաճախ:

Ու Սըլվազին միշտ կ'որունէ դէմքը Ռէծիծ Աթիթ փաշին, զոր չի պիտի տեսնէ ա՛լ, և սակայն չի պիտի մոռնայ Սըլվազի նահանգին հայութիւնը զինքը:

Այս պատճառով է որ, իր ապարանքը ուխասատեղի մըն է այսօր, բոլը զրկուածները, չարչարուածները, ու խոռվածները իրեն է որ կը դիմեն, իրենց ցաւերուն դարմանին, ու իրենց վիշտերուն ամոքումին համար:

Անիկա, գթասիրս հայրը, ու ականտոր բարեկամը մընիցա հայութեան, ու առիթը ներկայացած տաեն, իր համականքը լայնորէն ու լիալուն կը շապէ ամենուն համար ալ, առ հասարակ: Անոր համար որ հայուն բարիք ընել, անոր օդնել զայն իր ցաւերուն իր տառապանքին իր փառանոր օդնել զայն իր ցաւերուն իր տառապանքին իր փառանոր օդնել զայն իրեն համար պարծանք մը նկատած է: Քին մէջ ճանճնաղ իրեն համար պարծանք մը նկատած է:

Պետքած



ԵՓՐԱՏ ԳՈՒԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ-ԳՐԱՎԱՃԱՐ-ԹՂԻ ԱՎԱՃԱՐ

Պապը-Ալի ձատէսկի, թիւ 72 կ. Պոլիս

ԵՓՐԱՏ ԳՈՒԾԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ իր հաստատման օրէն իվեր, չնորհւ իր անմրցելի զիւրամաշչելիութեան, աննախընթաց ճշգապահութեան, արագութեան, հաւատարմութեան ամէն կողմէ չերմ ընդունելութիւն գտած է:

Իր սեփական հրատարակութիւնները եղող ազգային և օտար ամենալանտիր վէպերու շարքը, ինչպէս նաև իր հայթայիթած ամէն տեսակ գրքերու ցանկը ամէն ճաշակի ամէն սեսի գոհացում ատպու ամենալասահ հաւատումը կուտամն:

Այս անգամ Եփրատ գործակարուրիւնը իր գտած ընդունելութիւնն քաջալերուած, աւելցուց նոր ճիւզ մըն գրենական բոլը պէտքերու հայմայթումը քառթիստակներու պէտքական բոլը պատահներու ամէն ընալիք սեսի իր քոյլ պատրաստ կը գտնուին ինչպէս նաև խոշոր պատկերներու մթերք մը: Տեղական հայ և օտար ինչպէս նաև Ելրուպական ամբողջ օրաթերթերու և պարբերականներու վաճառումով պէտքական բոլը գոհացում կուտայ երբոր իրեն վիմեն:

Գտառաներէն ինչպէս նաև Ելրուպայէն ու Ամերիկայէն եկած յանձնարարութիւններ չուառով կը կատարուին: Յաճախորդներուն համար մասնաւոր զեղչ, Գրաւուին: Վաճախորդներուն համար առանձին բանակցութիւն: Դիմեցէ՛ք իր հասցէին:

ԱՐԴԻՇՈՅՑՆ ԳՐԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Գիշերն ունի հազար աշխեր,
Յերեկը մինչ սուկ մեկ հաս.—
Բայց աշխարհի լոյսն չէ մարեւ
Մահն արեւուն յուսանաւ :

Միտքը ունի հազար աշխեր,
Ու սիրու մեկ հաս միայն.—
Այս, կեանի լոյսն ալ չէ մարեւ,
Երբ մենքն է Սերն ունայն . . . :

Fransie M. Bourdillon

Թագմ. Ա. Եղի. Է
Օ. Ա. Հ. Մ. Խ. Մ Ո Ր Ո Ր Ո Ր



Առարկիրի առաջնազարդ և գրքոցը



Վաղամեսիկ բանաստեղծ Կարապիտ Ուկիանի և կրապրը, Տօրթ. Յ. Ասկեան, ինքն ալ կեանքի գարունին մէջ եւմնի աւազներուն վրայ խամրած, խորոնկ գրացող, ու միրանար մըն էր բանաստեղծութեան; Զանազան պատահական առիթներու մէջ փոքրածէ ինդն ալ կ'ա՞ք տալ իր զայնութիւններուն: Այդ պատահական առիթներէն մէկուն ծնունդն է վարի նոշեակր զոր զրական եւ բռնապան մրցումի մը համար զրած է Գօնեա, 1902ին, երբ թաղապհաւական բժիշկ էր նն, և զրական մոհերի ժամանցներ կը սարքին յան սի յնք, Փարակ և Ա. Չարեան:

Առեւ պայծառ, որուն կեանին ըսդեւեն
Կը կազդուրի սիրսը եխանդ կարեվէր,
Անդրի սպիտակ, գեղեցկութեամբ լուսուցէն,
Զար կերտելու համար աշխարհ չի բաւեր:

Ոգի՛ նրեղէն, քու ցըներդ կը մատրեն
Կրօս հոգւոյ բոյս բիծերն ու սեւեր
Զիւն իտեալ, ու մտիս մուր խաւերէն
Մընունդ առած՝ կը ըսդողայ անըսուեր:

Ոհ, կը պատե՛մ ենզ հոգիովը սըխաւը,
Զի դուն միայն պայծառ մեկ լոյս կը սփառս
Իմ շարշարուած մուր եռորեանը վրան:

Ո՛վ կուռէ աննիւր, անշական ու մատուր,
Քու ուներաւդ տակ՝ պատումով մը կոյր՝ ևս
Բոյու հաւատքը կը դրնեմ պատուանդան:

Գոնիս
2 նոյեմբ. 1903

ՏՕՐԹ. Յ. Ա. Հ. Մ. Խ. Մ Ո Ր Ո Ր Ո Ր

ՇՈԳԵՆԱՒՍՅԻՆ ԱՂՐԱՏԱՎԱՏԵԱՆ

ԹՂԹԱՏԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

“ԱՐԱՏՐՈ ԱՄԵՐԻԳԱՆԱ”

Կ.ՊՈՂԻՄ-ՔԱՓՐԱՍ-ՊՈՒԽՎՈՒ-ԱՅՏԵՎ

19 ՕՐՈՒԱՆ ՄԷՋ

Բանեւ

ԲԱՐՁՐԱՍ-ԴՐԵ-ՇՈՒՔ 15 ՕՐՈՒԱՆ ՄԷՋ

ՄԵԿՆՈՒՄՆԵՐ

Բարքառէն ամէն երկուօքրի

Կ. ՊՈՂԻՄՆ ամէն չփնցաբրի, Ռւրբար եւ Շաբար
օերը ժամը երեկոյեան 5ին (Ը. Ե.)

Ա.ԽԱՏՐՈ-Ա.ՄԼԻԹԻ-ՔԱՆԱ. ընկերութեան բոլոր շոգենա-
ւերը օծուած են սրբրաց երկու զօրաւոր մեհենանե-
րով ու անրել նեռագրով: Շոգենաւներուն մէջ կանո-
նաւոր սպասարկութիւն կատարուելով ճաշերը առա-
նաւուր են: Շոգենաւներուն մէջ կան նաև Հայ
եւ մասնւր են: Շոգենաւներուն մէջ կան նաև Հայ
բժիշկներ եւ ձրի հիւանդանոց: Ճամբռողներուն ամէն
բժիշկներ եւ ձրի հիւանդանոց: Ճամբռողներուն ամէն
բժիշկ խնամք ապահովուած է: Բարքառէն թէ՝ մեկ-
նեակ խնամք ապահովուած է: Աւելի մանրամասն տեղե-
կութիւններ սատարու համար դիմել

Թուրքիոյ լինիանուր զործակալութեան
Թէօսօր Վաւրաւուան

Աւարտիս, Զինիլի Շրմարք խան

Ս Ե Ր Ե Ա Կ Ա Մ

Զայրոյր Տեսայ ճայռածին մէջ անյատակ
Այն օրը, երբ փայտայսելին մերժեցիր.
Կարդ-երազի Տեւելելուր ցանուցիր
Կոփառւեցիր անզրուրկն ոժինդ տակ:

Յուր մերժումի մէկ հարուածով անխընայ
Թաւաղեցիր անբարձօրեն, անզուր, զիս.
Բարձումներէն կապոյ յոյսի, երազի,
Վշիատուրեան վիմերու մէջ եւ հիմա:

Ինչպէս կ'ամին բայն դաշերու մէջ սիրուն՝
Զինց արեւու շերմուրիւնով բոյ ու ծառ,
Այնպէս սկրը կեանիս արեւն եր պայծառ:

Այժմ առանց սիրոյ աննեղ յոյսերուն՝
Կեանիլ բոյն է, աշխարհ անդունի մը խաւար,
Ուր ըլկայ բոյ, ըլկայ եւ կեանի ինձ համար:

Ա Ն Տ Ա Ռ Ա Կ Ա Մ


Յիշո՞ւմ եւ երբ Տեսայ ֆեղ մի առաւօս,
Կոյս անտառի ծոցում, հարայ կաղնու մօս,
Ուր տեղ, մասնու կռնդին վրայ դարեւոր
Նսել եիր ինչպէս բոչնիկ թիւաւոր:

Խոկում էիր, վլահիս աչերդ երկնայած,
Մայր բընութեան աւրիծ սիրով համակուած
Եւ անառաս հոգով պաշտում էիր դու
Երամեները կըռումկներին օդացու:

Գանգումեները ճակիսի վրայ ցանուցիր՝
Լըսում էիր սկզ ծառերին ուշադիր
Թէ ժերեմեն արդեօֆ իմջեր եւ խօսում,
Արդեօֆ սկըրը, արդեօֆ նախամնա, կի՞րք, յուզո՞ւմ:

Եւ զգացի բաղցը սարսուո ուժերեւ
Երբ նայեցի լուռ՝ աչերդի մեջը սեւ
Քո նայուածը յաւակ, մաքուն, սիրաւակ,
Վառ յոյսերի մի երկինք եր ջինջ յաւակ,

Տիգրան Անձման



Ա ԼՍ ՎԻԼ ՏԸ ԼՕՎՏԲԸ ՄԷՍՏՃԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԳԼԽԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱՆ, ԱՌԱՐԿԱՆԵՐ

ՇԻՔ ԵՒ ԳԻՄԱՅԿՈՒՆ

ԱՆԳԱՄ ՄԸ ԱՅՅԵԼԵՅՔ ԵՒ ԳՈՀ ՊԻՏԻ ՄՆԱՔ

Թերա, ՄԵծ Փողոց, թիւ 288

Ք Ի Զ Մ Ը Խ Ն Դ Ա Ն Ք

Ափրիկէի վայրենի բնիկներէն մէկը կը ներկայանայ բո-
ղոքական Միսիօնարի մը, երկու կիսերու հետ, և կը խնդրէ
որ զինքը ամուսնացնէ երկուքին հետ:

— Երկուքին հետ, կըսէ Միսիօնարը. բայց մեր կրօնքը
կ'արգիէ բազմակնութիւնը:

Վայրենին կը հեռանայ, բայց քանի մը օր ետքը դարձ-
եալ կը ներկայանայ:

— Ամուսնացն'ւր մեղի, մէկ կին մը ունիմ հետա,

— Ի՞նչպէս:

— Կերայ միուսը:

×

— Մարիս'մ, պատուհանները մաքրեցի՞ր:

— Այո՛, ներաէն մաքրեցի, որպէսզի հանըմը կարենայ
դուրս նայիլ, և զորսէն աղտոտ գեղցի, որպէս զի դիմա-
ցէն ներս չը նային:

×

Հիւանդանոցին մէջ, բժիշկը մտահոգ և սրանեղած ներա
կը մանէ:

— Քանի՞ հոգի մոռաւ այսօր, կը հարցնէ հիւանդա-
պահուիին.

— Երեք, Պարո՞ն:

— Բայց, երէկ չորս հատ գեղազիր զբեցի:

— Այո՛, պարո՞ն, բայց հիւանդաներէն մէկը մերժեց գեղը
առնել:

×

— Աչքերուդ մէջը կը կարդամ որ բածդդ սուտ է:

— Հայրի՛կ, ատոր չ'ոմ հաւատար, որովհետեւ առանց
ակնոցի չես կրնար կարդալ:

Քննութեան միջոցին .

— 67 սխալ, պղտիկ գրութեան մը մէջ :

— Երբողութիւն, պարոն, ես նոր ուղղագրութեան կը հնահւիմ . . .

X

Յիմարանոցի մը անօրէնը բացակայութենէ մը վերջ կը պերադառնայ .

— Ի՞նչ նորութիւն, կը հարցընէ հերթապահ բժիշկին :

— Տիկին Բաղիկեան՝ ամուսինը տուն փոխազրեց :

— Ամուսինը ի՞նչ ըստ :

— Նախընտրեց հօռ միալ :

— Գիտէի թէ խենթ չէր :

X

Զարեհն իր մեծ հօրը .

— Մայրս ըստ որ տասը զրուշ պիտի տաս եթէ զոց առված տանաւորս ըսեմ, եթէ կ'ուզես տամնընդ զրուշ տուր և երկու անգամ ըսեմ :

X

Թատրոնին մէջ .

Երկու բարեկամներ իրենց քալի օթեակին մէջի ծեր կնոջ ադամանդներուն ախտարկելով :

— Նշմարեցի՞ր սա կնոջ վրայ գանուսդ ադամանդները աւերակներու վրայ կախուած լապտերներու չե՞ն նմանիր :

X

— Սիրելի բարեկամո, բաձկոնիդ ետեւը վերէն վարքակուեր է :

— Պարոն, սովորութիւն չունիմ ետիս եղածներովք զրադելու :

X

Պղախիկ Զարեհն կնքահօրը նամակ գրած միջոցին իտշոք մելանի բիծ մը կ'ընէ թուզթին վրայ :

— Պէտք է նորէն զրես, կ'ըսէ մայրը :

— Բայց մայրիկ, կը պառասխանէ Զարեհն, երբ պահարանին մէջ դնեմ կը կորութ :

X

Այս մահճակալը պէտք եղածին չափ հաստատուն է, որովհեակ գիտալու հս որ, քունս շատ ծանր է :

— Խնդրեմ, տոքթէոր, ըսէք, բերանը բաց պառկիլը վեսակա՞ր է .

— Շատ. ձանձ կրնայ մանել ներս :

X

— Նկարս կը չինէք, և նոյնիսկ անգամ մը երեսս չի նայեցաք :

— Ինձմէ իմողրեցիք որ գեղեցիկ չինեմ ձեզի . . . աւելի աղէկ է որ գէմքերնուդ չը նայիմ բնաւ . . .



ՏՊԱ-ՎԻՄԱԳՐՈՒԹԻՒՆ



ԲԱՐՈՒՄԱԿ ՊԱՐԱԵԱՆ



Թիւնել փողոց, Վալաքիս



Կ'սանձնեն ամեն տեսակ Տպագրական գործեր, մանուր, հաւակաւոր եւ աժան :



ՍԻՐՈՒՀԻՒՆ ՎԱՐԴԵՆԻՒՆ

(ՊՈԽՎԱԿՐՈՒԹՅԱՆ ՎԵՐ)

Հիւսելին, նստած քարէ նստարաբանի մը վրայ, իր դրանը մօտ, զօր կը հովանաւորէր թղինի մը, կը գիտէր գիշերը, ինչպէս կը դիտն ծովը:

Գիւղը՝ որ տակա ին քունի մէջ էր, կը նմանէր ժայռերու կյափի մը: Մրու ու ածե տուները՝ որոնք սոսկալի գաղանիքներու անձաներ էին կարծես, կը զանուեին արոյէ կոնցի մը սէս խոր հովափ որ շորջը՝ ուր կը բարգտւածէին, ստակամուռնչ հովերու տպաստանին տակ՝ պուլկարական գաշակրուն ամենէն սիրուն վարդերը:

Այս մթին տուները տնուշ բուրումներով լի էին, որովհանեւ հովիտէն դէսի տուները կը բարձրանար միշտ, վարդերու անսահման անտաշուաթիւնը, որոնք երեմն, լուսնին տոկ, ձեւաթոյը կամ ստափութոյը կ'երեւէին:

Հիւսելին կը խորհէր անորոշ և հեշտովի բաներու վրայ, որոնց մէջէն կարծես կը տեսնէր գգուեի կտկի մը կամ պայծառ զէմքի մը որուականը՝ որմէ իր հոգին կը հրապուրէր:

Փոքր-Ասիաց դաշտերէն կուգոր ան շիսթ մաքով և խոհուն երեւակայութեամբ մը: Վատարանդի մըն էր ան զղլսած, երկար ատեն մնացած էր Պալսոյ մէջ:

Հո՞ն, հաճայափի ժամերու մէջ զարհուրելի վատանգներու հանդպուծ էր: Եւ կ'երգէր ան: կ'երգէր այն հաճոյասէր աւրաբներու նման, որոնք մարմնական ու հոգեկան մեզլութիւններու վրայ կը խորհէին միայն հին Սպանիոյ մէջ՝ հեռու մարդութեան և պատերազմներու բարբարառութիւններէն:

Կարծես յաճախ զանոնք կը վերյաշէր, անոնց միացած անցեալին երեւակայական մէկ կապովը որուն սիրահարած կը թուէր տարօրինակ կերպով:



ՅԱԿՈԲ ՓԻԼԻՊՈՍԵԱՆ

Կ. Պօլսոյ ամենահանաւուր լամերանին, որուն լամերան, ուսողը մը բերնին ջաւեցը կը վազցըն:

Սուանց ոսկարի տարեխ

Սնգամ մը համը նայեցէ՛ եւ զոհ պիտի մնաֆ:

ԲԵՐՍ, ԱՇԽՈՎՈՒԹ ԲԱՍԱ ՃՐ ԳՐԱՆ ՍՈՇՆ

Պատահմամբ թողած էր կ. Պոլիսը և խիստ ձերմակ, գեղեցիկ ու խրոխտ ձիու մը վրայ հեծած՝ թափառառծ էր անքաղքէ քաղաք, զիւղէ զիւղ, անցած էր ամրողջ Եւրոպական Թուրքիային վճառել ու գանելու համար միշտ. երջանկութիւնը կամ այն անձանոթ էակը զօր իր էւթիւնն մէջ կանգնած կը անսէին իր հոգին ու միացը՝ անմահ ու հոյակապ չէնքի մը պէս:

Իրիկուն մը երեցած էր ան այն պուլ'արական գիւղին եզերքը՝ ուր գանուղ վարդերը, ծովուն աւաղներուն չափ անհամար, կը հրապուրէին մարդը իրենց բուրումով և գոյներով: Եւ բնազդմամբ ըստ ինքնիրեն «հոն է, հոն»: Այն առեն զգաց բարերար հանգիստի մը անսահման ուրախութիւնը:

Խնքդինքն յանձնեց օղին, տերեւներուն, չափու ակներուն որոնց սկսու հիանալ, տեղին շքեզութիւնն ազատուած:

Եյս թուրքը, հանդարա ու անխոսով, միաքը խոհերով երազուն, մեղամաղձուած ծաղկանց և հորիզնին առջեւ: միշտ քաղցրաբարոյ, համակրելի ու համելի թուեցաւ անդին պուլկալմերուն, որոնք երկար ու զորչազօն վիրարկուներ առած կունակին, տակաւին ունէին հին թաթարներուն հուժկուկորավել և դաժան ու երկաթեայ նայուածքը:

Պուլկարները Հիւսէյինի հետ հազոր գալյերով ու անսակցելով ակամայ հեշտանք մը կ'զգացին անկէ և իրենց վայրենի կորովը կը տկարանար: Կախարդը կը կոչէին զինքը, որով հետեւ անիկա իր ունկնդիրներուն կը պատմէր գողարիկ առասպելներ, և զանոնք պատմելու ատեն այնպիսի սիրուն պարբերութիւններ կը գանէր, որոնցմով կը հրապուրուէն անոնք:

Առառ մը, արեւածագին, Հիւսէյին նշանքեց Մարթօնան որ հովախն վարդենիներուն մէջ կը շրջադաշէր: Իրիւնին շարժումը կարծես ծիածանի մը ձեւն ունէր:

Հիւսէյին բուրումնեւէտ էակի մը թարմութիւնը զգաց բան մը կը շողար իր առջեւ

Վարդերու հովախն կենդանի ու իրական էակն էր արդէօք ան:

Այդ վարդերով զարդարած էր ան իր սեւ ու ալեկերպ մազերու հիւսէյիրը: Իր գոյնը կը փայլէր ու կ'արքէր բուրումն նաւէտ հուրերու նման որոնք կը ծփոն խորհրդաւոր երազներու մէջ: Եւ որովհեան զլուխը վեր կը վերցնէր, առաւօսեան վարդագոյն օղին մէջ, իր գէմքը մարդկացին զեղեցկութեան նմանով երկնառաք պատկերի մը պէս կ'երեւար: Այն առեն Հիւսէյին մօտեցաւ Մարթօնային, զօր նկատած էր իրը կախարդուհին վարդերու հոգախն: Այն կինն էր Միրքօյի որ գոմէշարած մըն էր և որուն իրաւութիւնը կը խալազէր Մարթօնայի սիրուն աշքերուն առջեւ: Ոչ ոք ունէր անոր ուժն ու կորովը, մարդ կը զարհուրէր անոր բարկութեանէն, մանաւանդ երբ զինով ըլլար: Կ'ըսէին թէ վայրագ ու կատաղի էր ան: Մարթօնա կրած էր անոր սիրային բարբարութիւնը: Սակայն վերջապէս յաղթած էր իր իր ամուսնոյն: Կարծես վազը մըն էր որուն սանձէն բոնած էր ուժգին Մարթօնա: Երոկները Միրքի կ'ընկողմանէր կիսջը ուաքերուն առջեւ, երբ ան նստած կ'ըլլար սեմին վրայ և ցերեկին վարդերէն առած անու չահոստութիւնը կը բուրէր:

Այն առատուն երբ Հիւսէյին իրեն մօտեցաւ, կինը ներքին խալլատմ մը զգաց, և երբոր անոր խօսքերը զինք հրապուր բացին, զետինը նայեցաւ ամասուան ուժեղ հոգի մը առջեւ զողացող փառաւոր ծաղիկի մը նման:

Մարթօնա հմայք մը զգաց և մարդը առաջին անդամն ըլլալով, քատմնեցաւ սիրոյ ազգեցութեանէն արբշիս: Սէրը զանոնք միացաց: Միրքի զաման գէմքը չեկաւ երբեք խանգարել իրենց հոգիներուն ներդաշնակութիւնը: Մողան զայն, որովհեան զիրար սիրեցին բացարձակ ու անդրդուելի խոր սիրով մը:

Յեղային հակասութիւնները, կրօնական ատելութիւնները կ'ոչնչանացին երբ իրենց շրմներն իրարուկը հոգէին: Իրենց համար ոչ խաչ կարեւոր էր ոչ մահիկ, և ոչ ալ անցեալի ախուր յիշասակիներ, Վարդերու անսւշանու բուրմանը մէջ իրենց հոգեզմազումը անսահման էր . . .

Ուրիշ իրիկուն մըն ալ թուրքը, ըստ սովորութեան, Մար-

թօնային կ'սպասէր : Ան գոռնէն դուրս կը սպրդէր կամաց մը երբ յաճախ Միրկօ սասափիկ դինովցած կը քննանար մեռելի խոր քնով մը : Մէջ մըն ալ յանկարծ Հիւսէլին տեսու Մարթօնայի զալը , ահուգողի մէջ : Բանաց զայն որ գողահար ու չնչասպառ էր , և սեղմեց իր կուրծքին վրայ :

— Չիմ զիտեր թէ , ըստ կինը , Միրկօ շատ խորունկ կը քննանայ թէ ոչ :

— Մեզի ինչ , ըստ Հիւսէլին , որ կը ժապաէր արրշիու : Եթէ արթնայ , զիս իր քով չի գանկով , զուրս ողիւափ ցասակէ , կոտողած ու հրաբորուք . ներս մանենք :

— Աչ , ըստ միւսը , գարձուր դէմքդ դէպի լուսին որպէսպի աչքերուղ խորը ողազի :

— Եկուր , սիրելիս , չիմ զիտեր թէ շատ խորունկ կը քննանայ :

Յանկարծ ետին դարձու , կարծես գոմէշի չունչ մը կը փէր օդին մէջ :

— Կը լոկ'ս սիրելիս , ըստ կինը :

Ոտքի ձայն մը լուսեցաւ , և Միրկօ վայրագ , քսանինկի շուքի մը պէս , իրենցմէ ոչ շատ հեռու , կամաց մը կծկեցաւ ցատկելու պատրաստ , խոպս ձայնով մը :

— Թուրքը , նա , նօ (դանակ) :

Հիւսէլին Մարթօնայի տաջեւ կենալով ըստ Միրկօյին . էն շատ աղէկ , կ'սպասեմ քեզի ...»

Միրկօ բաց դանակը բանած էր միւսն ալ իրը հանեց : Պուլկարը կծկուած անէն վեր բարձրանալով . սկսաւ բարկացայտ նայուած քներ արձակել թուրքին վրայ իր մոկեզնած տէքերով և մինչդեռ իր կուրծքը ուռած կ'երեւէջէր , բաղուկը դարձուց և դանակը նետելու պէս րրաւ . Մարթօնա զանմնք կը դիտէր պատին կրթնած : Անխուսափելին , ապեսալին հօնէր , սպիտակ թաշկինաւ մը պատած իր մազերուն ու դէմքին շուրջը : Իր զգեստին վրայէն կապած էր դունաւոր գողնոյ մը :

Սնդին , հեռուն , ու լեռներ իրենց գաղաթները կը ցցէն դէպի աստեղաբարդ երկինքը , և այս երկու մարդիկը Մարթօնայի տաջեւ և իրեն համար զիրար պիտի խղղէին : Միրկօ

նախ քիչ մը նահանջեց , յեսոյ յարձակեցաւ : Հիւսէ վն մէկ կողմ զատկեց Պուլկարը անոր քավին անցաւ , անմիջապէս վերադարձու , բարանի մը ուժգնութեամբ , կրկին յարձակեցաւ զլուխը ծռած : Թուրքը չի կրցաւ ողբծիլ . ընդհապումը զայն զիափն ասպալեց , Միրկօ ինկաւ անոր վրայ : Զիրար պրկեցին կատալութեամբ , մէկ և միւս կողմէն ելլելով , զրւառեկով , զիրար խածառեցին , հրաբորոք աչքերով և ականանաց ու մարդու մը սեղմեց որ այս վերջինը ի զաւր սապլիեցաւ և խոնչեց :

Ոչքերը՝ իրենց կոսկիճներէն գուրս ելած ու բերանը գայրած էր : Լուսինը նեղօրէն ու խալազիկ կը լուսաւորէր այս մեռելը , այնքան քսանինի ու անեկի , որ պուլկարը վերկանգնեցաւ զարհուրելի շարժումով մը , ու ապաչաօրէն խակնքելով :

Իր կնոջը դարձաւ , որ պատին կաթնած անշարժ , կարծես քարացած էր և ըստ անոր — «Հետեւէ՛ ինծի» :

Երկու ժայռերու միջև , մթին անկիւն մը , ագռաւները լավիցին օրերով Հիւսէլինի մարմինը :

Մարդ չի տեսաւ ա՛ Մարթօնան : Խնչ եղած էր :

Գիւղին մէջ ոչ զիտէ՛ : Միրկօ այժմ միայնակ , անդադար կը ստուկար , մանաւանդ երբ զիշեր ըլլար :

Ժամանակէ մը ետքը , այդ հովտին մէջ վարդենի մը բուշաւ : Անկիա բոլոր միւսները կը հովանաւորէր և իր ծաղկեները ամենէն աւելի բացուած և գեղափաց , շառագոյն էին :

Իրենց ծիրանենման գոյնը , արևին տակ կարծես արիւնաս վէրքեր կը յիշեցնէր : Երբեք ահանուած չէր այդպիսի վարդեր , զորս երբար ուշի ուշով դիտէիր , սիրահարին ասրառուն և զուլուչուն չըթները կը յիշեցնէին :

Ծերունի վհուկ մը պատմած ըլլալով թէ այդ վարդենին բուսած տեղը , Միրկօ իր կինը խզած է մազերէն զայն քաշաւ :

կոտելէ վերջ, այդ թուփը «Սիրուհին վարդենին» կոչուեցաւ։ Մարդ մինչև այսօր կինայ տեսնել զայն, պուղկաբական հովհանքուն ամենափափռել վարդեղով ծածկուած, և կ'ըսէն թէ անոնք յաւերժական էն . . .

Թարգ. Ձեռախ.
ԵՐԱՌՈՒԴԻ ԱՐԳՎԱՀՆՈՒՅՆ

I. ՏՅ. ՊՐՈ.ՏԻ

ԿԱՂԱՆԴԻ ՆՈԽԵՐՆԵՐ

Ով սիրուհի ունեցող պատահիներ, երե կ'ուզել ձեր սիրելիներուն նուեր ընել, կաղանդի առքիւ, անգամ մը այցելեցի՞ք

ԳՈՒՐԾՈՒՆԱՅԻՆ ԽՍ.Ն., Պ.Ա.Լ.Ա.ԹԻՒ

Տպարան՝ Ռ. ՍԱԴԱԵՍ.Ն

Եւ պիտի զսնել զիրերու շարֆ մը որ կաղանդի նուեր ըլլալու կոչուած է։ Գիտե՞ք քի որոնի են։

Ապժիւ Համիս եւ Շերլօֆ Հօլմ, Սալիհա հանրմ, Կավոօսի Տարեցոյցը, Հազար եւ մեկ զիւերներ, Գափամանեան բառարան, եւալին եղն.

ԳԻՆԵՐԸ ԴԻՒԲԱՄԱՏԵԼԻ

ԱՐԱՄ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
ՍՋԵՇՏԱԿԻ

ՄԵՇ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԻՆ



Սրանց եւ կանաց համար տուային կարգի և ամէն տեսակ Մուշտակներ Մանջն եւ Պօա, վերջին նորաձեռութեանց համաձայն։

Այցելութիւն մը կը բաւէ ապրանքներու ազնուութեան և տեսակներու զանազանութեան մասին համոզուելու համար։

ՓՈՔՐԱՔԱՆԱԿ

ԵՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ

ՎԱՃԱՌՈՒՆ

ԳԻՆԵՐԸ

ԶԱ.ՓԱ.Ի.Ա.Ր



ՄԱՀՄՈՒՏ ՓԱՇԱ, ՔԻՒԲԵՋԻ ԽՍ.Ն ԹԻՒ 1—5

ՕՍՄԱՆԵԱՆ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

شركت تجارية عثمانية

SOCIÉTÉ COMMERCIALE OTTOMANE

Ա. Ն. Ա. Ն. Ո. Խ. Բ. Ն. Կ. Ե. Բ. Ր. Ի. Թ. Ի. Ի. Ն.

ԴՐԱՄԱԳԻՐԻ 100,000 ՕՍՄԱՆԵԱՆ ՊՈՎԿԻ

ԳԵԴՐՈՆԱՏԵԼԻ Կ. ՊՈԼԻՍ

Առաջին Հայ Դրամատուն

ՄԹԱՄՈՒՆ, ՔԱԹԵՐՃԸՆԼՈՒ ԽԱՆ

Կ. Պ. Ծ. Է.

Հայկական տղն գրամական հաստատութիւնը
Փոխատուութիւններ՝ առեւտրական տոմսերու, մուքակ
ներու, փոխանակագիրներու, բաժնեթուղթերու, պաշտա
թուղթերու, ապրանքներու և բեռնագիրներու վրայ:

Կուտայ

Հայկական տղն գրամական փառագիրներ՝ փոխանակագիրներ՝ ինչպէս թուրքիոյ, նոյնպէս աշ
խարիս բոլոր մասերուն վրայ:

Կը զնէ

Եւ կը ծախէ ամէն տեսակ բաժնեթուղթեր Եւ պարտա
թուղթեր, թէ՛ մեր Եւ թէ բոլոր օտար հրապարակներու
վրայ, ինչպէս Եւ օտար գրամներ:

Կը գանձէ

Եւ կը զեղչէ առեւտրական տոմսեր, մուրհակներ, փոխա
նակագիրներ, բաժնեթուղթեր Եւ կտրոններ:

Կ. Պ. Ծ. Ե. Բ.

Հրամական աւանդներ՝ նպաստաւոր պայմաններով:

Դրամատուն հասաւած է առեւտրական տեղեկութիւններու հա-
մար լաւագոյն կերպով կազմակերպուած սպասարկութիւն մը:

Խ. Ա. Ծ. Ո. Կ. Ե. Ա. Ս. Ո. Խ.

Խնայողութիւնը մեր համայնքին մէջ հաջալերելու համար
կ. Պ. Ծ. Ե. Բ. Հ գումարի սկսելով գումարելու

Դրամատունը կը կատարէ նաև, թէ՛ իր հաշույն, թէ՛ մասնակցու-
թեամբ Եւ թէ ուրիշներու հաշույն, ամէն տեսակ արդիւնաբերութիւններու
Եւ ապրանքներու զնում, վաճառում, փոխանակութիւն, ներածում Եւ
արտածում:

Կ. Պ. Ծ. Ե. Բ. Հ ներկայացւցութիւն թէ՛ տեղական Եւ թէ օտար տուններու:

Կ. Պ. կազմէ: առեւտրական Եւ ճարտարուեստական ընկերութիւններ
Եւ կը մասնակցի անոնց:

Կ. Պ. հանրօգուտ շինութեանց վերաբերեալ ամէն տեսակ մեռ
նարկութիւններ:



ԿԻՍԱՄՍԵԱՅ ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՆԴԵԼ

Գ. Բ. Ա. Խ. Ա. Ծ. Ո. Ռ. Ո. Խ. Ե. Ս. Ա. Կ. Ա. Ն.

Թաճանուղագուութիւնը կանխիկ

Պոլսոյ Եւ գաւառի համար տարեկան 40 դր.

Արտասահման > 12 դր.

Խմբագուութիւն Հ Ծ. Ո. Կ. Ե. Հ տնդեսի

Պալարխու Ա. Պոլխ

IMPRIMERIE "CHANTH."

Galata, CONSTANTINOPLE

ՆԱՆԹ մրցակից չունի հայութեան մէջ:

ՆԱՆԹԻ կ'աշխատակցին մեր ամենէն ծանօթ ու
սաղանդաւոր գրագէտները:

ՆԱՆԹ կը ցոլացնէ հայ արուեսք ու միտք:

ՆԱՆԹ եւրոպական հանճարը կը ծանօթացնէ
հայութեան:

ՆԱՆԹ ոնք իր գրական ու զեղարուեստական
համականին, ուր բոլոր երկիրներու իր մաս-
նաւոր թրափիցները կը խոսցնեն տեղին
գրական ու զեղարուեստական շարժումը,
մասնաւորապէս Հայէն բդիող, ու Հայու-
թինը շահագրգոռ:

ՆԱՆԹ լուրջ ու նեսուերերական մրցումներ կը
կազմակերպէ, կարեւոր մրցամակներով:

ՆԱՆԹԻ Գրական և Գեղարուեստական բաժինին
մէջ կը խօսուի ամէն արժեքաւոր երաժարա-
կութիւններու վրայ բնիփանքապէս, սարուան
գրականութեան և զեղարուեստին ամփոփ
ու նույնից պատմութիւնը տուած ըլլալու
համար:


ՆԱՆԹԻ ամէն թիւ կը սպառնակէ բազմաբին
նկարներ:

ՆԱՆԹ սարուան ընթացին բացանիկ թիւներ
կուտայ:

ԱԱՆԹ. Նմայո մք պահանջեցէ՞ ՆԱՆԹԻ Վարչութեան:

ԴԵՊԻ ԱՓՐԻԿԵՒ ԽՈՐԵՐԸ

Ճամբորդութիւնը, որուն կարեւորագոյն նօթերը կու-
գամ տողազրել հոս, կ'սկսի Խարթումէն և կը վերջանայ
Վագ, Սուտանի Պահրը Ղազէլ նահանգին կեղրոնատեղին։
Ամբո՛ղջ հազար մզոն դէպի հասարակած՝ երկայնութեան» մին-
չեւ 7/8 աստիճանները, այրեցեալ գօտիի տօթակէզ արեւուն և
հեղուցիչ մթնոլորտին տակ, «Խաւարակուուն Ափրիկէի» խո-
րերը, անասուններու և մարդոց վայրենիներուն մէջ, խոր-
հըրդաւոր Նեղոսին ջուրերուն վրայ . . . Բաւարար ատաղձներ
ասմաք, արդէն, եթեւակայութեանս մէջ կառուցանելու համար




Տեսքա ցեղեն Տէր և Տիկին մը !!!

Ճեռագասկերը այն արկածալից և գուցէ ճակատագրական
ճամբորդութեան, որուն երբեմն փափաքած էի խենթ տղու-
խելքովս։

ՄԵՐ ՏԱՐԵՑՈՅՑ. — 59

Խարթումէն կը մեկնինք Յունիս 15 ի յետ միջօրէին, Պէաբրիս շոգենաւուն վրայ : Ոչ մի ծանօթ կը դանեմ հոն ։ Նաւապեաը շոր-սոկոր, պաղ-սառոյց անգլիացի մը, որ առա-



Ընտանեկան յարկը, Պահրը Ղազելի
վերին մասերուն մէջ :

Ջին կարգին մէջ, իրեն միայնակ ընկեր ունի, իրեն հակա-
պատկեր, բարեկազմ և տաքարիւն հազարապետ մը, ան ալ
անգլիացի : Երկրորդ կարգին մէջ ինձի ընկեր կը դանեմ կարգ

մը Ե Հիպտացի և Սուրբիացի կառավարական պաշտօնեաներ, որոնց հետ նախ օտարոտի ակնարկներ կը փոխանակենք : Սա-
կայն ճամբորդութեան մէջ մարդիկ միջտ հինաւուրց բարե-
կամներ են իրարու կարծես, շուտ կ'ընտելանանք մէկդմէկու
և կըսկինք կազմել մեր ճամբուն ընկերութեան շրջանակը :

«Պէաբրիս» նազելաճեմ, այլ տարիքը առած, քայլերը
դանդաղած, ուժաթափ տիկնոջ մը երեւոյթը կ'ազդէ մեղ, արդէն իսկ հանգստեան կոչուելու իրաւունքը ստացած : Նա-
ւազնագութեան երկրորդ օրն իսկ, կարծես յոդնած ու պար-
տասած, հանգստի պէտքը կ'զգայ ու կ'երթայ կը նստի աւա-
զին վրայ : Նաւաստիները օր մը ամբողջ կը քրանեն շարժման
մէջ զնելու նազելանիստ Տիկինը, որ վերջապէս կը բարե-
հածի ոտքի ելլելու և հարիւր տապը մղոն ճամբայ կտրելէ վերջ
մեղ կը հասցունէ առաջին կարեւոր կայանը մեր ճամբորդու-
թեան վրայ — ել — Տիւվէմ :


Տիւվէմ Սուտանի համանուն նահանգին կեղրոնատեղին
է : Մինչեւ մէկ տարի առաջ Սուտանի երկրորդական վաճա-
ռաշահ քաղաքներէն մէկն էր ան, խէժի արտածութեան էն
կարեւոր կեղրոն ըլլալով : Սակայն Քօրտօֆանի երկաթուղիի
գծին շինութենէն ի վեր, որուն առթիւ խէժի հրապարակը
փոխադրուեցու, ել—Օպէխտ, Տիւվէմ իր երբեմնի փաղլուն
դիրքը կորմնցուց: Սակայն և այնպէս ներկայիս ալ Սուտանի
կարեւոր կեղրոններէն մին կարելի է նկատել զայն :

Մեր ներկայ նօթերուն մէջ միջտ կարեւոր տեղ մը տուած
ենք տեղագրական և առեւտրական ծանօթութիւններու, որ
մասնաւորապէս շահնեկան կը համարենք մեր Սուտանահայ և
Եգիպտահայ գաղութիւններուն համար :

Տիւվէմէն մեկնելով կը հանինք Քօսթի, Խարթումէն
176 մղոն: Քօսթի տամնեակ մը տարիներու մէջ շինուած մա-
քուր, կոկիկ գիւղաքաղաք մըն է: Քօսթի անուն յոյն մը
եղած է անոր հիմնադիրը և իր անունով մկրտած զայն: Խօ-
սուն ապացոյց մը, հաստատող թէ Սուտան ո՛ր աստիճան
գրաւուած է յոյն գաղթականութեան կողմէ: Քօսթի Քօրտօ-
ֆանի գիծին շինութենէն ի վեր մեծ կարեւորութիւն ստացաւ,

Կրկաթուղիի գիծին վրայ կարեւոր կայան մը հանդիսանալով և Տիւլէմէն խլելով խէժի հրապարակին կարեւոր մէկ ժամ : Օրէ օր աճելու վրայ է, և երկրագործական ու վաճառականական տեսակէտով փայլուն ապագայ մը կը խոստանայ :

Նաւամատոյցին վրայ, կը սկսինք դիտել բազմութիւնը, որուն մէջէն մեր ուշադրութիւնը կը գրաւէ կրօնաւոր մը, չոփչոր դիմագիծով : Դէմքին արտայայտութենէն և շարժուձեւե-



Թօնկափ Շուլուքներէն
տիպար մը:

Տենքա պատերազմիկ մը
ձերմակ Նեղոսի վրայ

ըէն հայ քահանայ մը տեսնալ կը կարծենք նախ . իսկ անոր վեղարին ձեւը կ'ուշաբերէ մեզ : Սուրիանի քահանայ մըն է, որ Մէրտինէն ճամբայ ելած է՝ հանգանակութիւն կատարելու համար : Այս հանդիպումը կը նօթազբենք պարզապէս անոր համար որ այդ չորցած քահանան, զոր թէվֆիգիէն թողած էինք իր ուրիշ մէկ ընկերոջ հետ, 45 օր վերջ Վավի Ափրիկէի

այդ հեռաւոր մէկ անկիւնին մէջ կը տեսնուի, հանգանակութիւն համար : Հայ տէրտէրը հիանալի քաջութիւն ունի հալածանքի ու տառապանքի դիմադրելու մէջ, սակայն մինչեւ հասարակած հանդանակութեան ելլելու ձեռներէցութիւնը ունի արդեօք :

— Քօսթիէն մեկնելով չորս մլուն անդին կը համինք «Ճերմակ Նեղոսի կամուրջ»ը, որ խանդոտ հիւրընկալի մը պէս, իր միացած թեւերը կը տարածէ, ճամբայ կը բանայ իր այցելուին, Տիկին «Պէամբրիս»ին, որուն վրայէն մննք կը դիտենք անոր բացման և փակման պատկառազդու արարողութիւնը վեհաշուք :

Ճարտարապետական հիանալի կերտուած մըն է ան, որ իր տարբեր յատկութիւններով կրսայ մրցիլ Խարթումի նշանաւոր կամուրջին հետ, որ ճարտարարուեստի մարմնացում մըն է : Այս կամուրջն է որ կը կապակցէ Խարթում-Էլ-Օպէրիտ երկաթուղին գիծը :

Սյունեանեւ երկար ատեն անսարանի միօրինակութիւնը կ'ըմբռատացունէ մեր աչքերը : Նեղոսէն միապատճաղ ջրակոյար միայն՝ մեր առջեւ ևւ անսահման հարթահաւասարի դաշտանկարը միայն՝ մեր երկու կողմը, որ նախապէս գրաւիչ էին ու հաճերի, ալ անտանելի կը դառնան, տաղառուկ կ'ազգեն պարզապէս : Եւ անա հեռուէն կ'ընդուժմարուին կատարները «Էլ-Ճէպէլէն» երկուորեակ լեռներուն, որոնց բարձունքներուն ի տես մեր գետանաքարը, ընկճած հողիները կըսկին վերազարթնուլ, վերանալ : Կարծես նոր ոյժ մը, կազդուրանք մը կըզգանք : Կեանքը արդէն փափոխութիւններով, ելեւէջներով միայն կարելի է : Անհաւասարութիւնները, զանազանութիւնները՝ անհրաժեշտութիւններ են կեանքի համար : Լեռներու բարձունքները եւ դաշտերու խոնարհութիւնները խորհրդանըշաններն են հոգեկան բարձրութեան և խոնարհութեան, որոնց յաջորդականութեան մէջն է կեանքի կատարելութիւնը :

Հետպէսաէ կ'անցնինք էլ-թէնք, էլ-Քաքա, և Մայլօթնորաչէն գիւղերը, որոնք առեւտրականապէս ապագայ խոստացող կեդրոններ ըլլալու սահմանուած են, և վերջապէս կը

համինք Քօտօք, Խարթումէն 469 մղոն. որ շատ անհաճոյ ընդունելութիւն մը կ'ընէ մեզ, իր անձրեւոտ, տաք ու խունաւ օդով և բիւրաւոր անգութ մժեղներով, զորոնք կը հալածեն անհամար լուսաճճիներ խաւար միջոցին մէջ՝ մեր տաժանքները թեթեցնելու կարծես մի քիչ:

Քօտօք, կեդրոնաստեղին է համաստն նահանգին, որ կ'անուանուի նաեւ Թաշօտա: Թէեւ օդը շատ վատառողջ, Կարեւոր դիրքի մը վրայ վաճառաշահ կեդրոն մըն է: Առիթը



Նօեր Վերերան մը

Կ'ունենանք շրջելու ամբողջ քաղաքը և դիտելու շրջակայքը, որ մեր յիշողութեան մէջ կ'արթնցունեն պատմական կարեւոր դէպքեր: Հաճոյախառն սարսուռ մը կանցնի մեր մէջէն, երբ կը մտաբերնք թէ կը կայսինք դաշտելուն մէջ այս հոչակաւոր Թաշօտային, ուր քիչ մնաց Մարշան եւ Քիչնէր, Թրանսա ու անգլիա, իրարսւ պիտի բաղիսէին և ամբողջ եւրոպակի տարբեր ճակատագիր մը պիտի ստեղծէին:

Այլեւս ակած ենք մեր ետեւ թողուլ քաղաքակրթութեան ամէն հետք գրեթէ, ու մտած վայրենի միջավայրերու մէջ: Սրդէն հագուստ-կապուստով մարդիկ բացառութիւններ կը կազմեն ու մերկերով է որ կը շրջապատուինք ու կը պատուինք ամէնուրեք: Թել մը հագուստ իսկ գտնել կարելի չէ այդ մարդակերպերուն վրայ, որոնց կիները միայն իրենց առաջամասն գոցած են կամ պլատիկ լաթով մը, կամ երկու փունջ թուփերով, մեր երեւակայութիւնը իրականութեան փոխելով մեր նախամօր Եւայի դիմաստուերին մասին: Բազմաթիւ ցեղերէ կը բազկանան մեր մնացեալ ամբողջ ճամբորդութեան ընկերացող այս մերկերը, զորս մարդիկ անուանելու համար նախատինք կ'զգանք, և որոնց նմիանրապէս ցեխով ծեփուած, զարշահոտ և նողկալի իրանները դիտելով հազար անգամ նախապատիւ կը համարինք այս վայրի անասունները և մանաւանդ կապիկները որոնք գետեզերքին վրայ մեզի կ'ընկերանան մինչեւ վերջը: Առոնցմէ ամենէն բազմաթիւ և նշանաւոր ցեղերն են Տէնքաները, Շուլուքները և Նօէրները: Հագուստ—կապուստէ, բնակարանէ զերծ, ասոնք ամէնքն ալ գետէն ձուկ և անտառէն անասուն որսալով կ'ապրին, և իրենց ամբողջ երկրագործութիւնը, նեղոսի հիանալիօրէն արգասապեր հողերուն վրայ, կը բաղկանայ իրենց ապրուստին բաւական հացահատիկ մշակելէ: Եւ ինչ որ ունենան անոնք աւելորդ՝ կը փոխանակեն ուլունքներու հետ, ինչ որ է իրենց միակ մոլութիւնը:

Իսլամութիւնը, որ Սուտանի տիրող կրօնքն է, մուտք չէ կրցած գործել անոնց մէջ, և աւելորդապաշտութիւնն ու կռապաշտութիւնը տեղ տեղ անպակաս են:

Մեծամասնութիւնը անոնցմէ անկրօն է: ո եւ է նիւթաւ կան կամ բարոյական կազմ կամ հաստատութիւն չունին: Ու մանք կը ճանչնան միայն եկէլս մը, որուն անուան կ'երդնուն եւ կ'ակնածին անկէ: Բայց եւ այնպէս շատ մեծ եղաւ մեր զարմանքը երբ հարցափորձելով տեղեկացանք թէ ասոնք, այս վայրենիներն ալ, ունին գաղափար մը, թէեւ շատ սաղմային և անորոշ, գոյութեանց միակ սկզբնապատճառի մը մասին,

զոր Շուլլուքները ձուաք, Տէն-քաները Տենկիթ և Նօէրները Քօրի կ'անուաննեն:

Ու մինչ այսպէս մենք զմեզ այլեւս ճիշտ շխաւարակուո՞ն Ավրիկէ»ի խորերուն մէջ կարծելով, շատ գէշ տրամադրութեան առկ, անախորժ մատ-



Կին մը



Շուլլուերու վարսայարդարումի օրինակ մը

ծուններու մէջ խորասուզուած, կը շարունակւնք մեր ճամբան՝ մեր դանդաղաշարժ «Պէաթրիս»ին վրայ, յանկարծ հեռուէն կը նշարենք կուտամ մը քարաշէն զեղեցկատեսիլ չէնքերու, որոնց մէկուն վրայէն աղօտորին դուրս կը

ցցուի խաչ մը: Քարտէսին կը դիմենք և կ'իմանանք որ հասած ենք Լուլ գիւղը: Դժբախտաբար չոգենաւը չի կենար և մենք հեռուէն, գետափին վրայ կը դիմենք քանի մը վեղաբաւորներ, շրջապատուած սեւամորթ և մերկ տղաքնիրէ: Կը ծանօթանանք որ այս չէնքերը կը պատկանին այն քաջածանօթ Աւստրեան—առաքելական միաբանութեան որ «Միսիոնարութիւն կեղրոնական Ավրիկէ» կը կոչուի, և կարեւոր կեղրոններ ունի Գահիրէի, Կիզիրէի, Ասուանի, Խարթումի և Օմաուրմանի մէջ: Լուլէ վեր կարեւոր հաստատութիւններ ունի նաև Թօնկարի, Վալի, Քայանկօի և Էմպելիի մէջ: Ի վերջոյ առիթը կ'ունենանք Վալի մէջ այցելել անոնց հաստատութեան, և մեծ հիացմունքով կը դիմենք վայրենիներու, ինչպէս և մարդակերներու տղաքներուն ուսանիլը՝ դպրոցին մէջ, աշխատելը՝ արհեստանոցին մէջ, գործելը՝ պարտէվին մէջ, խաղալը՝ ֆութ—պօլի բակին մէջ և աղօթելը՝ մատուռին մէջ: Եւ որքան մեծ կ'ըլլայ մեր սպանչացումը, երբ կը տեսնենք մարդակերի մը որդին, որ Օրկին առջեւ նստած, ձայնագրի տետրակը բացած, քաղձրահնիւն կտոր մը կը զարնէ: Իսկ անհնար է պատկերել հոս այն զգացումը՝ որուն կ'ենթարկուինք կիրակէ մը մատուռին մէջ՝ դիմելով խումբ մը այդ տղաքներէն, որոնք ձայնագրի վրայ շարական կ'երդէին, և զորս ուրիշ մը կ'առաջնորդէր՝ օրկանին առջեւ նստած . . . : Կը համոզուինք թէ ձշմարիս առաքելական գործն է որ կը գործեն արդարեւ այս մարդիկը հոս, երբ կը տեսնենք այս ամէնը, և վասահ կ'ըլլանք թէ ձշմարիտ զոհաբերութիւնն մըն է որ կը կատարեն անոնք, երբ անոնցմէ մէկուն մահուան ներկայ կ'ըլլանք և ուրիշ մը մահուան անկողնին մէջ կը թողունք: Այս ատղերը երկարեցինք բաղդատութեան փոքրիկ եղը մը գծած բլալու համար՝ մեր թրքահայ միսիոնարութեան տեսած գործին հետ:

Լուլէ բաժնուելով գիշերանց կ'անցնինք Մէլէքէլը և հետեւեալ առառւն կը հասնինք Թէվֆիգիյէ, Խարթումէն 530 մղոն: Շոգենաւը ամբողջ օրը կը մնայ Թէվֆիգիյէ առջեւ, և տամնեակ մը օրեր ջուրերու վրայ օրօրուելէ վերջ, առաջին

անդամ ոտք կը դնենք ցամաքի վրայ : Թէվֆիգիյէ իր դիրքին չորհիւ կարեւոր կեղրոն մըն է մանաւանդ առեւտրական տեսակէտով : Հոն անոր մօտերն է որ կը բաժնուի ձերմակ նեղուը իր ճիւղաւորումներով . Պահրը-Սօպաթ որ դէպի հաւրաւ-Արեւելք կ'երկարի մինչեւ Սպիփնոյ սահմանները , Պահրը Զիւրաֆ և Պահրը ձէպէլ , որ ի վերջոյ միանալով , կ'իջնեն



Շուլլուէներու տիպար մը

դէպի հարաւ , մինչեւ Գօնկօի սահմանները , և Պահրը Ղազէլ՝ որ կ'ուղղուի դէպի հարաւ-արեւմուտք , և որուն մէջէն է որ պիտի շարունակենք մեր մնացած համբորդութիւնը : Թէվֆիգիյէ շատոնց աւելի փայլուն դիրք մը գրաւած պիտի ըլլար , եթէ երբէք օդը սոսկալիօրէն վատառողջ չ'ըլլար և գետինք մը բարձր եղած ըլլար գետափէն : Այս նկատումով իսկ



Նոեր ցեղապէտ մը


կառավարութիւնը կը շինէ Մէլէքէլլը որ Թէվֆիգիյէն մէկ երկու ժամ միայն նեռաւորութիւն ունի , և ուր կ'ըսուի թէ պիտի փոխադրուի Քօտօքի նահանգին կեղրոնատեղին : Նորէն և այնպէս Թէվֆիգիյէ միշտ միջնորդ հրապարակ մը պիտի ըլլայ թէ արտածումի և թէ ներածումի համար Խարթումի հրապարակին և Սուտանի հարաւային երկրամասին հրապարակներուն միջեւ : Կարեւոր բերքերն են խէժ և մորթ : Որքան ուրախ կ'ըլլանք հանդիպելով հոս , ինչպէս ասկէ առաջ Քօտօքի և ի վերջոյ նոյնիսկ Վաջի մէջ , հայ վաճառականներու , որոնք իրական ապացոյց մը կը հայթայթեն թէ հայ առեւտրականը կրնայ նաև աշխարհիս յետին ծայրերը երթալ , ինչպէս կրնայ հաստատութիւնը ու մրցիլ ամէնէն խոչոր հրապարակներուն մէջ , ինչ որ այնքան մեծ մէկ փառքը կաղմած է մեր ցեղին՝ սկիզբէն ի վեր :

կը բաժնուինք Թէվֆիգիյէն և կը համինք Թօնկա : Թօնկա ինքնին շատ կարեւոր կեղրոն մը չէ ներկայիս , սակայն սահմանուած է մեծ կարեւորութիւն ստանալու ապագային , կառավարութիւնը մտադրած ըլլալով Թալօսիի (առեւտրական կարեւոր կեղրոն) նաւահանգիստը լնել զայն :

կ'անցնինք Թօնկան պաշարուելով այն տիսուր խորհրդածութեամբ թէ ալ այնուհետեւ՝ մինչեւ մեր վերջին կայանը վարը նեղոսին վրայ և վերը երկնքին տակ , առաջնոյն յաճախառէպ ալեկոծումին և վերջնոյն ամէնօրեայտեղատրափաներուն ու փոթորիկներուն մէջտեղ , պիտի շարունակենք մեր ճամբորդութիւնը , որուն տեւողութեանը մասին ոչ ճամբորդուները գաղափար ունին . ոչ ալ նաւապետը ինք : կը հարցափորձնք ով որ տեսնանք՝ թէ քանի՞ օրէն արդեօք կարելի է համիլ և ամէն մէկէն տեսակ մը պատասխան կը ստանանք , ամբողջին ալ միշտ կցուած թրքական «ինչալլահ»ը : կը համակերպինք ճակատագրին և կ'ապաւինինք նեղոսի շնորհներուն :

Զանձրոյթը նորէն գլուխ կը վերցնէ . անձկութիւնը կը պատէ վերասին մեր հոգիները : Սակայն նորութիւնները կը փարատեն միշտ հոգեկան անձկութիւնը և նախախնամութիւ-

Նը կրկին կը չնորհէ մեղ այդ նորութիւնը : Արդէն մտածենք Պահրը—Զազէլ, և նայելով կը տեսնանք որ Ափրիկէի համբաւաւոր անտառներուն մէջէն է որ կ'ընթանայ մեր Տիկին «Պէտքրիսօ», նոյն այն անտառները, որոնց մէջ դեռ երկու տարի առաջ Եանքիներու աշխարհին համբաւաւոր որսորդը, Թէօսոր Ռուզվէլթ կատարած էր իր նշանաւոր որսի արշաւանքը : Կը գրաւեն և նաւուն կամրջակին կը կապեն մեղ օրն ի բուն, գետին երկու ափերուն երկայնութեամբ շարժտկող, ցատկուաող հազարաւոր բիւրաւոր եղջերուներու, այծեամներու հօտերը, ազդարարելով կարծես մեղ թէ Նեղոսը հոն իրաւցնէ Պահրը-Ղազէլ է, թէ հոս իրենց թագաւորութիւնն է : Աւելիյառաջանալով կը դիմենք յաջորդական անհատնում առդանցում մը հարիւրաւոր ահագնազանդ փիզերու երամակներուն, որոնք իրենց պատիճներով ցնցուղի պէս ջուր կը սրսկեն մեր վրայ : Եւ կենդանիներու այս փոփոխական այլ մշտական ցուցամբ ճամբար ճամբարութիւնը մէջ մամբորդութեամ մինչեւ համբաւանք համբաւանք է մեղ, մեր ճամբորդութեամ մինչեւ վերջին համբաւանքը : Հոս կը տեսնես ընձուզտներու երկարաձիկ շարքեր, որ իրենց վիզերը վեր կ'առնեն՝ կարծես բարձրաբերձ ծառերու հասակին հետ չափուելու համար, հոն առիւծներ և վազքեր, որ կամ իրենց որսերը կը հալածեն և կամ իրենց վեհասանծ նայուածքը կը ցուցադրեն . անդին կապիկներ, որ իրենց զանազան տեսակներով ծառերու վրայ



Եամազօ աղջիկ մը,
որ եզիսացորեն կը ծեծէ

դրումը կը ընկերակցի մեղ, մեր ճամբորդութեամ մինչեւ վերջին համբաւանքը : Հոս կը տեսնես ընձուզտներու երկարաձիկ շարքեր, որ իրենց վիզերը վեր կ'առնեն՝ կարծես բարձրաբերձ ծառերու հասակին հետ չափուելու համար, հոն առիւծներ և վազքեր, որ կամ իրենց որսերը կը հալածեն և կամ իրենց վեհասանծ նայուածքը կը ցուցադրեն . անդին կապիկներ, որ իրենց զանազան տեսակներով

պար կը բռնեն, ու տակաւին ուրիշ ամէն տեսակ վայրի կենդանիներ, որ իրենց գրաւիչ շարժումներով հաճելի կենասականութիւն մը կը ստեղծեն մեր շուրջ :

Նաւապետն ու հազարապետը, որ ընտիր զէնքեր ունին, չեն կրնար ինքզինքնին զսպել և հակառակ մեր ճամբորդութեան այնքան յապացումին, սիրտ կ'ընեն մերթ ընդմերթ մեր սուղ ժամերը զոհել իրենց որսորդի քմահաճոյքին : Կը զայրանանք, այլ անօգուտ : Անգամ մը սակայն ներեցինք իրենց, երբ նաւապետը բռնուեցաւ առիւծի մը հետ, ու անոր իրար յաջորդող չորս գնդակները, որ իր ուղերուն տակ կ'իյնային, առ ոչինչ կը գրէր, և հաստատ կեցած, դէպի մեղ ուղղուած վեհասանծ նայուածքով մը պոչը կ'ոլորէր օդին մէջ, երբ յանկարծ տեսաւ ընձուզտներու խումբ մը և խոյացաւ անսնց վրայ : Նաւապետն ու հազարապետը հալածեցին զայն, այլ ի զուր :

Իսկ Նեղոս ինքը կարծես մրցիլ կ'ուզէր անտառներուն հետ, ինքն ալ իր կողմէն մեր առջեւ հանելով իր ծոցին մէջ մնուցած կենդանիները, որոնց կը հրամայէին կոկորդիլուսները և գետաձիները, որոնք մինչեւ վերջը մեր հաւատարիմ ուղեւ կիցներն էին, Անտառին անփոյթ ու հպարտ առիւծին դիմաց կիցներն էին, Սնտառին անփոյթ ու հպարտ առիւծին դիմաց կիցներն ալ մեղ կը ցուցադրէր, անգամ մը, իր մէկ գետաձին, որ զայրացած կը հալածէր Տիկին «Պէտքրիս» և կը սպառնար անոր անիւներուն :

Վերջապէս կը համնինք այն կէտը, ուր Պահրը Ղազէլ, Պահրը-կուր անունը կառնու : Գետեղերքներուն վրայ գետինն Պահրը-կուր անունը կը փոխուին, Գետանցքը լը նեղնայ : Անտառու տեսարանը կը փոխուին, Գետանցքը լը նեղնայ : Անտառները աներեւութեացած են և մեր երկու կողմը ամէնուրեք կը տեսնենք ճահիճներ, ճախճախուաններ միայն, որ կ'երկարաձգին մինչեւ հորիզոնին յետին կէտը : Ճահիճները . . . գալափարաց զուգորդութիւնը անմիջապէս մեր մտքին մէջ կը պատկերացնէ ճահճային անդութ մենքները : Սակայն երեւակայութեան յնէ ճահճային անդութ մենքները : Սակայն իրեւակայութեան հարկ չիկայ, արդէն քիչ վերջը իրականաթիւնը եկած շրջանը վերջապէս է մեղ : Տակաւին իրիկուն չեղած, ցորեկ տեսն, պատած է մեղ : Տակաւին իրիկուն չեղած, ցորեկ տեսն, արդէն անոնք կը վիստան մեր շուրջը, և մեր բարեկամ ուղեւ

Կից բժիշկը կը սկսի կենդանաբանական դաս տալ մեզ, զանազանելով մժեղներու տեսակները, և ցոյց տալով մալարիայինը, որ կը թագաւորէ ամէնուն։ Գործերնիս միայն մժեղներու հետ չէ։ սակայն, մեր շուրջը կը բզզան ու կը ցատկուտեն միջատներու և ճանճերու հարիւրաւոր տեսակներ, պղտիկ ու խոշոր, և մենք ուղեկիցներս մէլմէկ թաշկինակ ձեռքերնիս նաւուն կամրջակին վրայ թրքական պար կը բռնենք... ո՛չ ճանճ ու մժեղ կը հալածենք։ Հակառակ որ շոգենաւոը արշէն մժեղարգիլուած է և մենք ամենքս մժեղարգել ունինք, անկարելի կ'ըլլայ անոնց ձեռքէն խուսափիլ և կը սոսկանք խորհելով թէ հաւանական է որ ամբողջ շաբաթներ անոնց հետ գործ պիտի ունենանք։



Նիամ-Նիամներու խմբանկար մը
(Նախապէս մարդակեր ցեղ մը)

Գետանցքը չափազանց նեղցած է հիմա ու գետին հոսանքը շատ զօրաւոր, որուն Տիկին «Պէաթրիս» հազիւ կուրծք կրնայ տալ։ Եւ ահա ուղեկիցներէ ոմանք կը պոռան, սուր տուտ, սուտուտ...։ Կը սարսափինք և նաւուն յառաջակողմը կը վաղենք։ Ճամբան գոցուած է սէտերէ։ Սէտերը ճահճաշին խոտակոյտեր են որ ահազին զանգուածներով կը բաժնուին գետափիէն, ծփուն հանգամանք կ'ըստանան և գետանցքին նեղ տեղուանքը համախմբուելով անցքը կը գոցին։ Պահը-կուրի խոտակոյտները արդարնւ թիթանիքի սառնակոյտները չեն,

սակայն ոչ նուազ սարսուազդեցիկ կը դառնան անոնք մեզ համար, երբ ճամբորդները կը պատմեն մեղի թէ 1907ին այս խոտակոյտներն ամբողջ չորս ամիս գոցեցին ճամբաները և սովամահ բանտարկեցին անցորդները այս գժոխավայրերուն մէջ։ Տիկին «Պէաթրիս» կը դժգոհի, սակայն չի յուսահատիր։ Իր նաւուները կը կանչէ և կ'ըսկսի քակել սէտերը, իրարմէ



Շուլլուք պատերազմիկ մը

տարբաժանելով և գետին հոսանքին յանձնելով զանոնք։ Ամբողջ աամսնեկնդ օր այս է Տիկին «Պէաթրիս»ի բախտը, մաքառիլ սէտերու հետ։

Հասարակածային կիզիչ արեւ մը, խոնաւ և հեղձուցիչ մթնոլորտ մը, առօրեայ փոթորկալից տեղատարափներ, ճահճային գեղնած ու գարշանոտ ջուր մը, մժեղներու և ճանճերու խայթոցներէն խոցոտուած, ուռեցած մարմիններ, անքուն հոգեվարքային գիշերներ։ սակայն ասոնք չեն միայն այն սար-

սուազդեցիկ յիշատակները որ յաւէտ պիտի մնան մեր յիշողութեան մէջ Պահրը-Կուրէն։ Տեսանք նաեւ այս ամէնուն լրացուցիչ չարիքը, սովի աղէտը։ Ամիս մըն է որ ջուրին վրայ ենք։ արդէն տասն օր անցած ճամբորդութեան սովորական ժամանակամիջոցը։ Ճամբորդներուն պաշարները ա՛լ սկսած են հատնիլ, առնասարակ։ Անկարելի է ու է կերպով բան մը հայթայցթել։ Միայն մերկանդամ ձկնորսներ են որ կը հանդիպին իրենց նաւակներով, մէկ կամ երկու ձուկ ունենալով սնննց մէջ։ Սիրով կը մօտենանք անոնց, որոնցմէ քիչ առաջ այնքան կը խորշէինք։ Սակայն անոնք իրենց ձուկերը կը փոխանակէին միմիայն քօմպաքի և սուխումի հետ և հակառակ մեր ձեռքերուն մէջ խաղացող դրամներուն, նաւազ մըն է որ կ'առանայ ձուկը, փսոր մը թօմպաք կամ քանի մը ուլունք զետեղելով մերկանդամին ափին մէջ։ Որքան փափաքեցանք որ Քիստոս ներկայ ըլլար և կրկնէր ձուկերու հրաշքը . . . :

Տիկին «Պէաթրիս» տուրա և տեսակ մը պաքսիմատ ունի միայն, որոնց առաջինին վրայ քանի քանի անգամներ նայած ու զարմացած ենք թէ ինչպէս կ'ուտեն։ իսկ երկրորդ է քարի պէս, ուտելու համար 24 ժամ առաջ ջուրը դնելու է։ Մեր կեանքին մէջ առաջին անդամը ըլլալով հասկցանք թէ ի՞նչ է չքաւորութիւնը, անօթութիւնը։ Եւ մեր կեանքին մէջ թերեւս ամենէն դրականապէս տեսանք թէ ինչ է դրամին զօրութիւնը։ Իրիկուն մը ուղեկիցներս կը վիճաբանէինք որ կարել՞ էր նաւուն վրայ շիշ մը իւղ գանել, որուն շաա պէտք ունէինք։ Ամէն մարդ ըսաւ որ բացարձակապէս անկարելի էր, ոչ ոք պիտի ուղեր իւր իւղը դրամով ծախել այսպիտի պարագայի մը տակ։ Բարձրաձայն գոչեցի թէ — ո՛վ որ շիշ մը իւղ ունի ուսկի մը պիտի վճարեմ։ Վայրկեան մը վերջ, նաւազար մը ներկայացաւ մեր խումբին և ըսաւ։ «Ես շիշ մը իւղ ունիմ, կ'ուզեմ ծախել» . . . :

Սակայն չքաւորութիւնը նիւթականէն զատ իր բարոյական տանջանքներն ալ ունի։ Միջադէպ մը . . . կառավարական պաշտօնեայ աղքատիկ ու զեկից մը ունէինք։ Ճամբան արդէն հատած էր պաշարները։ Ինձմէ աղաջեց որ մաս մը

դրամ փոխ տամ իրեն պէտքերը հոգալու համար։ Տուի ամենայն սիրով, ըսելով նաեւ որ եթէ աւելի պէտք ունենայ պատրաստ եմ տալու։ Ի վերջոյ ինքս պէտք ունեցայ այն մէկ պիտոյքին զոր իմ փոխ տուած դրամովս դնած էր, և որմէ բաւականաչափ ունէր, առաջարկեցի որ պզափիկ բան մը ծախէ բնծիր։ աշխարհք գլխուս դարձաւ կարծես, երբ պատասխանեց . . . «Ես պէտք ունիմ, ձեզ չեմ կրնար տալ»։ Արդարեւ անօթին նախ իր զգացումին մէջ կը մեռնի ու յետոյ իր փորին մէջ . . . :

Նիւթակոն և բարոյական այս անտանելի տաժմնքներուն մէջ այսպէս երկար տան չարչարուելէ յետոյ, վերջապէս կը հասնինք Ղապէր Վարանա, այն ճշմարիտ ովասիսը ուր անապատին հրատադոր ճամբորդը կը հասնի վերջապէս։ Տիկին «Պէաթրիս» այստեղ կը թողու մեղ և ետ կ'երթայ բերելու այն բեռամբարձ նաւակը, զոր չէր կրցած միասին քաշել հանել հոսանքն ի վեր։ Ամբողջ վեց օր կը դատապարտուինք փակուիլ հոս։ Սակայն մեր զլիսէն անցածներէն վերջ խիստ գոհ հիմակ։ Ճանձայն գօտին դադրած է, գետանցքուն հնաք հիմակ։ Ճանձայն գօտին դադրած է, գետանցքուն անհառներու մշտադալար կանանչութիւնով զետը աղեղնածեւ տարածուած է մեր առջեւ իրբեւ միակատուր բիւրեղեայ զանգուած մը, որուն մէկ ծալրէն արեւածազը և միւս ծայրէն արեւամուտքը բարձրաբերձ ծառերու մէջէն, իրենց էն ի՞ւք նատիպ և էն զեղեցկատեսիլ տեսարանները կը պարզեն մեր առջեւ։ Հոս կը հանդիպինք առաջին անդամ մարդակերներու ցեղին։ Ամբողջ խումբ մը նիւթ-նիւթներու, որ Բիրտանական հսկայ ձեռքին տակ խելօքցած, ընտելացած՝ փայտահարի պաշտօն կը կատարեն։ Այնքան կը հետաքրքրուինք որ ուրիշ ամէն բան կը մոռնանք և կ'սկսինք անոցմով զբաղիլ։

Ամէն ինչ նախնական կամ անամսական է անոնց քով։ Բոլորովին մերկանդամ են։ Զոր հողին վրայ կը նատին ու կը պառկին։ Ուտելիփի աման չունին, իրենց ձեռքերուն, աւելի շիտակը ճանկերուն մէջ կը բռնեն և կը յօշոտեն իրենց ուտե-

լիքը, հում կամ եփուած: Զուրի ամսն ալ չունին, և գետեզերքը ջուր կը խմեն ճշշդ այնպէս ինչպէս չուները: Զայներնին, շարժումնին աւելի անամնալին է քան թէ մարդկային:

Սուխուքով և թօմպաքով կը գրաւենք զիրենք. կը բարեկամանան մեզ հետ: Յաջորդ իրիկունը, գիշերանց ներկայ կ'ըլլանք իրենց պարին, որ կուտան ի պատիւ մեզ: Հակառակ մեր ենթադրութեան թէ կարդ մը անամնային գոռում գոչումներէ պիտի բաղկանայ այն, կատարեալ երաժշտութիւն մըն է զոր կը վայելենք, վայրկեանէ վայրկեան սքանչանալով անոնց սօնաներուն! տուերներուն! և խմբեգներուն! վըրայ, որոնք աւելի արեւմտեան երաժշտութեան դրոշմը կը կրեն քան թէ արեւելեան: Եւ անգամ մը եւս կը համոզուինք թէ երաժշտութիւնը արուեստ մը ըլլալէ առաջ բնական ձիրք մըն է մարդուս, բաղդ մը, ըլլայ այն քաղաքակիրթ, ըլլայ վայրենի: Կը հետաքրքրուինք իմանալու թէ ինչ է անոնց երգին սիւթը: Կը պատմեն մեղի զայն, որ կատարեալ հովուերգութիւն մըն է, յաւիտենական երաժշտութիւնը — սիրոյ երգը . . . :

Անոնք ունին նաև իրենց երաժշտական գործիքները, սըրմինգ, ջութակ, մանտոլին, նոյն իսկ դաշնակ, և երգեհոն, զորս պիտի երեւակայէք անշուշտ իրենց ամենաարական ձեւերուն տակ: Որքան հետաքրքրական է մանաւանդ վերջին երկուքը: Ահա անոնց դաշնակը . . . փոս մը փորեր են գետնին մէջ, փայտի երկու երկայն յղկուած կտորներ ձգեր են անոր վրայ, իրարու զուգահեռական, ութը տասը չոր տախտակէ խազեր տեղաւորեր են անոնց վրայ, իրարմէ տարբեր երկայնութեամբ, և երկու փայտի կտորներ ձեռքերնին՝ կը զարնեն անոնց: Երգեինը գրեթէ միեւնոյն բանն է, միայն թէ շարժական է և իւրաքանչիւր խազի ետեւ խողովակածեւ փորուած չոր դդում մը անցուած: Ո՞վ կընայ անդիտանալ թէ քաղաքակիրթ աշխարհին բոլոր դաշնակներն ու օրկերը վայրենիներու այս գործիքներուն լնդօրինակումը չեն, իրենց բարեշրջուած ձեւերուն տակ . . . :

Սակայն հակառակ այն բոլոր հրճուանքներուն զոր կ'առթեն անոնք մեզ, միշտ վախն ու սարսուոր կը տիրապետէ սրտերնիս, երբ կը դիտենք մերթ ընդ մերթ անոնց վայրենի նայուածքներն ու շարժուածքները: Անէքթօտ մը. — Օր յմը կ'որոշենք որափ ելլել, անոնց հետ: Անտառը վայրի գազաններով լեցուն է, զիշերը արդէն մեր ականջները կը թնդան առիւծներու որոտումէն, ամէն քայլափոխի գետնին վրայ փիղերու ոտքերուն հետաքերը կը նշմարենք. հեռուներէն անասուններու կերպարանքներ կը շարժակին: Սակայն որքան կը վախնանք այն անասուններէն, այնքան կը սոսկանք նաև անոնցմէ, մարդակերներէն: Յանկարծ կը լսենք հրացանի պայթիւն մը, վայրի ցուլ մը կը զարմուի կ'իշնայ: Եւ ահա մեր նիամ-նիամները հակովին կը յարձակին անոր վրայ, կը քաշեն դանակին և կ'ըսկոին քերթել անասունը շտապով, և շատ գժգոն որովհետեւ զիտեն թէ այս որաը մեղի համար է և իրենք անկէց բան մը ուտելու իրաւունք չունին: Երբ արարութիւնը կը համար ցուլին փորը պարպելուն, այնինչ դանակի հարուած մը ստամոքսը կը ձեզքէ և կղկղանքը դուրս կը ժայթքի, անոնցմէ մին կարծես այլեւս համբերութիւնը հատած տէզի պէս կը նետուի չողիացող կղկղանքին վրայ և ճանկըրտելով կ'ըսկամ բերանը թիմել զայն: Մենք իրարու երես կը նայինք և խորհելով թէ վայրի անասունի բնաղդն է որ կը զարթնու անոնց մէջ, կը թողունք որաը իրենց առջեւ և արագաքայլ կը հեռանանք անոնցմէ . . . :

Վեց օր վերջը տիկին «Պէտթիթ» կ'երեւայ և մեզ առնելով կ'ըսկամ բերանը թիմել զայն: Մենք իրարու երես կը նայինք և խորհելով թէ վայրի անասունի բնաղդն է որ կը զարթնու անոնց մէջ, կը թողունք որաը իրենց առջեւ և արագաքայլ կը հեռանանք անոնցմէ . . . :

Վակ, Սուտանի Պահրը-Ղազէլ նահանգին կեդրոնատեղին է, գետափին բարձր, ապառաժուտ և անստառային դիրքի մը վրայ: Վաճառաշահ կեդրոն մը, ուր հրապարակը դարձեալ յոյները գրաւած են: Ամբողջ Սուտանի մէջ փղոսկրի առաջին հրապարակն է վակ:


Վակ, Վերջուած անուածէն վերջ ճամբաները բոլորովին կը գոցուին սկսեերէ և ամբողջ քառասուն օր կը բանտարկուինք

Վայի մէջ : Ամէն ժամ աչքերնիս գետը ուղղուած կը մնայ ,
շոգենաւի սպասելով . և ահա յանկարձ կ'երեւի միսինարներու
«Ռիտէմբթըր» շոգենաւը . որով կը յաջողինք վերադառնալ
Վայէ , օգոստոս 28ին : կը հասնինք սհստերու գոտին և հոն կը
գտնինք հոկայ տորմիղ մը շոգենաւերու , շոգենաւակներու ,
նաւերու և նաւակներու , բոլորովին փակուած շաբաթներէ ի
վեր : Ամբողջ շաբաթ մը մենք ալ կը տապլտկինք նորէն այդ
դժոխքին մէջ , որմէ վերջապէս կը յաջողի փրկել մեզ «Ռի-
տէմբթըր» ինչպէս ճշմորփու փրկիչ մը , և Սեպտ . 10ին կը
հացաւնէ մեզ ինորթում , չես գիտեր իր փոքր իրանին և
յարմարագոյն մեքենական կաղմածքին շնորհի՛ւ , թէ շոգենա-
ւի մատուցին մէջ մատուցուած մնդադար աղօթքներուն
զօրութեամբ :

Սուտան

1919

ՑՈՎՀ-Մ. ՍԷՔՍԷՆԵԱՆ



Պարսից Շահին պալատի մուտքը

Ա Ս Տ Ո Ւ Ա Մ Օ Ր Է Կ Ն

Քո՛յր , տես , այս իմ աղամանդեայ երազն է ,
Զոր ես այնքան անհնարին և անջանելով
Եւ օրերով եմ օծեր — .

Տարիներու գարուններէն փրցուած
Վարդերու հոծ բուրումով :

Վե՛ր մարդերէն եւ արեւեն , ասդերէն ,
Թեւեցի ես հասնելու

Սիրոյ անհուս հառուղիէն դեպի հոն ,
Ուր կենդանի պիղծ աշխերէն ալ հեռու ,
Կարենալի ասուածօրէն ունկնդրել

Սիրոյ անլուր հառաջաններդ հետազին .
Որնց ի լուր Աստուածներն իսկ դողահար
Հնչեցուցին բրնարն իրենց սարսուռով :

Վե՛ր մարդերէն եւ արեւեն , ասդերէն ,

Աստուածներու զինձնօնին բզբրլիած ,

Ինչպէս արծիւ բեւարձակ ,

Կուզամ այսօր եեզ բնայիլ նուանուած

Սիրորս միակ՝ երգերուդ հետ վանդիններէն այսահար :

ՑԱԿՈԲ ՍԱՐԴԻՍԵԱՆ

Բաժանորդագրուեցէ՛ ՇԱՆԹԻՆ , որ բր-
բանակ միակ գրական - գեղարուեսական
հանդէսն է :

ԿԻԹԱՌԻ ՎՐԱՅ

I

Ես սիրեցի, ես սիրեցի,
Սուրբ համբոյթեր նուրբ մատներու,
Որոնք նրման պատռ մ'հացի
Ցոյս տրին ինձ դեռ ապրելու:

Զեռք և 'րզզացի ա'յնիան քննոյε,
Զեմ զիսեր ե'րբ, չեմ զիսեր ո'ւր,
Ու ձայն մ'առի ա'յնիան անոյε
Որ հոգիս լաց եղաւ տրխուր:

Ով երազիս աղուոր աղջիկ,
Դուն միւս մահուր, դուն միւս բարի,
Դուն այս կիրառն ես զեղեցիկ
Որուն հոգիս միւս կը փարի:

II

Ինկան վարսերն ոսկի հիւսկեն
Մատներուս տակ ինկան վես վես
Մարտուաց կիրառն ... ու լարերէն
Թրուան կայծեր, երգերու նես:

Ու երգերու մեջ գալարուն
Գալարուեցան վարսերն համակ,
Ոլորուեցան նուրբ լարերուն
Ու մատներուս օղակ օղակ.

Լրուեց կիրառն ... ինչպէս լուսած
Հին բազուհի մ'ողբաներով,
Ու դեռ երգել ուզեցի ... բայց
Փակեց տրբներս իր տրբներով:

III

Երազեցի. երեկոյ եր.
Հողն եր կանանց, լոյսն եր նարինց,
Ուսիս դրաւ զլուխն ոսկեմեր,
Ու իշաւ նինջն, աշերուն զինց:

Կը տարժէին տուրբերն այրած,
(Կ'երգեր կիրառն օրօր մ'անվերջ)
Զայն հասկընալ ուզեցի ... բայց
Բացի աշերս արցունիքի մեջ :

Օ՞հ այս երազն, օ՞հ այս երազն,
Երբէ՛ք, երբէ՛ք չի՛ հեռանար,
Պիտի հասնի ա'յսպէս օրհասն
Ա'յսպէս, գրկած ես իմ կիրառ:

Գ. ՎԱՀԱԳԱՅԵԱՆ

ՏՈՒԱՅՏԱՆՔ

(ՆՈՐԱՎԵՊ)

— . . . Գիտես թէ՝ ո՞րքան տառապեցայ՝ այդ օրերուն՝ Մաթիլաին սէրովը : Իրաւ է թէ՝ իր խրաչող աղջկան ձեւերը տառապեցուցին զիս : Իր գեղարուեստական խոպոպներուն, յաղթ ու վէս քալուածքին ու վարվուն, սեւուլիկ աչքերուն գերին դարձայ . բայց տեսակ մը հաճոյքով կը քաշէի այդ ամէնը . երջանիկ էի, վերջապէս : Խակ հրմայ . . .

Տիրան, որ կ'ըսէր այս ամէնը, դպրոցական դասընկեր մըն էր ինձի, որուն հետ՝ դպրոցէն դուրս ալ՝ բարեկամ ու՝ մանաւանդ՝ մտերիմ մնացեր էինք : Եաքաճրգի մէջ, ուր հանդիպեցայ իրեն առաջին անդամ՝ դպրոցէն դուրս, միասին պատյաներ կատարեցինք ու առաջին անդամէն՝ անվերապահ՝ սկսաւ պատմել ինձի իր «հոգիին ցաւը» : Իր երբեմնի զգայուն բնաւորութիւնը՝ իր հմայքը չէր կորմացուցած՝ այս տղուն մէջ, ու՝ առջի՝ «լուսինէն յուղուող» տղան կը յիշեցնէր ինձի :

— Դպրոցական յիշատակներս չպիտի քրքրեմ, չպիտի ըսեմ թէ ինչու, և ի՞նչպէս սկսաւ համակրանքս : Ատոնք ծանօթ են քեզի ու կրկնումը չի շահագրգռեր քեզ, ու զիս ալ : Միայն կ'ուզեմ որ քեզ ալ մանակից ընեմ իմ վիշտերուս, տուայտանքներուս, որոնք զիս պաշարած, անընդհատ կը չարչարեն, կը տառապեցնեն զիս : Կ'ուզեմ քեզի պատմել, քեզմէ սփոփանք մուրալ : Կը յիշե՞ս, երբ դպրոցական գրասեղաններու վրայ, քովէ քով կը նատէինք, այն ատեն ալ, քեզի կ'ուզէի պատմել իմ ցաւերս — անո՞ւշ ցաւեր — ու՝ գլուխս ծունկերուդ վրայ՝ կուլայի . . . : Տե՛ս, երկու տարի, բաւականէն աւելի տառապած էի արդէն ու զինովցած Անոր

հրապոյրներէն, երբ, անցեալ տարի, իրիկուն մը . մոլար քայլերով, ուզգուեցայ Զամ-Լիմանի, որուն եղեւիններուն շուշքին տակ՝ առանձին՝ երազելը մեծագոյն վայելքներէս մէկը եղած է : Խորառուցորտ արահետի մը եղերքը՝ կողջական սիրելի մի միուէթ մը նշմարեցի : Սիրելի՝ . . . Պաշտելի՛ պէտք էր որ ըսէի : Տարիէն աւելի էր որ չէի տեսած զինքը ու հոտ, այդ վայրին մէջ, որքան գեղեցկացեր էր : Ծառի մը բունին կըրթնած, ձեռքի զիրքը — Տօսէի՛ Le petit choseը — կը կարդար : Զիս տեսնելուն, ժայիտ մը ծաղկեցաւ իր տիսրոքէն զիւթիչ դէմքին վրայ ու առաջին անդամ լլլլլով, այդ բանաստեղծական վայրին մէջ . խօսեցաւ ինձի հետ : Սիրաս կը կծկուէր կուրծքիս տակ : Կ'ուզէի բաել՝ իրեն համար քաշած տառապանքներս, ապազայ երազներս . բայց չէի կրնար . լեզուս բոնուած էր կարծես : Հազիւ կրցայ բաել . . . «Մաթի՛ւտ, մեղքըցի՛ր ինձի . շա՞տ տառապեցայ, չի՞ բաւեր այսքանը» ու՝ գլուխս իր ծունկերուն վրայ՝ լացի՛ վիրաւոր եղնիկի մը պէս . . .

Ու, շատ պզտիկ լուսութենէ մը վերջ .

— Պիտի ըսես թէ՝ այլեւս, իր համակրանքին արժանանալով երջանիկ եղայ : Երջանիկ . . . : Առաջ՝ թերեւս, երբ բոլորովին իմս չէր տակաւին : Բայց այն օրէն ի վեր ուր իր համակրութիւնը վաստիցայ՝ բնա՛ւ : Մաթիլտը իմս է . զիւեմ . բայց զԱյն կորսնցնելու վախը կը չարչարէ զիս : Վայրկեաններ ունիմ ուր աշխարհիս ամենէն գժրազգը կը կարծեմ ինքիմքս : Երազիս մէջ Անոր կը կառչիմ լալով, կը ծնրադրեմ իր առջեւ, կը պատասխ որ չքէ զիս : Անձկութեան վախի մէջ եմ թէ՝ ուրիշ մը՝ Մաթիլտը պիտի յափշտակէ ձեռքէս . Ո՞վ է այդ ուրիշը . Զեմ գիտեր . Բայց կայ այդ ուրիշը, որ երջանկութիւնա իրել կ'աշխատի : Խնչ զարմանալի սէր է իմինս, տարիներ ամբողջ, իր համակրութիւնը վաստիկու կ'աշխատէի, անլուր տուայտանքներու ենթարկելով անձս, ու հիմա որ կրցած եմ իր սիրաը վաստկիլ, ա՛լ աւելի կը տանջուի՛մ, կը տառապիմ . . . : Այս, կ'ուզէի այս կասկածի աշխարհէն գուրս ելլել, հասկնալ, ըմբռնել բուն իրականութիւնը : Բայց ի՞նչպէս . . . ի՞նչպէս . . .

Մութը կոխեր էր ու հիմա Տիրանին դէմքը՝ կէս մութի մէջ՝ խորհրդաւոր տօն մը կուտար իր ձայնին, որուն ազդեցութեան տակ, հազիւ թէ կրցայ զի՞նքը յուսադրել փորձել, երբ,

— Զգէ՛, ընդմիջեց, ձղէ՛. գիտեմ ըսելիքներդ, ատոնցմով չես կրնար զիս յուսապրել: Մի՛ փորձեր: Ո՛չ ոք ինձի չափ՝ աղէկ կրնայ գիտցած ըլլալ երազուած սիրոյ անկարելիուրիւնը . . . : Տե՛ս, բնութեան մէջ՝ ամէն բան իր շըրշանը ունի: Սէրն ալ ինչո՞ւ իր շըրշանը չունենայ . . .

Չարունակեց ա՛ւ: Ու, երբ, քիչ մը վերջը, կը վերադառնայնք՝ միասին՝ լուսնի լոյսով, գիտեցի իր դէմքը, ուրկէ ներքին յուղումի մը բոյց կը նշուլէր՝ ա՛յնքան տիսուր ու սարսուզդեցիկ, որքան իր դողդոջուն ձայնը, զոր ունկուրէր էի քիչ մը առաջ, և որ քանի՛ քանի՛ ժամեր վերջն ալ հեռուէն՝ ականջիս կը համնէր դեռ հալածող մղձաւանջի մը պէս.

— Անկարելիուրիւն . . .

Այս չէ՞ իտէալը, որուն կը տենչանք հողեւին . . .

9/21 ՆՈՅ. 1912

Գ.Ա.Մ.Է.Ր ՇԵՆԻՍ.ՄԻՒՆ

Մագրիգիւղ



Ատարազարցի աւիատաւոր կիներ

ՔԵՐԹՈՒԱԾ ՄԲ
«ՖՐԱՆՍՈՒԱ Լ.Է.ՕՆԱՐ» ԷԿ

Babylone Լէօնարի բանաստեղծութիւններուն մէկ նոր հաւաքածոն է, վերջերս լոյս տեսած Պրիւքէլի մէջ: Յզացումով աւելի լայն ու հզօր՝ Babylone միութեան շատ գիծեր կը ներկայացընէ իր մէկ նախորդ գործին՝ La multitude Erranteի հետ: Այս անգամ բանաստեղծը աւերակներու ամբողջ աշխարհ մը, ամբողջ կալարութիւն մը, Բարեկօնը ուզած է ողեկոչել իր բաղմազան décorներուն մէջէն: Անցեալ շքեղութիւններուն հակայական տեսիլք մըն է ուրկէ կ'անցնին բարբարոս ու տիրապետող դէմքեր: Պատմական երկիրն է իր ահաւոր կիրքերով, սէրիրով և մեծ աղաղակներով: Բարեկօնը վերջապէս իր մըջնամբով փողոցներով, կայթատօններով, աստուածներով ու տաճարներով, ինչպէս նաև Նինոսի, Շամիրամի, և Սարտանաբաղի հէքեաթային դէմքերով:

Այս քերթուածները իրենց խորքով և յղացումով տուած մը կը ներկայացընեն: «Ces poèmes-là, կ'ըսէ Լէօն Փաշալ, marquent parmi les plus beaux qui aient été en Belgique.»

Թարգմանաբար կ'ուտանք հոս ոյդ քերթուածներէն մէկը:

ԽԱՒԱՐՆԵՐԸ

Երազիս ստուերին մէջ ուր կը հսկեն յոաբաց Անկուրեան եւ յաւիտենուրեան կը ոյքներ, Դարերը, մինչեւ կապտերակ հորիզոնին խորը, իրենց ցալգալին ցոլերը եւ մուր ալիքը կը բաւալին:

Հսկայ ծովի մը պէս, երբեմն, տարօրէն,
Գիշերը սատափի պայծառ սարսուռով մը կը պատռէն,
Մինչ հեռուէն կը լսուին ջարդերու աղաղակները
Արոնի վայրկեանին մեծ հոգին բաբախել կուտան:

Բայց յանկարծ իրենց լրուրիւնը աւելի եղերական է,
Կարծես երկինքը կը խեղդէ իրենց նեծկլտանիքը,
Ուզէս զի ալիքներուն ատելափրփուր խաւարը.
Արալոյսի մը կարելի փայլքը չ'անարգէ:

Ասդերը, մի առ մի, կը դողդղան, կը զոցեն աշւերնին,
Ու կը փախչին ամսերուն հերարձակ խորհուրդին մեջ.
Տիեզերն ամբողջ կը սարսուայ. իրենց անձանօր օրենք-
ներուն մեջ

Դարերը մարդեր եւ ասուածներ խեղդեր են . . .

Իրենց բարկուրիւնը հիմա քանձար սոււրին մեջէն կը
բարձրանայ.

Դալուկ ցոլեր կը հասնին զենիքին,
Կրանիքի եւ մարմարի կոյսեր կը քաւալին,
Ու Մահը ուրախուրեան աղաղակ մը կը հանէ:

Բայց դարերը նակատագրին ոստումներն են միայն.
Կ'ուռեցնեն իրենց հպարտուրիւնը որուն իւրախչիւր նի-
գը կ'աննեսի.

Երկինքը կը ննէ իրենց վրայ. Ժամանակը եւ Միջոցը
Իրենց հպար մսեղէն բոխչը կը զսպէն:

Խաւարին ու կուպրով ծանր իրենց կոճանքը. Մրրիկն վերջ
Ճակատագրականուրեան լուծին տակ կը ջախչախուր.
Գիշերը կը տիրէ. ու հոն, հեռուն, Մարդկուրիւնը
Կոհակի մը խորչին տակ կ'ոռնայ եւ փրփուրին մեջ կը
կորսուի:

* * *

Բայց իմ հոգիս, մահաւուք ովկեանին միջեւ.
Լուսաւոր առագաստներով նաւու մը պէս կը սահի,
Ու իր ցոռւկը ողողողուն, ուր երեւ ասդերը կը վառին,
Ուկի նաւի մը պէս անեռուրեան վրայ կ'իշէս:

Գիշերին մեջ իր գնացքը յաղրանակ մը կը խանդակէ.
Ու իր թեւերը մռայլ օդին մեջ՝ երգեր կը յարուցանեն.
Խաղաղ ու զեղեցիկ է ան. ու հպարտ սարսուռներ
Իր երջանկուրեանը Հեթեար եւ Պատմուրիւն կը խառնեն:

Արտուած ժողովուրդներու յատկ յիշատակը
Վ'առաջնորդէ զինքը հոն ուր խաւառները կը քափառին.
Մեր հորիզոնը կը սարսուայ ու գերմարդկային պերնանքի
Ողբերգութ կը քաւալին հոն խելայեն:

Արեւելիքը կը բոցավառի. քափօր մը կը բանայ
Բարեկօնի ամբոխներուն երկար օղակաւորումը.
Ու մեծ գաներ, երկինքին մեջ աւտարակներու պէս,
Իրենց յաղրանակը եւ հրեռանքը իր յոյսին կ'ընծայեն:

Կը մօտենայ. արդէն մռայլ բառին ստուերը
Իր ողնափայտին բոխչը մեղմօրէն կ'օրօնէ.
Կ'երգէ, եւ արձագանքը. մարդկային ժեղուրեամբ առլցուն,
Ժողովուրդի մը ձայնը կը միացնէ ծովին ունչին:

Խանխավառ ամբոխի մը մռունջը կ'որոտայ
Յաւիտենական բունին անհունուրենէն անդին.
Ու արեւին երջանիկ աստուածացումին մեջ
Բաբելոնը կը վերածնի աշխարհը ուղացնելու համար :

ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ ԿԸ ՓԱՌԱԲՈՒՆԵ ԿԱՍԿԱՇԸ

Կասկածելու գօրութիւնը աւելի բա՞րձր է քան հաւտաւլու գօրութիւնը. արդեօք կասկածը մարդկութեան բարձրագոյն ստացո՞ւմն է : Մեզմէ շատեր այս հարցումներուն ժխտական պատասխան պիտի տան, այս դործունէութեան և համոզումներու դարուն մէջ : Բայց, Անաթօլ Թրանս, որ այսօր ֆրանսայի մեծագոյն գրողն ըլլալու համբաւը կը վայելէ, զրական պատասխան կուտայ այս հարցումներուն, և առանձին սկեպտիկի դիրք մը զրաւած է, կարելի է ըսել, ամբողջ աշխարհի մէջ : Կասկածիլը, կ'ըսէ ան, ներաշխարհային արուեստ մըն է, զօրութիւն մը՝ որը միայն քանի մը մեկուսացած միտքեր կը վայելն :

Անաթօլ Թրանսի վերջին վէպը, «Աստուածները Ծարաւեն», եղական ուսումնասիրութիւն մըն է Թրանսական Յեղափոխութեան, ուր Անաթօլ Թրանս, վշտաթաթաւ և զաւետական ոճով մը կը նկարագրէ Բանականութեան Դարը :

Վերջին ամսուն Անաթօլ Թրանս նախագահ ընտրուեցաւ նոր կազմուած ընկերութեան մը որուն անունն է Les amis de Montaigne : Կերեւի անոր համար Անաթօլ Թրանս ընտրուեցաւ որովհետեւ ինք կը նկատուի ազնիւ սկեպտիկը, Montaigneի դարավերջիկ մարմնառութիւնը : Իր նախագահական ճառին մէջ հոչակաւոր վիպագիրը ըսած է որ կասկածելու ձշմարիտ արուեստը կարելի է միայն Մօնթէյնէն սորվիլ : Այդ նոյն ճառին մէջ այսպէս հիւսած է դրուատիքը մեծ ըսկեպտիկին .— «Էսէմ ձեզի թէ Մօնթէյնի մօտ ինչ բանի ամենէն աւելի կը հիանամ . այդ է այն ձիրքը՝ ոճով ան կը հակասէ ինքինքը իր բոլոր ըսածներուն մէջ : Այս նշանով կը ճանչանք երջանիկ և արատաբուղին բնաւորութիւն մը : Ամենա-

հարուստ և ամենապտղալից բնաւորութիւնները ամենահակառականներն են նաև, երբ մէկը ամբողջ աշխարհ մըն է ինքնիր մէջ, չի կընար ինքղինքն չակասել : Շատ զգալ և շատ հասկնալ այնպիսի վիճակ մըն է որ կը հարկադրէ հակասութիւններ : Յարգե՞նք, որքան որ պարտինք, այդ մարդք, որ ամբոխինդ և հաստատուն է իր համոզումներուն մէջ : Երջանիկ են անոնք որոնք մէկ ձշմարտութիւն միայն գիտեն և անոր կը փարին անխորտակելի վստահութիւնով : Աւելի երջանիկ, կամ գէթ լաւագոյն և աւելի մեծ են անոնք՝ որոնք իրերը չափած են ամէն կողմէ, և զանոնք տեսած են բազում հանգամանքներով և լի հակադրութիւններով : Ասոնք ձշմարտութեան այնքան մօտ կուզան որ կը հասկնան որ չպիտի կրնան հաւոնիլ անոր : Ասոնք կը կասկածին և կը դառնան բարեգործ և չնորհալի, ասոնք կը կասկածին և կ'ըլլան ուժեղ քաղցրութեամբ, ազատութեամբ և անկախութեամբ . կը կասկածին և կը դառնան բարի չափաւորողները և խրատատունները այս խեղճ մարդկութեան՝ որ այնքան սնողջմաօրէն գերին դարձած է այսպէս կոչուած ձշմարտութիւններու, և չի գիտեր ինչպէս կասկածիլ : Եւ այս անոր համար որ կասկածիլը ժողովրդական արուեստ մը չէ գեռ : Կասկածը համճարամտօրէն կիրարկելու համար Մօնթէյնի մը պէտք ունինք : Սորվինք անկէ կասկածիլու թէքնիքը, այն կասկածը որ կ'ուսուցանէ մեզի հասկնալ բոլոր համատքները առանց անոնցմէ մէկէն մոլորուելու, այն կասկածը՝ որ կ'ուսուցանէ մեզի չանարգել մարդիկը անոր համար որ անոնք սիսաններ կը գործեն, կ'ուսուցանէ նոյն իսկ բաժնեկցիլ անոնց սիսաններուն և տգիտութեան : կ'ուսուցանէ համակրիլ անոնց երբ անոնք դժբաղդ կամ թշուառ են . կ'ուսուցանէ պիրել և ծառայել անոնց ոչ թէ հաստատուած կանոններու համաձայն այլ այնպէս ինչպէս մենք պիտի ուղեկինք որ սիրէին մեզ և ծառայէին մեզի» :

ԱՇԽԱՆ ԵՐԳԵՐ

ԶԻ ԾԱ.ԳՈՂ. ԱՐԵՒԹՅ...

Եռւանց երազ մը փափուկ,
Ներսը տրում կը հալի.
Անուրջի պէս խուսափուկ՝
Լոյս արեւս է կը մատի...

Հիր բայխայումք՝ աշնան,
Հիւանդազին, ազազուն,
Աւազ որքան է նրման,
Սիրտիս անհետ իղձերուն:

Կ'ալրի կարօսք՝ կարմք,
Մէջս՝ անձանօր սէրերուն,
Ու կը դիտեմ անյարիք՝
Յոյսին հուները՝ հեռուն:

Անձկուրիւնով բապասման
Հոգիս լուռ կը կըղկարի.
Օհ, արեւը՝ ոսկեման,
Սիրոյս ե՞րք, ե՞րք կը ցարի....

Բ Ա. Դ. Զ Ա. Ն Ք

Աշնան հիւանդ բաղցրուրիւնովք արքենալ,
Քաղել սիրտէն՝ զորս ծաղիկները՝ ձանձրոյրին,
Ըլլալ երազ՝ անոււ, աննիւր՝ ու վերանալ,
Հետ անդորրի նեկամարն ըլլալ խրով սիրտին:

Ըլլալ կուսորքը վիրաւոր ու բափացիկ.
Պատերէն վար, անուրջի պէս՝ կախուի մընալ,
Քովկդ անցնող հոգիներուն՝ լուռ, հիացիկ,
Ճաւերուն հետ մրտերմօրէն՝ եղբայրանալ:

Զի արտասուել. տրտուրիւնով մը մանկանալ.
Մերը աղերսէն՝ ու մեր ժրափիլ՝ որբի՝ մը պէս.
Հովին, յոյսին ու անցորդին սիրտրդ բանալ.
Նայուածէներու բզզալ սարսուռը՝ հրակէզ:

Ծաղիկ ըլլալ. սիրե՛լ, սիրուի՛լ, մերը մոռցուիլ,
Ըլլալ բախիծ, ըլլալ տրունջը՝ տերեւին.
Բոյոր մեռնող կեանիներուն հետ ոգելարիլ,
Եւ առուն մը գրկած երբալ՝ մեծ անդորրին....

Ա. Յ Գ Ե Ռ Պ

Կ'ոգեվարի կը մարի՝ գիեւեն անդո՛ր ու բարի.
Մըրթեաղին բոյլ ստուե՛րն է աղօս ու դողդոցուն.
Աղջրկայ մը նազանենով՝ նայուածն այգուն կ'երկարի.
Տժգոյն լուսին հանդարս՝ կ'իյնայ գի՛րկը լեռներուն:
Քաղցրուրին մը կանաչի, լոյս արծարով այգուն
Ընդելուզուած՝ մեղմ՝ կ'օրինէ մրոալլ նակամը լերան.
Այերն՝ անոււ երազի տեսիլքներով է բեղուն.
Օդանոյշները բոլոր, հոգիիս մեջ կը լենան:
Ու կը հեւան, կը հեւան ստուերները աւօտին.
Արշալոյսը կը ծնի՝ երկուեներով ծիրանի,
Լոյսի խուրձերը կ'իյնան, կը հիւծի մուրն հովիտին,
Հետսուրիւններն ալ աշնան, կ'իշնեն սիրտիս ամայի:
Տամուկ մըոււ առտուան, վիճակի պէս է կախուեր.
Իր երփներանգ ծփանին մեջ կ'օրօրի գիւղն համբուն.
Ու տրտօրէն կը մեկնին՝ արեւէն զոյդ մը բեւեր՝
Օծել՝ աչքերն հիւղակին, նրին՝ բամակը նամբուն:

Մասրենին է տերեւրակի ձորակներուն աշնային .

Լոռուրեան մէջ լուսարձար՝ ձայնն առուակին կը հնչէ .

Իր յորձանքին համբո՞յր կ'առնէ տերեւր դեղին .

Մի ամեն տեղ՝ կենաբաղձ՝ մահամերձի անուրջն է :

Ու կ'անրցէ, կ'անրցէ տշապատը՝ տրտասուեր,

Եւ յուլորէն՝ կ'երկարի կապոյս կածանն երազիս .

Հոգիս հիւանդ սերերու կարօսներուն է բացուեր .

Այգանդորրին մէջ կ'երգէ դաշնակուրիւնը՝ ջուրին .

Հով մը կուզայ կը փորէ լրճին անդո՞րրը մրռայլ,

Զրեզորին՝ կ'արտասուէ տրտում աղջիկ մը՝ ուռին .

Ու կը դիտեն սիրաբած՝ հոգւոյս տեսիլն՝ անալլայլ

Ծաղիկներ պարտէզին՝ հիւանդ սերեւ է կուլան .

Հոգիս՝ տուան երազի գրգանին մէջ է ինկեր .


Կուզայ ցայսէ մը արեւեն՝ ցայսէ մը ցողէն առտուան .

Արեցուրեան մէջ աշնան՝ աղջիկ, պատկերդ է կայներ ... :

8. 8. ՏԷՎԷՃԵԱՆ



Խաղաղ կայութեան պատմութեան մասնակիութեան մասնակիութեան



ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

Ազահը կը նմանի խողին՝ որ իր մահութնէ վերջ միայն օդապակար է:

Զափազանց լսելացի ըլլալու է մարդ, լաւ խրատի մը հետեւելու համար:

Ժոռծ 06է

Բարեգործութեան օրէնքը՝ նոյն իսկ դատողութենէն յառաջ եկած է:

Ռուսո

Մեծամիջներուն անմտութիւնները՝ գրիթէ միշտ հրապառակուած դժբաղդութիւններ են:

Նամիօր

Անզգաներու կողմէ ուղղուած նախատինքները սպիներ չեն թողուր:

Փօնիքս Տիանա

Ուրիշին երջանկութեամբ զբաղելով է որ մարդ իր երջանկութիւնը կը պատրաստէ:

Պերնարտէն Տիեր

Աշխատութիւնը՝ երեք մեծ ցաւեր կը հեռացընէ մենէ.

Ճանձուցիքը, մոլութիւնը և պէտքը:

Վոլքէր

Մարդ երբեք այնքան սիրտիւ և երկարօրէն սիրուած չէ,

որքան իր բարութեանը համար միտան:

Սեվրին

Մահը՝ զիշերն է սա կեանք կոչուած խոռվայոյդ օրուան:

Պերնարտէն Տիեր

Մարդ պէտք է գոնէ սէրը զգացած ըլլայ, բարեկամութիւն մը լաւ ճանչնալու համար:

Նամիօր

Երջանկութիւնը իր անհանգատութիւններն ունի, ինչպէս դժբաղդութիւնը՝ իր յոյսերը:

Ինեօրիւս

Երջանկութիւնը երբեմն պէտք ունի ընդհատուելու, որպէսդի զգացուի:

Ինեօրիւս

Կնոջ ամենամեծ ուրախութիւնը՝ սիրելէ վերջ, հասղանդելն է:

Ժօրծ Տիւբիւի

Մեր պարտականութիւնը մեղի սորվեցնելը ոչինչ է, եթէ զայն սիրցընել չխան մեղի:

Վիհին

Մեսածները անտեսանելի են, բայց բացակայ չեն:

Վիհրօր Հիւկո

Կեանքի ճշմարիտ հարստութիւնը գորովն է, իսկ ճշմարիտ աղքատութիւնը՝ անձնութիրութիւնը, Վիհին Անցեալին անկարելին, յաճախ ներկային բնականն է:

Ռամիօ

Մարդ կը վախնայ մահուընէ թէկ, սակայն պիտի սոսկար, եթէ պէտք ըլլար յաւէտ ապրիլ:

Թիկէր

Խիստ շատ անգամ երջանկութիւնը անձնամէր կ'ընէ մարդ:

Ժօրծ Տիւբիւի

Աւելի կը սիրեմ որ լոռութիւնս բամբասեն, քան իսօսքերս:

Նամֆօր

Նուրբ և փափուկ ճաշակ մը այն է մտքին համար, ինչ որ է գեղեցկութիւնը մարմինին համար:

Քօնը Տիերիւ

Յաջողութիւնը թերութիւնները կը ծածկէ, իսկ հակառակը զանոնք կը յիշեցնէ:

Պուալօ

Մէրը՝ այն բանաւորն է որ ոչ մէկուն չի խնայեր:

Բ. Բօնիկլ

Թարգմ. ԵՐՈՒՍ.ՆԴ. ՍԱ.Ա.ՃԵՄՆ

— Ինչո՞ւ համար խմբագիրները «Խմբագրական Ծանօթութիւն» գրելու տեղ «Խ. Ծ.» կը զրեն.

— «Խ. Ծ.» կը զրեն. իսկ . . . անօրութիւնը իրենց կը պահեն:

×

Եղուարդ Գօլանձեան և կեւոն իսածանեան ճաշարան մը կ'երթան ճաշելու: Գօլանձեան դղում կ'ապսպրէ, իսկ իսածանեան՝ խորոված զեան միս:

— Հերթիք միսս ուտես, կ'ըսէ Գօլանձեան:

— Բաւ է գուն ալ որքան զլուխս կերար, կ'ըսէ էսածանեան:

ՊԱՀԱՆՁԵՑԵՔ ԴԱԼԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ-ԳՐԱՑՈՒՑԱԿԸ, ՈՉ ՄԷԿ ՏԵՂ ԴԻՄԵԼՈՒ ՊէՏՏ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՔ ԱՅՆ ՍՏԵՆ. ՍԵԹԵԱՆ հԱՆ, Կ. ՊՈՂԻՄ

ԱՌ ԷՍՄԱ

Վարդ եւ կոկ ն



ԷՄՄԱՆՈՒԵԼ, ԽՍԱՅԵԽԱ

Ոլիմպեան վարդենին՝ (4)
Կոկն միածին,
Անուշիկ հնմա
Դ' դրախտն եղեմայ,
Արժանավայել
Ծաղիկ ի փքթել:
Գեղոյ եւ սիրոյ
Զինադ հիւսուածոյ,
Քեզ կեանս տրողաց
Ի լոյս ածողաց
Համակ կենսատու,
Համակ լուսատու:
Միրաբաց վարդին
Գեղափայլ հարսին,
Ի' սիրելագունին
Զարմայր որդեկին
Իմ երախայրի
Բողբոջ նազելի:
Դու կենաց ծառոյն
Պիրդասու տընկոյն՝

Կորիզն ի միջին
Համեղն համեղին,
Համեղանաւակ
Էմմա անոււակ:
Սիրոյ փերակին
Դու խորիսին մեղուն,
Խաւար տընակին
Դու նըւոյլ լուսոյն,
Էզմուալլ վարատես
Էզգաւս հալածես:
Գողտրիկ տեսլեամբդ
Եւ համբոյր բնուքեամբդ
Ո'ր աչք ի դիտել
Ո'չ բսխանչացաւ
Ո'ր սիրտ ի սիրել
Քեզ ընդդիմացաւ:
Ի վարդն հայեցայ
Կոկոնն յարեցայ
Անոււակ աչաց
Վառվառ երեսաց
Զինադ իւր բարից
Եւ մանու ոսից
Սիրովն արեցայ
Մրժիս վարեցայ
Էմմա գեղանին
Դատրիկ սիրային
Քաղցրիկ իմ բոռնեակ
Գեղոյդ անգիտակ:
Ո'ր սրտաբուդիխաղբերաց
Ելից րզեզ իմ Ասուած
Սափոր սիրոյ ըընորհաց
Զեղուլ հոսանս իրնուածաց
Պարգևատուիդ վա՛ով
Էմմայդ անոււակ:

Կ. Պօլիս 1905 մայիս 15 (անտիպ)

(1) Մօր անունը վարդումի եւ աւագանի անունը Ոլիմպեան:

Ն ի ի թ է թ ն ի ջ Ա ն կ ի

Օրացոց-1913	3
Հրեշը, Մերուժան Պարսամեանէ	9
Խոնջէնք, Զարուհի Գալէմքերեանէ	11
Թանկագին քարերուն նշանակութիւնը	12
Աստղաղարդ երազներ, Գամիլ Ֆլամարիոնէ	3
Սուլուքիկ, Բրոֆ. Լ. Կիւրեղեանէ	25
Սեւ անակնկալը, Ժօրժ Օրփուէ	26
Թռչունը և աղջիկը, Խաչիկ Գամլալձեանէ	32
Մահմուտ էքրէմ	33
Միւնէվլէք, Մահմուտ էքրէմէ	34
Ծերուկ Նախորդը, Գեղումէ	38
Որբուհին, Գեղասի	40
Մահուան, Բրոֆ. Կ. Մ. Սողիկեանէ	43
Փոթորկոս Պահեր, Վ. Ալանիսանէ	46
Գիւղի առաւօտ, Վ. Արաւանեանէ	47
Դաշտորդին, Գ. Տ. Վ. Արաւանեանը	49
Արձան, Յ. Ճ. Սիրունի է	54
Նամակ, Ժիրայր Յակոբեան	55
Տարսոսի բարձրալեռներէն, Մելիք Թէվէքէլէ	58
Հայուն բարեկամ մը, Պրիսմակէ	75
Լոյս, թարգմ. Մահակ-Մեսրոպ	80
Պաշտում, Տօքթ. Յովհ. Ասկեանէ	81
Մերժուած, Տիգրան Աճէմեանէ	83
Անտառում, Տիգրան Աճէմեանէ	85
Քիչ մը խնդանք	88
Սիրուհին վարդենին, Լ. ար Պրատիէ	97
Դէպի Ափրիկէի խորերը, Յ. Մէքսէնեանէ	117
Աստուածօրէն, Յակոբ Սարգիսեանէ	119
Կիթառի վրայ Գ. Վահէվանեանէ	119
Տուայտանք, Գամէր Բենեամինէ	120
Խաւարները, Ֆրանսուա Լէսարէ	121

Անաթօլ Փրանս կը փառաբանէ կասկածը	126
Աշնան երգեր, Յ. Յ. Տէվէճնահնէ	128
Դաղախարներու թանգարան	132
Առ իմմա	104

ՀՈՒՍՊՆԿԱՐՆԵՐ, ՆԿԱՐՆԵՐ

Պարսիկները կ'աղօթեն որպէսդի անձրեւ տեղայ	37
Դեղամ	42
Խարբերդի լեռներուն մէջ	45
Կահան Արալանեան	46
Գ. Ծ. Վ. Արալանեան	51
Էրէլլի (Գոնեայի)-Առակլի	59
Աւլուգչայի հին զօրանոցը	61
Թարակամուրջ Աղ-Քէօրիիւի	63
Անաղա-Գալէսի	65
Մեծ Կիրճէն տխարան մը	69
Ծերակուտական Բէշխտ Աքիֆ փաշա	76
Արագկիրի Առաջնորդարանը և դպրոցը	80
Տէնքա ցեղէն Տէր և տիկին մը	97
Ըստանեկ, յարկը Պահը Պազէլի վերին մասերուն մէջ	98
Թօնկաի Շուլլուքներէն տիպար մը	100
Տէնքա պատերազմիկ մը ճերմակ նեղոսի վրայ	100
Նոէր Վէթէրան մը	102
Կին մը	104
Շուլլուքներու վարսայարդարումի օրինակ մը	104
Շուլլուքներս տիպար մը	106
Նոէր ցեղապետ մը	106
Եամպօ աղջիկ մը որ եգիպտացորեն կը ծեծէ	108
Նիամ-Նիամներու խմբանկար մը	111
Շուլլուք պատերազմիկ մը	111
Պարսից շահին պալատի մուտքը	116
Առաքազարցի աշխատաւոր կիներ	122
Կոմիտաս վարդապետի երգչախումբը	131
Էմմանուէլ Եսահան	

ՀՀ Ազգային գրադարան



NL0148346

14075

